



ԻՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹ
ՍՏՐԻԱՐՔՈՒԹԵՄՆ
ՀԱՅՈՉ
ՆՐՈՒՍԱՂԷՄԻ

ԿԲ ՏԱՐԻ



Ժ-ԺԱ-ԺԲ

1988



ՄԻՈՆ

ԱՄԱԱԳԻՐ
ԿՐՕՆԱԿԱՆ - ԳՐԱԿԱՆ - ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹ ԵՐՈՒՍԱԼԷՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐԿՈՒԹԵԱՆ

ԿԲ. ՏԱՐԻ - ՆՈՐ ՇՐՋԱՆ

1988

Հոկտեմբեր - Նոյեմբեր - Դեկտեմբեր

Թիւ 10-11-12


1988

October - November - December

No. 10-11-12


S I O N

VOL. 62



A MONTHLY OF RELIGION, LITERATURE AND PHILOLOGY
OFFICIAL PUBLICATION OF THE ARMENIAN PATRIARCHATE, JERUSALEM

Proprietor: His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem



St. James Press, Jerusalem

ԽՄԲԱԳՐԱԿԱՆՆԵՐ

Գ Ո Յ Ժ Ե Ի Մ Խ Ի Թ Ա Ր Ա Ն Ք

Երբ կը մտածենք Հենինականի, Կիրովականի և Սպիտակ քաղաքի երկրաշարժներու տուճած աւերին և ողբերգութեան՝ Հայաստանի մէջ, որ սեզմէ խեց հազարաւոր սիրելիներու կեանքը, մեր մտքին մէջ անգամ մը ևս կը հնչէ Երեմիա մարգարէի ողբը. «Ձայն գուժեաց ի Հռամայ, ողբումն և լալումն և աշխարումն յոյժ. Հռաթէլ լայր զորդիս իւր և ոչ կարէր մխիթարել, զի ոչ էին»։ Միւս կողմէն, մխիթարուած ենք սակայն ամէն կողմէն մեզի հասած օժանդակութիւններուն և ցաւակցութիւններուն համար, որոնք անգամ մը ևս ցոյց տուին թէ մարդկային սէրն ու բարեկամութիւնը ցնորք չէ։ Որքան տեղին է յուսահատ զերթողին խօսքը, թէ մարդը կ'ուզէ երկու բան, նախ կեանք՝ յետոյ լացող մը իր վրան։ Տխուր բան է լացը, սակայն ամբոխեալ սիրտերուն համար մխիթարար խորկանք մըն է, հոգիները օրօրոյ։

Մեծ Եղեռնի անմարդկային և արիւնոտ յիշատակի կսկիծը տակաւին դոյզն չափով շամօքուած վերապրողներու հոգիին խորը, այս պէտք դիւրին մարտիկ արարք մը չէ, նոյնիսկ եթէ նկատենք զայն բնութեան անհերքելի օրէնքներէն մին։ «Գերեզմաններու մէջ միայն, կ'ըսէ Յրանսացի մեծ բանաստեղծը, կարելի է մտածել ապագայի և անմահութեան վրայ»։ Եւ չկայ աւելի մեծ գերեզմանոց մը, քան այն մեռելադաշտը՝ որուն պատկերը աւելի քան եօթանասուն տարիներ վերջ կը վերանորոգուի ամէնուս սիրտին մէջ, Հենինականի, Կիրովականի և Սպիտակ քաղաքի աւերին և ողբերգութեան առջև։ Տխուր է այդ պատկերը, բայց ոչ անփառունակ. մահուան սարսափը չի թազաւորեր հոն, այլ անմահութեան յոյսը, և որքան զեղեցիկ է այդ յոյսը, որ ծաղիկի մը պէս կը բացուի մութերու խորքին վրայ։

Ամէն գերեզմանաքարի վրայ կը նշուի վերտառութիւն մը, որ մեռելին կեանքն ու մահը և անոր նկարագիրը կը վերբերէ։ Այս նոր գերեզմանադաշտին վրայ պիտի չյարմարուէր աւելի սրտազրու տապանագրութիւն մը, քան առաքեալին թելադրանքը. «Այսուհետև մեք որ այսչափ շուրջ գմօք մածեալ ունիմք զբազմութիւն վկայից, համբերութեամբ ընթացուք ի պատերազմն որ առաջի կայ մեզ»։

Առանց սովեստ մտածողութեան, պէտք է հաւատալ թէ չարիքէն յաճախ բարիք է որ կը ծնի։ Այս խօսքին մէջ Նախախնամութեան ճամբաները ցուցնող օրէնքի մը լոյսը կ'այ։ Մարդկային կեանքի շարիքները, հիւանդութիւնները, հրդեհները, երկրաշարժները ծանծաղամիտ հոգիներու մէջ կը ստեղծեն յաճախ հաւատքը։ Եթէ կարելի է հաւատք կոչել, թէ Աստուած խնամարկու չէ իր արարածներուն նկատմամբ։ Սակայն կարելի՞ է խօսիլ հայրութեան վրայ

Աստուծոյ մը, որ զաւակներ ծնի, զանոնք յետոյ ոչնչացնելու համար, և կամ գոյաւորէ մարդեր՝ ծովեզերքը շինուած աւազէ տուններու նման, առանց հոգ ընելու թէ շարագէտ ալիքները կրնան զանոնք կործանել:

Նախախնամական այն օրէնքը, որով Աստուած միշտ բարիք կը հանէ շարիքէն, պատկերազարդօրէն տեսադրուած է Աստուածաշունչին մէջ: Հոն կը տեսնենք թէ գերագոյն իմաստութիւն մը ինչպէ՞ս կը վարէ Աստուծոյ ժողովուրդին կեանքի իրադարձութիւնները, անոնց դժուարութիւններէն, վիշտերէն և հալածանքներէն հանելով միշտ լաւագոյնը: Ամբողջ Իսրայէլը, հալածական իր այգիէն, որու թգնիններու շուքին տակ պիտի ուզէր հանգչիլ, շարշարանքի ուղիէն ընդ ծագս աշխարհի գնաց, քարոզելու աստուածային փրկութիւնը: Աստուծոյ մեթոտն է ասիկա, շարիքէն բարիք, տիղմէն լոյս հանելու գերանրաշեղանակը:

Որքա՞ն տեղին է մտածել նաև մեր ժողովուրդի խորհրդաւոր ծագման, անոր յաջող և երբեմն վրիպած պայքարներուն, եզրակացնելու թէ վերջ ի վերջոյ ուրիշ բան չի կրնար մնալ բոլոր այս դարաւոր տուայտանքներէն, աւերներէն և պայքարներէն, տեսչանքներէն, յոյսէն և զոհողութիւններէն, եթէ ոչ նոր աշխարհներ՝ շինուած հինին աւերներէն: Դարեր եկեր և անցեր են մեր երկրէն և անոնցմէ իւրաքանչիւրը վէրք մըն է բացեր մեր կողին վրայ, կնճիռ մը՝ մեր ձակալին և խոց մը՝ մեր հողին խորը: Արտաքին մահացումները շատ են փորձուած մեր դէմ, ասկայն մենք ունեցած ենք միշտ հոգեկան ոյժ մը, զոր վերուծել զիւրին չէ, որուն մէջ կը միանան, կը նոյնանան լեզու, կրօն, ցեղային ընդունակութիւններ, քաղաքակրթութեան ձգտումներ, ընելու համար մեր ժողովուրդը կենդանի և ուժեղ, ապահովելով անոր գոյատևման խորհուրդը:

Երբ փորձենք պարզել մեր պատմութեան այս առեղծուածը, կու գանք այն եզրակացութեան թէ Հայ ժողովուրդը իր գոյութիւնը չէ ապահոված միայն սուրով, այլ նաև հոգեկան արժանիքներով, այլապէս պիտի կենար շւրթին՝ Բաբելոնի և Ասորեստանի, որոնք գոյութիւն չունին այսօր: Որքա՞ն տեղին է հոս արձանագրել Պուտարթոսի յիշատակութիւնը իբրև փաստ մեր հոգեկան ուժին: Երբ Հռովմէական լէգէոնները դէպի Արևելք կը խուժէին, նոր նախճիրներու հաշուոյն, Հայաստանի մայրաքաղաք Արտաշատի մէջ կը բեմադրուէր Եւրիբիտէսի «Բաքոսուհիներ» տրաման, զորձը Տիգրան Մեծի Արտաւազդ որդիին: Իսկ երբ ծնունդ առաւ քրիստոնէութիւնը, որ ժամանակի առաջաւոր զաղափարախօսութիւնն էր, Հայաստան առաջինը եղաւ զայն պետական կրօն հռչակող և ապա պաշտպանողը Հռոմի դէմ: Իսկ Ե. դարուն, երբ մեր ժողովուրդի պետականութիւնը իր անկման էր մօտեցեր և Պարսկաստանն աւ Բիւզանդիոնը իրենց լեզուն և ազդեցութիւնը կ'ուզէին պարտադրել, Ս. Մեսրոպ յղացաւ գիրքերու գիւտը, որ իր անկախութիւնը կորսուած ժողովուրդին համար եղաւ ինքզինքը ճանչնալու զրաւական, մաքառման ոյժ, յոյսի առաջատու զալիք փութորիկներու դէմ: Իսկ երբ նոյն դարու երկրորդ կէսին Պարսից Յակկերտ արքան կրօնափոխութեան միջոցով ուզեց վերջ տալ մեր ինքնութեան, Հայ ժողովուրդը ծառայաւ բռնակալին դէմ, ստիպելով որ ան քաշուի իր որջը, և բազմաթիւ նախճիրներէ յետոյ, հրաժարի իր զիւային ծրագրէն:

Պատմութիւնը ողբերգական պայքարն է նւթին և հողին, դադափարին և եսին, և պատմութիւնը ցարդ չէ կրցեր լուծել կամ հաշտեցնել զանոնք իրարու հետ: Աւարայրները, որոնք անպակաս եղած են մեր կեանքէն, այդ ուզեղէնը փրկող պայքարներ են եղած, ինչ փոյթ թէ կեանքը յաճախ անողոք է բարձրադոյն արժէքներու նկատմամբ: Նշւթականն ու հոգեկանը միշտ հակադիր մարզեր մնացին հայ հողին: Աւարայրը հոգեկանին յալթանակն է մարմնականին վրայ: Հոգեղէնին գերազանութիւնն է որ միշտ վեր բռնած է մեր ժողովուրդը: Հայուն պայքարը սրտազին ոգորումն է իր հողին, իր արժէքներու գիտակցութեան: Մեր ժողովուրդը կը զանազանուի ուրիշներէն ոչ միայն իր բնութեամբ՝ այլ նաև գայն իրականացնելու իր կամքովը, խորհուրդովը: Ան իր ինքնութիւնը անականացնելու մէջ՝ ունի կատարելութեան զադափարը, հայուն արժէքը այդ զադափարի և ինքնութեան յարաբերութեան մէջ է եղած միշտ:

Մեր պատմութիւնը իր շրթներով խօսեր է դարերով թէ սուրն ու զիրը, քաղութիւնն ու ստեղծագործ սիրանքը հայ ժողովուրդի համար համագոր կըռուաններ են եղած իր գոյութեան պայքարին մէջ: Երբ Միջնադարեան Հայաստանը Բիւզանդիոնի արիւնոտ խարդաւանանքներու և օտարերկրեայ նուաճողներու ողբերգական թատերաբեմ էր, իր հունճարեղ զաւակներէն մին, Անանիա Շիրակացին, Եօթներորդ դարու այդ գառն օրերուն, երկնային մարմիններու շարժումներուն արուեստը կ'ուսուցնասիրէր: Այդ հանճարեղ հայր ուսուցնասիրած ու հասկցած էր թէ երկիրը գնդաձև է, լուսինը իր լոյսը արեւէն կ'առնէ, բայատրելով լուսնի և արևու խաւարման, երկրաշարժերու մակընթացութեան և տեղատրուութեան պատճառները, յայտարարելով թէ լոյսի արագութիւնը աւելի բարձր է ձայնի արագութենէն: Եւ այս ամէնը այն ժամանակ՝ երբ Եւրոպական ժողովուրդներու մօտ ոչ ոք դեռ այդ հարցերու ուսուցնասիրութեամբ զբաղած էր:

Իր գոյութեան և ինքնութեան պայքարին մէջ Հայը ծնած է նաև մեծ մտաւորականներ, նման Գրիգոր Նարեկացիին: Վանի լճափին ծուարած վանքի այդ հանճարեղ կուսակրօնը, որուն «Մատեան Ողբերգութեան» գործը խողովայն զրոյց մըն է Աստուծոյ հետ, կանխելով Եւրոպական վերածնունդի հսկաները, իր գործին մէջ կը բանայ մարդկային էութեան ամենախոր ծալքերը, մարդերու հոգին մէջ եղող անվախճան ներհակութիւններու և հակամարտութիւններու անսարանը, իրաւունքով և պատուով կենալով Տանթէի, Շէյքսպիրի և նմաններու կողքին: Եւ պատահական չէ որ հայ ճարտարապետութիւնը՝ հայկական մշակոյթի այդ կատարեալ թռիչքը, նոյնպէս դուրս գայ ազգային սահմանէն և իր օժանդակութիւնը բերէ Գոթական ճարտարապետութեան ձևաւորման:

Աշխարհագրական իւրայատուկ իր դիրքով, Հայաստանը հինէն ի վեր արիւնահեղ պատերազմներու ազդմադաշտ է եղած Եւրոպայի և Ասիոյ միջև, յաճախ որպէս արիւնոտ բեմահարթակ, երբեմն ալ միջնորդ՝ Իրանի և Հոսմի, իսկ Միջին դարերուն՝ Բիւզանդիոնի և Արաբներու, աւելի ուշ՝ Քրիստոնեայ և Մահմետական երկիրներու միջև: Աշխարհագրական պայմանները, որոնց մէջ դրուած է հայը իր գոյութեան առաջին օրէն՝ մշակեր են անոր նկարագիրը,

կոփեր են կամքը, հաղորդելով անոր յամառութիւն, աշխատասիրութիւն և պահպանողական ոգի: Անկախութեան և ազատութեան համար անոր անվերջ ճիգերը ուժաւորած են զայն, փրկելու Հայը անխուսափելի կործանումներէն:

Բայց ժԱ. դարէն յետոյ, կը սկսին Հայ ժողովուրդին դէմ Միջին Ասիայէն սկիզբ առնող Թուրք-Սելճուքեան ցեղերու հեղեղները, իրենց անընդմէջ արշաւանքներով, հարուածելով Հայ աշխարհը: Սակայն այդ խաւար օրերուն իսկ, Հայ ժողովուրդը չի կորսնցնել իր ապրելու և ստեղծագործելու կրակը: Կը շարունակէ գրել իր մատենաները, վերաշինել իր վանքերն ու եկեղեցիները, զգալով թէ ժողովուրդները քաղաքական կեանքէն առաջ պէտք է հոգեկան կեանքին ձգտին, վասնզի այս վերջինն է որ կը շինէ առաջինը:

Աւետարանը գանձանակն է, որուն առջևէն անցան հին աշխարհի քաղաքակիրթ գրեթէ բոլոր ազգերը, որոնք բոլորն ալ իրենց ունեցածէն բան մը դրին այդ սրբազան գանձանակին մէջ: Հրեան՝ իր հաւատքի գիրքէն, իր պաշտամունքի կանոններէն, Եգիպտացին՝ իր ներայեցողական կեանքի միտումներէն, Յոյնը՝ իր իմաստասիրական միտքի լոյսերէն, Հռովմէացին՝ օրէնքի և վարչական դրութեան ըմբռնումներէն: Բայց ո՞վ պիտի կարենար ժխտել, թէ ազգերու այդ սուղանցքին մէջ կար նոյնպէս ժողովուրդ մը՝ թիւով աւելի փոքր, ինչպէս Տաճարի այրին, որ Աւետարանի գանձանակին նուիրեց իր ամբողջ ունեցածը՝ «զոյլ չափ զկեանս իւր»:

Կեցած էր Յիսուս գանձանակին դիմաց. տեսաւ թէ շատ մը հարուստներուն հետ, որոնք անցան անոր առջևէն՝ իրենց պղինձին զորդոցով լեցնելով տաճարը, անցաւ նաև այրի կին մը, որ, ամօթխած ու զլիկոր, երկու լումա ձգելով հոն՝ ստուերի մը պէս հեռացաւ: Այն ատեն Յիսուս դառնալով իր աշակերտներուն՝ ըսաւ. «Այն այրի կինը, որ աճապարանքով դուրս ելաւ ազօթավայրէն, ամենէն շատ տուաւ, որովհետև մինչ միւսները իրենց աւելորդը միայն տուին, ան իր ամբողջ ունեցածը դրաւ հոն»: Յիսուս երանեց այդ այրին: Ի՞նչ երանութիւն այդ հէք կնոջ համար, եթէ զիտնար թէ ով էր Ան որ տեսաւ զինքը և զնահատեց իր փոքր բայց մեծ նուէրը:

Այս քաղցր ու վսեմ յիշատակութենէն յետոյ, մութ ամպ մը կը ծանրանայ մտքիս վրայ, շարչարագին ու խոժոռ: Տեսա՞ւ Ան զմեզ, երբ բոլորանուէր անձնատուր եղանք Իրեն, իբրև պատարագ ողջակէզ իր սուրբ սեղանին: Տեսաւ Ան զմեզ, երբ արհաւիրքէ արհաւիրք հալածական կը վազէինք լեռնէ լեռ, անապատէ անապատ, շուարած հօտի նման, որոնց մեռցուած է հովիւր. բայց կրնա՞յ միթէ վրիպիլ որևէ բան Անոր ամենատես նայուածքէն, որ զիտէ թափանցել ու քննել նոյնիսկ մինչև երիկամունքներուն խորը: Մեր դարաւոր հաւատքն է որ կ'ըսէ մեզի թէ Դուն տեսար «զոյլ չափ» ինքզինքնիս Քեզի գոհաբերելու մեր յօժարութիւնը, և երանեցիր նոյնպէս զմեզ մեր նախնեաց հետ Քու կնքած ուխտին հանդէպ մեր ցոյց տուած հաւատարմութեան համար՝ կը հաւատանք թէ օրհնութեանդ այդ շնորհն է որ մեր մէջ փոխարկուեցաւ զօրութեան մը՝ որ, հակառակ շարունակ մեր վրայ պայթած ահաւորազոյն վտանգներուն՝ պահպանեց զմեզ:

Կը հաւատանք նոյնպէս, թէ հակառակ մեր ծանր կորուստին և վիշտին,

ՎԵՅԱՓԱՌ ԶԱՅՐԱՊԵՏԻ ՔԱՐՈՋԸ

Ս. ԷՋՄԻՍ.ԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐԷՆ

(11 Դեկտեմբեր 1988թ.)

Յանուն Հոր եւ Որդոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն:

«Քրիստոս Աստուած մեր, հոգւոցն հանգուցելոց արա հանգիստ եւ ողորմութիւն»:

Հոգեհանգստեան պահն է այս, սիրելի վեսահար եւ ոգակիր ժողովուրդ: Հոգեհանգստեան պահ, սակայն ոչ սովորական: Այսօրուայ հոգեհանգիստը կարող ենք համեմատել միայն Ապրիլ 24ի հոգեհանգստի հետ, երբ մենք այդ օրը համազգային կերպով ի Հայաստան եւ ի սփիւռս աշխարհի ռզեկոյում ենք յիշատակը մեր երկու միլիոն նահատակների, որոնք զոհուեցին 1915 թուականի Մեծ ցեղասպանութեան օրերին՝ կազմակերպուած եւ գործադրուած Օսմանեան Թուրքիոյ կողմէ:

Անսպասելի կերպով, բնութեան արեւրքի մոլեգնած կոյր ուժերը կործանեցին մեր շէրակի աշխարհը, կործանուեցին խղճներ եւ գիւղեր: Վերջին տուեալներով յայտնի է, թէ զոհուած են բազում քառասուն հազար բնակիչներ, մանաւանդ երեխաներ, ուսանողներ, ու վիրաւորուած են հազարաւորներ ու բազմահազար ընտանիքներ մնացել են անտուն եւ անօթեան, որոնք բուրած, բնութեան թափառում են աւերակների կոյտերի վրայ, փնտռում իրենց մեռելներին, փառացած հոգիներով, չեն կարող նոյնիսկ հասկանալ, թէ ինչ պատահեց, ի վիճակի չեն խօսելու, նոյնիսկ ի վիճակի չեն մտածելու եւ լաց լինելու: Մենք այս պահին, գրեթէ նոյն հոգեվիճակի մէջ ենք, կարծես մենք էլ չենք կարող մտածել իսկ, թէ ի՞նչ եւ ինչ՞ու պատահեց այս արհաւիրքը, չենք կարող նոյնիսկ մենք էլ լաց լինել: Միայն պիտի կարողանանք աղօթել երեւի, զոհեալների հոգիների խաղաղութեան եւ հանգրստութեան համար:

Սիրելի ժողովուրդ, թէեւ բոլորս, բացառելի կերպով, յուսահատ եւ վիրաւոր վիճակի մէջ ենք, սակայն չմոռանանք, որ մենք քրիստոնեաներ ենք,

և մեր ժարմնին վրայ բացուած այս նոր վէրքին, Հայ ժողովուրդը անմահ է, որովհետև զիրացած է և զիտէ բուժել իր վէրքերը, որքան ալ ծանր և խոր ըլլան անոնք: Բացառիկ այդ ուժը վեր է քաղաքական, զիտական և նիւթական հաշիւներէն, որուն երիվարները դէպի դժոխք չէ որ կ'առաջնորդեն մարդկութիւնը:

Մեր ժողովուրդին ողջակէզը քաղաքական փաստ մը ըլլալէ աւելի՝ մեր հոգիին արիւննումն է, ուրկէ հոսած է անծանօթ հեղուկը հզօրազոյն երազին, զոր Արևելքը սոսայնած ըլլայ երբեք:

Ե.

Եւ մեր հաւատարմ ժողովուրդը իր ողջ պատմութեան ընթացքում բազում նահասակութիւններ է կրել տարբեր առիթներով, առաւել կամ նուազ չափով: Նոյնիսկ պատմաբանները հայ ժողովրդի գոյութիւնը այսօր մի հրաշք են համարում: Ինչպէ՞ս տակաւ, ինչպէ՞ս դիմացաւ հայ ազգը այդ բոլոր փորձութիւններին, ինչպէ՞ս յաղթահարեց մահուան ուժերը, ինչպէ՞ս կարողացաւ վերածնունդ:

Այսօր էլ մենք նոյն ժողովուրդն ենք, այսօր էլ մենք չենք ուզում վախենալ մահուանից, չենք ուզում յուսահատուիլ, եւ պիտի չյուսահատուենք: Ընդհակառակը, գուցէ այս առաջին փորձուածի օրերից յետոյ մենք զմեզ աւելի պիտի հաւաքենք, մեր գիտակցութիւնը, մեր հոգեկան ուժերը ամբողջ, մեր ժողովուրդը միասնութեան, մեր հայրենի կառավարութեան կողմին, մէկ սիրտ, մէկ հոգի, որպէսզի բուժենք մեր վէրերը եւ մեր հայեացքը դարձնենք դէպի երկինք ու տեսնենք այնտեղ վառ եւ պայծառ յոյսի աստղերը մեր ժողովրդի: Մահից առաջ եւ մահից յետոյ յաղթական վերածնունդ են կեանքի ուժերը, բացում է կեանքի ծաղիկը վերստին: Եւ մենք, իբրեւ քրիստոնեաներ, հաւատում ենք, որ յաւերժութեան լուսաբացը սիկրը է առնում գողգոթաների տապալաններից: Ինչպէ՞ս մեր Տէրը՝ Յիսուս Քրիստոս. «Մահուամբ զմահ կոխեաց», մեր ժողովուրդն էլ թէ՛ անցեալում եւ թէ՛ հիմա պիտի յառաջ ընթանայ՝ իր հալածակները ուղղած դէպի նոր ապագան՝ հանդիման մահուան կապանքները իր իսկ մահուան գնով:

Սիրելի ժողովուրդ, այս ոգով եւ այս սուրբ հուատեալով մեր աղօթքը բարձրացնենք առ Աստուած: Թող Տէրը մեր պիտանքները ընկունի որպէս խունկ՝ ուղիղ բարձրացող դէպի բարձունքները երկնքի, Իր ողորմութեան երեսը դարձնի մեզ եւ մնայ նաեւ յետ այսու պահապան եւ օգնական, որպէսզի հայ ազգը Հայ Եկեղեցու առաջնորդութեամբ բարեկեցական իր առաւելութիւնը այս արեւի տակ ու նորանոր բարձունքների հասնի:

Եւ ուխտենք այս պահին նաեւ մեզանից ամէն մէկը իր կարողութեամբ եւ իր չափով մէկ-մէկ ծառ տնկի Շիրակի սուրբ հողի վրայ, որպէս մեր մեռելների վրայ խաչափայտ, ինչպէս ժամանակին Մեծ Եղեռնի առիթով ծանօթ բանաստեղծն է ասել՝ «Մեռելներու որպէս խաչ՝ եւ այս ծառը զնկեցի»: Ահա այս ուխտով մենք գործնաւոր, հաւատենք մեր ուժերը եւ անվախ, անհրճուելի ու յամառօրէն առաջ ընթանալով դէպի նոր հուանումներ՝ մահուանը ոգեկան իմաստով:

Ոգի նշանակում է մարդկային բոլոր բարոյական ուժերի համադրութիւնը, սինդեզմոսը, որի գաղտնիքը մեր ժողովուրդն էլ ունի, եւ որի ապացոյցը տուել է գարեւ բարեկեցական: Այսօր էլ մենք նոյն ժողովուրդն ենք, եւ հաւատալի մեր հակասագրի առաջ կանգնած անասան, նոյն ուխտն ենք կատարում՝ ապրելու, գոյատեւելու եւ յաղթահարելու ամէն դժուարութիւն:

Սիրելի սգակիր ժողովուրդ, մենք խորապէս զգացում ենք այն բոլոր ցաւակցական եւ եղբայրական օգնութեան արտայայտութիւններից, որոնք ներկայացում են մեր ժողովրդին, մեր պետութեան եւ յնձ՝ այս ողբերգական օրերին:

Ես նախ իմ զնահասանհն ու հիացումն եմ ուզում յայտնել մեր ամբողջ ժողովրդին, հայ ազգին ի Հայաստան եւ ի սփիւռս աշխարհի, մէկ սիրտ, մէկ հոգի դարձած պայքարում են ամոհելու մեր վերերը եւ վերականգնելու մօտ ապագային քարոհանդ եղած մեր քաղաքները: Ես իմ օրհնութիւնն եմ ուզում ուղարկել նաեւ այն երիտասարդներին, համալսարանական ուսանողներին, որոնք այս օրերին բանակային ուժերի հետ միասին անձնագոհաբար ձեռք-ձեռքի տուած, ասուածահանոյ գործ են կատարում՝ դուրս բերելու զոհուածների մարմինները վրասակների թակից, հաւաքելու վիրաւորներին եւ ինչ-որ չափով ամօհելու վիճը բոլոր այնտեղ տառապեալ հոգիների:

Ձեռ կարող իմ երախտագիտութիւնը չյայտնել նաեւ ՍՍՀՄ բոլոր այն եղբայր ազգութիւններին եւ արսասահմանի բազմաթիւ պետութիւններին ու ժողովուրդներին, որոնք այնքան սրբաց կերպով, առասաձեռն օգնութեան ձեռք են մեկնում մեր վիրաւոր Հայաստանին:

Երախտագէտ սրտով ուզում եմ յիշել նոյն իրողութիւնը՝ արայայտուող եկեղեցական մակարդակի վրայ: Յիշեմ Ռուս Պրալոյսլա Եկեղեցու հոգեւորականութեան վերաբերմունքը խորազգաց ցաւակցական հեռագրերով եւ Ռուսաց Պատրիարքի նուիրաբերումը մէկ միլիոն ռուբլու: Հռոմի Պապի ցաւակցական խօսքը եւ նուիրաբերումը 100.000 տոլարի: Նաեւ Անկլիկան Եկեղեցու պետ՝ Քենթրալըրիի Արքեպիսկոպոսի չանկերի շնորհիւ Բրիտանական կառավարութեան առած որոշումը՝ մեր աղէտեալների օգտին նուիրաբերելու մեծ գումար: Եւ վստահ եմ, որ թակաւին նոր նման նուիրատուութիւններ պիտի լինեն, արդէն խոսումներ կան, որոնք կը ստացուեն իրենց ժամանակին տարբեր երկրներից, տարբեր եկեղեցական կազմակերպութիւններից եւ բարեսիրական ու մարդասիրական միութիւններից:

Մեր Մայր Աթոռ Ս. Էջմիածինն էլ իր համեստ միջոցներով տրամադրեց 500.000 ռուբլի աղէտեալների օգտին, որով նախորդ նուիրաբերումների հետ միասեղ Մայր Աթոռի նուիրաբերումը հասաւ 1.700.000 ռուբլիի:

Սակայն սրամտով չի վերջանում մեր պարտականութիւնը: Մենք, իբրեւ Հայաստանեայց Եկեղեցու զուխ, իբրեւ Ս. Էջմիածնի առաջին սպասաւոր, պիտի շարունակենք մեր ճիգերը ի գործ դնել, որպէսզի առաւել մեծ չափով նուիրաբերումներ կատարուեն եւ հնարաւորին պայմաններում, երեւի գարունը բացուելուց յետոյ, ծրագրեր մշակուեն վերաբնակելու համար մեր քանդուած քաղաքները: Ես մտածում եմ իմ կոչը ուղղելու մանաւանդ Շիւսիսային եւ Հարաւային Ամերիկաների հայերին, որոնք մօտաւորապէս մէկ միլիոն ժողովուրդ են հաւուում, յանձնարարելու, որ մեծագումար հանգանակութիւններ կազմակերպեն յատկապէս մէկ նպատակի համար՝ սկիզբը դնելու քանդուած մեր մէկ քաղաքի վերաբնութեան, ասեմք Սպիտակի, այնտեղ կառուցելով հինգից-տասը հազար բնակչութեան համար անհրաժեշտ բնակչութեան շէնքեր եւ հիմնարկներ: Վստահ եմ, որ այս մեծ ծրագիրը անպայման կ'իրականանայ եւ խորհրդանշական, քաջալերիչ կը դառնայ բոլորիս համար: Եւ, Տայ Աստուած, ոչ թէ հոգեհանգիստներով, այլ զոհաբանական մարտնչներով դիմաւորենք վերակառուցումը, վերազարթօնը քանդուած քաղաքներին:

ԳԱՐԵԳԻՆ Բ. ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՔԱՐՈՋԸ

Ս. ԷԶՄԻԱՆՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐԷՆ

(18 Դեկտեմբեր 1988)

Սիրեցեա՛լ, հաւասացեա՛լ, արիւնակից ու ազգակից եղբայրներ եւ
նոյրեր,

Խա՛ր գոհութեան զգացումով փառկ կ'առաքեն դէպի Ասուած, դէպի
Երկինք, որ ինձի զնորհք բրաւ, զիս արժանի բրաւ Միածնաէջ այս սուրբ եւ
սրբահանանց սահարին մէջ աղօթալից դառնալու իմ աւագ եւ սիրեցեալ Եղ-
բօր՝ Ն. Ս. Օ. Տ. Տ. Վազգէն Ա. Վեհափառին, եւ մեր բոլորին, հայոց պատ-
մութեան այս ամենէն նշանակալից եւ վնասական պահերէն մէկուն առիթով:

Կը յիշեմ, քանի սարիներ առաջ էր, 1968ին, երբ ճակաւին ոչ մի
սպիտակ թել չէր խառնուեր իմ մօրուկին, երբ այս սուրբ բեմը բարձրացայ
Ս. Իրիգոր Լուսաւորչի տօնին եւ շարականագրին բառերովը՝ ջանացի նուա-
զել Ասուածոյ հօգույն քնար Գրիգոր Լուսաւորչի անձին եւ հաւաստին մէջէն:
Եւ անաւասիկ այսօր, կը զգամ, եւ վստահ եմ որ դուք բոլորդ ալ կը զգա՛մ
ինձի պէս, թէ այս բարձրացումս խորան եւ խոնարհումս այս սուրբ Տանարի
սեղանին՝ սարքեր բնոյթ ունի, սարքեր նկարագիր, սարքեր տարողութիւն,
որովհետեւ այո անգամ այս բեմին վրայ կը բարձրանամ հրաւերովը եւ սիրովը
իմ սիրեցեալ Եղբօր՝ Վազգէն Ա. Վեհափառին, որպէս Կաթողիկոս Մեծի
Տանն Կիլիկիոյ: Իմ պատմական յիշողութեանս մէջ, երեւակայութեամբ սա-
կայն, վերստին կեանք կ'առնէ այս բեմին վրայ, քառասուններեք տարիներ
առաջ, բարձրացումը իմ եղջանկայիշատակ նախորդներէն, էջմիածնի գաւակ
եւ Մեծի Տանն Կիլիկիոյ պայծառիմաստ ու պայծառաւե՛ն Կաթողիկոս՝

Այո, ուխտեմ, սիրելիներ, մնալ անսասան մեր այս հաւատքի վրայ,
ամուր կանգնած մեր ազգի բոլոր արդար իրձերի իրականացման պատուան-
դանի վրայ, առանց սկարանալու մեր արդար իրձերը իրականացնելու պայ-
քարի մէջ: Ուխտեմ՝ ամբողջ հոգով, մեր բոլոր ուժերը լարած, օրպէսզի յե-
տագայ սերունդների առաջ ամօքով չմնանք:

Այս հաւատքով, աղօթեմք այսօր առ Ասուած, օրպէսզի Տէրը հան-
գիտս եւ խաղաղութիւն պարգեւի բոլոր զոհեալներին, Սուրբ Հոգով միխթարի
բոլոր սգաւորներին, զօրացնի նրանց հաւատքը՝ ապրելու ու գոյատեւելու, եւ
կամը՝ յամառ աշխատելու ու կերտելու նոր արեւոյս:

«Հոգուցն հանգուցելոց, Քրիստոս Ասուած, արա հանգիտս եւ ողոր-
մութիւն»: Ամէն:

Գարեգին Ա. Յովսէփեանին, երբ այստեղ, նոյն այս խորանին վրայ, 1945ին, սուրբ Միւռոն հեղոյց գազաքին վրայ, Վեհափառ Տէր, Ձե՛ր երջանկայիւսասակ նախորդին՝ Գէորգ Զ. Կաթողիկոսին, եւ այսպէս Հայ Եկեղեցւոյ միութիւնը, ամբողջականութիւնը եւ զօրութիւնը անգամ մը եւս արժայատեցաւ:

Սիրելիներ,

Հոգու պարտք կը զգամ, ինչպէս դուք կ'ընէք, այս պատմական ու նուիրական պահին, վկայելու Ձեր բոլորի առաջ, որ իմ երջանկայիւսասակ երկու նախորդներ՝ Զարեհ Ա. եւ Խորէն Ա. Կաթողիկոսները, Ս. Էջմիածինը ունենալով իրենց հոգիի խորին մէջ, Ս. Էջմիածինը շողախած ըլլալով իրենց հոգեկան միախառնութեան մէջ, ցանկանալով ցանկացան ըլլալ այստեղ. բայց պայմաններն այնպէս բերին, այնպէս դասաւորուեցին, որ նրանք չկարողացան ըլլալ եւ իրենց ուխտը կատարել մեր ամենայն սրբութիւն սրբոց Էջմիածնի մէջ: Եւ այսօր, կը հաւատամ, հոգիիս բոլոր թելերովը կը հաւատամ, որ անոնց հոգիները երկնքի մէջ կ'երջանկանան ի սես այս գեղեցիկ, այս յուսալից, այս հոգեւոյնոյ պահուն:

Բարեկամներ, հայրենակիցներ, հաւատակիցներ,

Եւ ուրիշ ձեռով պէտք էր գալի Ս. Էջմիածին, եւ պիտի գայի յառաջիկայ Ապրիլին, հրաւերովը դարձեալ իմ սիրեցեալ աւագ Եղօր՝ Վազգէն Ա. Վեհափառին, պատօճական առաջին այցելութիւնը թալու օրպէս կ'իյնկեան Աթոռի այժմու Գահակալ: Բայց պատահեց չպատահելիք՝ այդ անաւոր աղէտը, եւ իմ ոտերս շարժուեցին դէպի Ս. Էջմիածին, որպէս սգաւոր Կաթողիկոս, սգաւոր Կաթողիկոսի սուգը բաժնելու, ցաւը մեղմելու, եւ նամայնական ցաւը միասնաբար տանելու համար:

Անցնող տարին՝ 1988ը, չգիտեմ ապագայի պատմաբանները ի՞նչ բաներով պիտի նկարագրեն ու պիտի բնութեան. 1988ը հայոց պատմութեան մէջ եւ կ'ըմբռնեմ որպէս ամենէն ծանր եւ միանգամայն ամենէն սոսուցիչ, ամենէն վնասող բարեկեցիկ մէկը, թէ՛ Ղարաբաղի մեր հայութեան համար, թէ՛ Խորհրդային Հայաստանի մեր ժողովուրդին համար, թէ՛ Խորհրդային Իսրայէլի մեր ժողովուրդին համար, թէ՛ Խորհրդային Միութեան այլ համեմատելիութիւններու մէջ ապրող մեր ժողովուրդին համար եւ թէ՛ Սփիւռքի մէջ ցիրուցանուած, աշխարհով մէկ տարածուած շրջ հայութեան համար որպէս նուիրականագոյն եւ հոգեկան բարեփոխութիւն ստեղծելու ասակ տարի մը: 1988ի Փետրուարին մակրոթացութիւն մը տեղի ունեցաւ Հայ ժողովուրդի կեանքին մէջ. հոգեկանօրէն կերպաբանափոխուեցաւ, պայծառակերպուեցաւ մեր ժողովուրդը իր ազգային առողջ ինքնութեան, իր ազգային արժանապատեանութեան բարձր հասկացողութեան եւ իր արդար իրաւունքներու գիտակցութեան մէջ: Եւ ի՞նչ մարդաբան էր, ի՞նչ ազգաբան էր որ տեղի ունեցաւ եւ ներսնի մէջ եւ ամբողջ աշխարհի չորս ծագերը շրջ հայութեան ծոցին մէջ. եւ այդ բոլորը տեղի ունեցան օրինապահութեան, Խորհրդային Իսրայէլի կարգերու օրինականութեան յարգումով, պատումով, եւ վարկ շահեցանք բոլոր աշխարհին մէջ մեր այդ առողջ գիտակցութեամբը, յարգանքովը՝ դէպի մեր իշխա-

նուրիսները, բոլոր կարգի ե՛ւ Խորհրդային Միութեան մէջ ե՛ւ այլ երկիրներու մէջ :

Ապա, անցնող ամիսներուն, երկրորդ Եւրոպայի Կարգի մը սեղի ունեցաւ մեր ժողովուրդի կեանքին մէջ, Տեսակ մը բնակչային Եւրոպայի, երբ Տեսանք Տասնեակ հազարներով մեր եղբայրները եւ յոյրերը Սովետային Միութեան կամ Ազգայնացման ուրիշ ֆաղտներէն հարկադրուեցան, երբեմն բռնադատուեցան քողովուրդի տուն տեղ, երբայ իրենց երկիրը կամ երբայ Կարաբաղ կամ Խորհրդային Միութեան այլ շրջանները: Եւ Մենք, երբ ընդառաջելով Մեր սիրեցեալ Երթոր՝ Վազգէն Կարապետի առաջարկին, կը պատահուինք մեր ամբողջական ազակցութիւնը ընծայել գաղթական, իր երկրին իսկ մէջ գաղթական դարձած մեր ժողովուրդի գաւակներուն, ահա պատահեցաւ ահաւոր ուրիշ եւ երրորդ Եւրոպայի՝ երկրաբանական, Կիրովականի, Սպիտակի, Սեփանաւանի եւ այլ շրջակայ գիւղերուն կամ գիւղաբնակներուն մէջ, այնպիսի ահաւոր ֆանդամներու, մարդկային զոհերու եւ դժբախտութիւններու ու ջղբերգութիւններու տուն տալով մեր ժողովուրդի կեանքին մէջ:

Ալ չէի կրնար թուղթով, հեռագրով, հեռաձայնով, թանաֆով ցաւ յայտնել, չէի կրնար այլեւս նստիլ Անթիլիասի Մեր Աթոռին մէջ ու երեսակայութեամբ պատկերացնել մեր ժողովուրդի այս աղէքը: Ահաւասիկ Մեր Կարապետի ստեղծած Ազգային Կեդրոնական Վարչութեան Գործադիր Մարմնի վերին իշխանութեան հետ համախորհուրդ, մեր ընկերակիցներով, որոնց անունները այնքան ազնուօրէն յիշեց Վազգէն Վեհափառը, եկանք Մայր Հայրենիք, եկանք Ս. Էջմիածին, Մեր սիրտը կապելու Մեր երթոր սրտին, Մեր ձեռքերը դնելու անոր ձեռքերուն մէջ եւ միասնաբար, իբրեւ մէկ ժողովուրդ դիմակալելու եւ յարթահարելու այդ աղէքը, անուշ սգալու, գաւելու տասնեակ, տասնեակ հազարաւոր զոհերուն համար, բայց չընկճուելով անոնց սուղի հնուամիտ սակ, այլ՝ վերջապէս կամօր, վերածնուած մեր հայրերու պատմական Եւրոպային հետեւելու վճարականութեամբ:

Կիրելի՛ք,

Երէկ ես գացի ու շրջապայեցայ բոլոր աղէքեալ վայրերը Լեւինականի եւ Սպիտակի մէջ. հաւասարիք քան չէր տեսածս. այդ ահաւոր ջղբերգութիւններուն դիմաց, երբ աղօթք ըրի «*Եօթ - Վէրք Ս. Աստուածածին*» եկեղեցոյ մէջ Լեւինականի, կարծէի ուրեքորդ վէրք մըն էր որ բացուեցաւ իմ հոգիիս մէջ, այս անգամ Լեւինականի կամ Հիւսիսային Արեւմտեան Հայաստանի վէրքը, որուն դարձանուրը սակայն պիտի գառնայ Մեր նպատակը եւ նպատակաւոր, յառաջադէմ մեր հայեացքին սեւեռակէքը: Ես ինչու այդ տեսարաններուն դիմաց նաեւ տեսայ յոգեպնդիչ, միախառնական երեւոյթներ. տեսայ թէ ինչպէ՛ս Խորհրդային Իշխանութիւնները ամբողջական ձեռով լծուած են աղէքի դարձանուրի եւ անմիջական եւ հեռակայ նպատակներու համար պատահուելիք ծրագիրներուն: Այնքան տեսայ մուսական կամ Խորհրդային բանակի միաւորներ ինչպէ՛ս կ'օգնեն որպէսզի մեր ժողովուրդին ցաւը մեղմանայ ու ֆանդամին աւերակները կամաց-կամաց անհետան: Ես այս խորհրդեղ Եւրոպայութեան եւ յարգանքի խօսք ունիմ Խորհրդային Իշխանու-

թեան վերին մարմիններուն, ինչպէս նաեւ ու մասնաւորապէս մեր հայրենի պետութեան սարած աշխատանքներուն: Առջի օր ես անձամբ, Վեհափառ Հայրապետին հետ միասին, այցելեցի մեր երկրի, մեր հայրենի պետութեան Վարչապետ՝ Պր. Ֆադէյ Սարգիսեանին եւ երկար խորհրդակցութիւններ ունեցանք որպէսզի կարենանք իմաստուն կերպով, հետատես հայեացքով, գործնապատե՞ ոգիով ծրագրել վերականգնումը մեր ժողովուրդի այս ծանրագոյն աղէտին:

Սիրելի՛ք, ես Սփիւռէն կու գամ. արտասանանէն կու գամ ու սպերույն սեսած եմ ու անսիրականօրէն իրագիկ դարձած եմ թէ ինչպէ՛ս չպատահած երեւոյթ պատահեցաւ այս առիթով ողջ աշխարհի սարածին: Աւխարհի, Միացեալ Ազգերու Կազմակերպութիւնը բաղկացնող ազգերու մեծագոյն մասը ինքնաբոլս կերպով արտակցութիւն, աջակցութիւն յայտնաբերեց մեր ժողովուրդի նկատմամբ: Սա մէկ փառաւոր վկայագիր է, վկայաթուղթ է մեր ժողովուրդի պատւին, մեր ժողովուրդի արժէքին ու մեր ժողովուրդի ապագային հաւատոյն: Գիտնանք այդ վկայաթուղթը, պատուոյ զիրը արժեցնել մեր կեանքով ու մեր գործով, ինչպէս այսօր՝ նաեւ յետագային: Աւխարհի գրեթէ բոլոր եկեղեցիները, միջազգային բարեսիրական հաստատութիւնները եւ տնտեսական կազմակերպութիւնները, ինչ որ իրենց համարակալին, համաշխարհային միասնութեամբ իրենց զօրակցութիւնը յայտնեցին, որուն նշանները դուք կը տեսնէ՛ք այստեղ. ինչպէս հետազոտողները իրաւ կը բացատրուին, կը ցուցադրուին, քանի՛ հարիւր ինքնաթիռերով օգնութիւն հասաւ արդէն իսկ եւ դեռ պիտի հասնի:

Այս բոլորի բարին, մեր Ամենայն Հայոց Կաթողիկոսութիւնը, Ս. Էջմիածինը այնպէս ինչպէս այս անգամ ես զայն տեսայ, դարձեւ է ոչ հոգեւոր կեդրոն, այլ դարձեւ է մարդասիրական ժառանգութեան կեդրոն: Վեհաւարանը լեցուեւ է օժանդակութեան նիւթղէններով, թանգարանն անգամ կարծէ՛ք թէ թանգարանուեւ է հիմա կեանքի՛ ռեճով, յանուն վաղուան կեանքին այնտեղ զետեղուած կենսանիւթերուն, սննդեղէնին ու դեղորայքի հսկայական սնունդներով: Յարգանք եւ խորագոյն շնորհակալութիւն, Վեհափառ. շնորհակալութիւն եւ երախտագիտութիւն՝ որ անգամ մը եւս Ս. Էջմիածնի անունը, իբրեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսութիւն, այսպէս բարձր պահեցիք եւ կը բարձրակէ՛ք պահել ի սէր մեր ազգին մասաւր ընելով Ձեր միաբանները, Հոգեւոր ձեմարանի Ձեր սաները նախնական գործին, եւ Ձեր կոչելով ու հաղորդագրութիւններով արտասանանքի հետ ստեղծելով այն համայնական շնորհակալութիւնը՝ որուն կարիքը ունի այսօր մեր եկեղեցին:

Սփիւռքի հայութիւնն ալ բարձրագոյն աստիճանի, ինծի համար յայտնութիւն եղող աստիճանի մը ուժգնութեամբ արտայայտեց իր միասնութիւնը այս աղէտին առիթով: Քաղաք չմնաց, քաղաք չմնաց ուր Հայ լինէր ու Հայը ինքը չկազմակերպէր իր օգնութեան ու աջակցութեան գործը: Երեւակայեցէ՛ք, սիրելի եղբայրներս եւ քոյրերս, Լիբանանի հայութիւնը, ինքը որ հարուածուած է այսօր, տասնչորս տարիներէ ի վեր, ինքը որ կարօտը ունի ուրիշ

երկիրներու օգնութեան, օւրիշ զաղութներու աջակցութեան, ճինգ-վեց օրուան մէջ 500.000 տուրք հաւաքեց ի սէր մեր ժողովուրդին, որպէսզի այսօր հայ մահուկ մը անսնունդ չմնայ, վիրաւոր մը վերին չմնայ ու հայութիւնը իր աչերը յարէ դէպի կեանք եւ դէպի ապագայ:

Անցնող Կիրակին, ինչպէս այսօր Ս. Էջմիածնի մէջ պարզուեցաւ, նոյն հոգիով, նոյն զգացումներով մեր ժողովուրդը հաւանուեցաւ Անթիլիասի Մայր Տաճարին մէջ եւ ճանաչեալ հազարներով ժողովուրդի ներկայութեամբ եւ այնքան յուզախառն մթնոլորտի մէջ, հոգեհանգիստ կատարեցինք եւ Մեր խօսքը ուղղեցինք մեր հաւատարմութեամբ ժողովուրդին: Այս Կիրակի այսօր եմք ահա, եւ յաջորդ Կիրակի, Աստուծոյ կամով, դորձեալ Անթիլիաս պիտի ըլլամք եւ պիտի դառնամք այս անգամ մեր թարգմանը մեր ժողովուրդին՝ արտասահմանի մէջ, մեր Կաթողիկոսութեան սահմաններուն մէջ:

Ահա ստիկ, եղբայրներ, թէ ի՞նչ զգացումներով, ի՞նչ մտածումներով, ի՞նչ խոհերով, ի՞նչ առաջադրութիւններով մեր մէջ կը գտնուիք այս պահուն:

Թող տուէք ինձի այսօր, քանի առաջին անգամն է որ իբրեւ Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ խօսք կ'առնեմ այս սուրբ բեմին վրայ, դառնալ եւ ըսել մեզի այս ամբողջ եղածէն ետքը, Խորհրդացիի բառերը փոխ առնելով — «սղբա՛մ զքեզ, հայոց աշխարհ, յանուրջ հիստորիկականաց վեհագոյն»: Բայց այսօր անմիջապէս պիտի ընդվզիմ այդ խօսքերուն դէմ. մեր երկիրը եղաւ ժամանակի որ կոչուեցաւ «Ողբի հայրենիք», «Վէրքի հայրենիք» եւ ապա դարձաւ ու է այսօր «Լոյսի հայրենիք», «Յոյսի հայրենիք» եւ պիտի մնայ այդպէս եթէ մենք այդպէս ընենք մեր հայրենիքը:

Սիրելիք, այսօր պէտք է անդրադառնանք այս երկրին ու ամբողջ հայութեան մահացած բայց անմեռ բանաստեղծին՝ Պարոյր Սեւակի լեզուովը ըսենք. «Ողբա՛մ մեռելոց, զոչե՛մ ապրողաց»: Եւ այսօր, այս բեմէն եւ կը գոչեմ մեզի ըսելու համար թէ հայութեան կեանքին մէջ, հայութեան կեանքը քմբոնելու փիլիսոփայութեան մէջ ընկնելով, յուսահասիլը տեսնելու մեր ժողովուրդը այս արդէտէն ճա՛ն առեց ծանր արդէտներէ է անցած. ովքեր կը յուսահասուեն, նրանք հայութեան իրենց ապրումին մէջ թերի են, եթէ ոչ դաւանան: Յուսահասութիւն եւ հայութիւն խորք են իրարու: Մենք յոյսով ենք ապրել, հաւատով ենք ապրել ու պիտի շարունակենք, ու այս արդէտին դիմաց պիտի չբողենք որ մեր թեմային կամ թեմամիները մեզի դառնան եւ ըսեն «հախ եղաւ մեզի, հայեր». ո՛չ. պատիւ պիտի շարունակենք վերաշինելով, վերականգնելով:

Եւ հետեալք, սիրելի՛ եղբայրներս եւ քոյրերս, երեւ փունջ խօսք ու՛նիմ մեզի այսօր ըսելիք, իմ խօսքը փակելէ առաջ.

Առաջին. ինչ կ'ուզէք ըրէք, մեր հողը «ղայլամ» բռնեցէք, ամուր կառչած մնացէք այս սուրբ հողին: Հողէն ծնած ենք: Հողն է Աստուծոյ մեծագոյն պարգեւը մարդուն: Աստուած մարդը երկինքի կապոյտէն չստեղծեց. Աստուած մարդը ջուրերէն չստեղծեց. Աստուած մարդը հողէն ստեղծեց: Հողն է մարդուն համար կեանքի աղբիւրը: Եկէ՛ք, հետեալք, մեր հայրենի հողը լինելու վարձուքէն նրա՛մարինք: Թող Լեւինակաւանի ալիքը ամէն մէկուն

համար ուխտի պահ մը դառնայ, ուխտի՝ որ մենք պիտի չթողնենք այս հայրենիքը, պիտի չհրթանք օտար աշխարհներ: Մեր բնամիտ մեզի ստիպեց որ մենք Սփիւռք գառնանք. դուր ձեր կամով սփիւռք մի՛ դառնաք: Սփիւռքը մահուան նախադուռն է, առանց նայրենիքի:

Սիրելիներ, ես սփիւռքը ապրած եմ, պատասխանատուութեան դերով ապրած եմ, եւ կը խնդրեմ ձեզմէ չհեռակայէք որ ուրիշ աշխարհներու մէջ մեզը ու կարագ կայ ձեզի համար ու կանայ մարգագեթներ կան փոռած ձեր առջեւ: Կեանքը ամէն սեղ դժուարութիւններ ունի: Ես ալ գիտեմ. մօտէն հետեւած եմ. ունեցաք դժուարութիւններ այս երկրին մէջ, ունիք դժուարութիւններ, բայց ըսէք ինձ. — ո՞ր երկիրն է որ դժուարութիւն չունի. կը կարծէք Լոս Անճելիոսն է որ դժուարութիւն չունի. գնացողը կ'իմանայ. մի քանի տարի յետոյ կ'իմանայ, երբ իր զաւակների օրերը ինքն վրայ Ս. Մեսրոպի լեզուն գամիք՝ այն ասեմ կ'իմանայ թէ ի՞նչ կը նշանակէ Սփիւռք: Մի հող ունենէք, մի պատմական հող ունենէք, մի պահով ու խաղաղ գետն ունենէք, «պայիս» բռնենէք, ամուր բռնենէք այս հողը: Խոյ այս ըլլայ իմ սրտի վկայութիւնը ձեզ, Սփիւռքահայ կեանքի մէջ հոգեւորական եւ ազգային պատասխանատուութեան կանչուած մէկու մը առաջին խօսքը՝ Սուրբ խորանէն այս նուիրական պահուն:

Երկրորդ, սրտի ժողովուրդ միայն մի՛ ըլլաք, այլ նաեւ եղէք խելի՛ ու խելո՛վ ժողովուրդ: Զգացումները միշտ առատ են եղած հայոց պատմութեան մէջ. դա գեղեցիկ երեսոյթ է, դրա համար ասելիք չունենք. միայն յարգանք ունենք: Բայց նմանութիւնը այնտեղ կանգ չ'առնէր. զգացումով միայն ազգ մը չի կրնար ապրիլ: Ի՞նչ գեղեցիկ է, ի՞նչ խորիմաս է մեր հինգերորդ դարու ռուկեղմիկ մատենագիր Եղիշեան խօսքը որ կ'ըսէ. «*Հոգւոյ և Տարմնոյ՝ մի՛ առ եւ կառավար*» — հոգիի ու մարմնի կառավարը միտն է: Պէտք է որ մենք այս դժուար օրերուն մէջ գիտնանք իմաստութեամբ, հեռաստութեամբ եւ լայնախոհութեամբ մեր գործերը դասաւորել ու չտարուիլ զգացումներով միայն:

Սիրելիներ, ամէն մարդու հոգիին մէջ է Ղարաբաղը. ոչ ոք թող իրեն չէր կարծէ առանձինն Ղարաբաղի. երբ մարդ իր հոգու միջոց դուրս բերի Ղարաբաղին, իր հոգու աշխարհագրութիւնից գուրս հանի, կը նշանակէ որ իր հայութեան մէջ անպայման կը թերանայ. բայց էականը իմաստութեամբ օտարիլն է, այս սեծ երկրի՝ Խորհրդային Միութեան օրինակաւորութեան չափանիւշերով եւ սահմաններուն մէջ գործելն է էական ուղղութիւնը: Մենք մեր պատմութեան մէջ միշտ տուած ենք գերզգայութեամբ: Մենք այսօր, մասնաւորաբար հայկական ցեղասպանութեան, 1915 թուի եղեռնի 50ամեակէն ու 60ամեակէն ետք երբ կը պատրաստուինք 75ամեակին, կը հաւատանք որ օրոշ ազգային, քաղաքական հաստատութեան եւ հասունութեան հասած ազգ ենք: Աշխարհի կարգերը մէկ օրէն միտը չեն փոխուիր: Ժամանակ է հարկաւոր, պատրաստութիւն է հարկաւոր. եւ, հետեւաբար, մեր բոլոր ղեկավարները՝ ըլլա՛յ հայրենիքի մէջ, ըլլա՛յ հայրենիքէն դուրս, իրենց գերագոյնը կ'ընեն, եւ պիտի ընեն, մեր ժողովուրդը ճանելու համար ամբողջական եւ մեր ժողովուրդը ունենալու համար իր իրաւունքներու արդար եւ ամբողջական նախադուռի հանգրուանին վրայ:

Բայց գիտե՞ք կարգաւորութեամբ, կարգապահութեամբ բարձիլ. զգացական եւ խանդավառ աւելորդ եղանակներէ զգուշանա՞նք. խանդավառութիւնը ինքնին գնահատելի է, բայց ի՞ր չափին ու ձեւին մէջ վնասակար կրնայ ըլլալ երբեմն: Աւելարհի ազգերուն հետ խօսիլ գիտնանք: Մենք, որ որոշ փորձառութիւն մը ձեռք բերինք միջազգային եկեղեցական կեանքի յարաբերութեանց գծով, կ'ըսենք ձեզի. — երբ մեր հաւասքը ահաւ է, երբ մեր գիտակցութիւնը առողջ է, ձեռքեր կը գտնուին: Վասնիկ գիտե՞ք ձեր ղեկավարներուն, որոնց հագիին մէջ նոյն զգացումները կան: Ատէ՛ք ինձի, եղբայրներ, անկեղծ ըլլանք այս խորանի վրայ այս նուիրական պահուն, Պասարագի ընթացքին, ինչքան գեղեցիկ փոփոխութիւններ յառաջ եկան անցնող տարիներուն հետ մեր կեանքին մէջ այստեղ, Հայաստանի մէջ. քանի՛ եկեղեցիներ բացուեցան ու կը բացուին եւ պիտի բացուին տակաւին: Բաղդասեցէ՛ք այս օրուան կեանքը այն հին օրերուն. շատ բան փոխուեցաւ. կեանքը փոփոխութիւն է. յառաջդիմութիւն է. մենք՝ հայերս ալ պէ՛տք ունինք, ե՛ւ խորհրդային Միութեան մէջ ե՛ւ արտասահմանի մէջ *փերեսթրոյթայի: Փերեսթրոյթան* սակայն, կեանքի՛ իսկ փոփոխութիւնն է. այսինքն՝ յարատեւ բարեխառն, դէպի լաւ գնալու ընթացք: Բոլոր կը խամրի եթէ չնորոգուի: Մարմինը կը փնանայ իր չորանայ նորոգուելով: Կեանքն ալ կը լնանայ ու կը ճահճանայ առանց փոխուելու: Բայց գիտնանք այդ բոլորը իմաստնօրէն, յարգանքով ու պատշաճութեամբ ու մեր ազգի պատիւն, անունին նօր լոյս բերող ձեւերով արտայայտել:

Վերջապէս, եւ *երրորդ*. Սիրելիներ՛, անհասական ու մասնակի բաները նուազ համարեցէ՛ք քան ընդհանրական եւ գերագոյն բաները: Մենք յանախ զոհն ենք եղած այս փորձութեան. «իմա», «տուկ», մասնական «մեք»ը, փոքր, տեղի բարձր ենք նկատած յանախ քան ընդհանրականը, ամբողջականը եւ մասնաւորաբար այն հասարակականը որ կը պատկանի բոլորիս: Ազգի մը կեանքի յաջողութեան գերագոյն գաղտնիքը անոր մէջ կը կայանայ որ ան գիտնայ մասնաւորը ներդաճակել ընդհանուրին հետ եւ ընդհանուրով արժեւորել մասնաւորը: Եթէ մենք կոտորած, կտոր-կտոր եղած, մասնահատած ազգ լինենք ու միութիւնը ու ամբողջականութիւնը չկարողանանք գործնապէս արտայայտել, հաւասարեցէ՛ք, մենք զոհ կ'երթանք աւելարհի բոլոր տեսակի քամիներուն եւ փոքորիկներուն: Բայց երբ գիտնանք կապ-կողմի լինել, ամուր կառչած լինել իրարու ե՛ւ իբրեւ Հայրենիք ե՛ւ իբրեւ Սփիւռք, այն աստե՛ն առաւել քան եօթը միլիոն հաշուող այս ազգը, վերածնած այս ազգը միշտ դէպի յաղթանակ կը նայի: Դիտե՞ք հետեւաբար ազգին գերագոյն բանը գերիվեր համարել մասնակի, անցողակի, ժամանակաւոր ու յանախ գնում բաներէ:

Ահաւասիկ, եղբայրներ եւ քոյրեր, իմ առաջին խօսքը: Բայց չեմ ուզեր միայն խօսելով փակել: Ես եկայ ու տեսայ մեր ժողովուրդի այս անաւոր ցարը. լսեցի տեսիլ հայ ծնողաց ու որդիկորոյս հայ հօր ու մօր հառաչանքը: Պիտի երթամ եւ արձագանգ պիտի ըլլամ այդ բոլորին: Բայց տեսայ նաեւ վերակառուցելու կամքը: Ինձի համար ոսկի կոչուած բանը ժողովուրդն է.

ԿՐՈՆԱԿՈՆ

ԿԵԱՆՔԻ ԽՕՍՔԵՐ

«Տէր, առ ժ՛վ երթիցուք, բանս
կենաց յաւիտենականաց ու-
նիս: (Յովն. Զ. 69):

Մարդը իր գոյութեան առաջին օրէն
ցանկացած է յաւիտենական կեանքի եւ
անմահութեան: Այդ փափաքը ունին նաեւ
այսօրուան մարդերը առ հասարակ: Յար-
գելի են անշուշտ այն սակաւաթիւ բացա-
ռութիւնները, որոնք յաւիտենական կեանե-
քի փափաքը չեն զգար:

Ո՛րքէ կու գայ մեզի յաւիտենական
կեանքի կամ անմահութեան այս հզօր փա-
փաքը, և փ՛նչպէս կրնանք ձեռք բերել
անոր իրականացումը:

Անմահութեան փափաքը մարդուն
ներսը գոյութիւն ունեցող բնածին զգա-
ցում մըն է, մարդկային քնութիւնը
յատկանշող պարբերէն մին է այն: Այս
իբրոգութիւնը հաստատելու համար բաւա-

կան է աչքի առջև բերել Եզրիպտական մո-
միտները, որոնք իրենց երթիքացած շրթ-
ներով լուիկ կը կրկնեն իրենց յաւիտենա-
կան իղձը յաւերժական կեանքի:

Շատ իմաստուններ և իմաստասէր-
ներ ջանացած են ընել իրենց լաւագոյնը,
ցոյց տալու համար մարդոց այն ճամբան
որ կը տանի դէպի անմահութիւն: Անոնց
ուելի կամ պակաս յաջող ցուցմունքները
ուղեցոյց հանդիսացած են քրիստոսը ան-
հատներու, ընթանալու համար գառիվեր
այն ճանապարհով որ կը հանէ մարդը երկ-
նամերձ քարձունքներու:

Որքան ալ որ վսեմ էին հին իմաս-
տուններու քարոզած սկզբունքները,
այնուհանդերձ անբաւարար կու գային՝
լիովին գոհացում տալու մարդոց հոգեկան
պահանջքին: Եւ անա Գալիլիոյ խոնարհ
բլուրներուն վրայ սկսեալ հնչել նմայիչ
ձայն մը,՝ որ մարդոց սիրտերն ու հոգի-
ները առ ինքնող սյժ մը ունէր: Զայն մը,
որ յաւիտենական կեանքի նոր խօսքեր
կը հնչեցնէր, պարզ ու յստակ, վսեմ ու
սրտագին:

Այդ ձայնը իր ետեւէն կը քաշէր մար-
դերու խումբ մը. մարդեր՝ կարօտ լոյսի,
կարօտ իմաստութեան, կարօտ հոգեկան
վերացումիւ: Այդ նոր Վարդապետը անա
ունէր իրենց փնտապքը: Կեանքի, բարձր

իմ ժողովուրդն է մեր պատմութեան ոսկին: Ոսկիները կու գան ու կ'երթան.
ժողովուրդն է որ կը սեւէ: Այսօր, այս խորանին վրայ, ես օրպէսզի մէկ հայ
օրբի կամ մանուկի արցունքը սրբեմ,՝ մէկ հայ ընթացիկի սեղանին վրայ
պատառ մը հաց հայթաթեմ, իբրեւ Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ ըն-
տրութեան ատեն ինծի տրուած այս ոսկի արծիւր, այսօր ձեր բուրբին առջեւ
կը հանեմ եւ զայն համբուրելով կը դնեմ այս սուրբ սեղանին եւ կը խոսա-
նամ ձեր բուրբին, որ գերագոյն կարեւիս պիտի ընեմ որ մեր ժողովուրդին
համար ինչ որ Աստուած ինծի տուած է՝ զայն Իրեն վերադարձնեմ մեր ժողո-
վուրդի վերականգնումի մէջէն: Այս յոյսով կը համբուրեմ Ս. Սեղանը եւ կը
մեկնիմ մէկ-երկու օրէն դէպի Անթիլիաս:

Երբ աւերակեալ Լեւինսական ու Սպիտակ այցելեցի, քանդուած շէն-
քերէն երկու կոսրտուած քաղաքի կոսրներ վերցուցի գետիւնէ: Չանոնք խաչի
վերածած, եւ փոխան ոսկի արծիւր խաչի վերածած, յաջող կիրակի Ան-
թիլիասի Ս. խորանին վրայ պիտի գառնամ եւ ժողովուրդին պիտի ուղղեմ
իմ խօսքը ձեր սիրոյ ու եղբայրութեան, հայութեան միութեան քարգմանը
հանդիսանալով սփիւռքի մեր ժողովուրդին:

կեանքի, յաւիտենական կեանքի ըզմալի խօսքեր կը թուէին Անոր շրթներէն: Ան իր շուրջը կը ստեղծէր մաքուր սակաւ դաշտ մը, որուն մէջ պարուրուիլ այնքան քաղցր էր և հեշտալի:

Վարդապետը կը խօսէր հեղինակութեամբ, կը խօսէր սիրով, կը խօսէր աւինքնող քաղցրութեամբ: Անոր խօսքը դիւթիչ էր և սրտագրաւ: Անոր քարուղած գաղափարները կը վերացնէին լուրջին միտքն ու հոգին դէպի եթերային լուսաւոր քարձունքներ: Անոր մեղմահոնել քառերը կը թափանցէին ունկնդիրներու կորդացած դանկերէն ներս, հոն յառաջացնելով հոգեւոր հրդեհներ: Զինքը մէկ անգամ լսողները՝ երկրորդ անգամ ալ կու գային ունկնդրիլու և ընտրեալներու խումբ մը ինքզինքը անկարող կը զգար բոսնուելու Անկէ, որ ունէր յաւիտենական կեանքի խօսքեր:

Վարդապետը սակաւ տարիներ միայն բուրբոց այս երկրին վրայ, վասնզի մահաշունչ խորշակներ ուզեցին չորցնել այն ծիւրեր որ սկսած էին փթթիլ հոգիներու մէջ: Յորինի արտերուն շարիլի տեսքը դրգուն էր նախանձը չարին, որ փուսթաց իր որսմին խաւարը խառնել ցարենի լուսատիպ սպիտակութեան:

Երկնային սերմնացանին սակաւ տաքիներու վատտակը սակայն բուսական եզաւ որ մարդիկ ունենան Աւետարանը, Գիրքը կեանքի խօսքերուն, որ կոչուած էր լուսաւորելու մարդոց հոգիները, ցոյց տալու անոնց՝ յաւիտենական կեանքին տանող սիրոյ համապարհը: Այդ ճամբան թէև նեղ էր՝ բայց կը բուէր պարունակելու բազմութիւնը նուիրեալներու, որոնք պիտի ուզէին քարձանալ դէպի յաւերժական կեանքի երկնային կայանները:

Սիմոն Պետրոս վերջապէս դատած էր այն վարդապետը որ յաւիտենական կեանքի խօսքեր ունէր, և հետեւեցաւ անոր քայլերուն: Իր յայտարարութիւնը, արտասանուած սակէ մօտ քսան գարեք առաջ, այնօր ալ տակաւին կ'որձագանգէ շատերու հոգիներուն մէջ, Հոգիներուն մէջ անոնց, որոնք չեն մարած անմահութեան փրկարար տնչը, և կը ցանկան

Ս. ՊԵՏՐՈՍ ԵՒ Ս. ՊՕՂՈՍ

Մեր Շարականցին մէջ ՎԳԼՍԱՐ Առաքելոց պիտակուած Առաքելոց դասու այս աիտաններուն խնկելի յիշատակը կը կատարուի բոլոր միւս Եկեղեցիներու մօտ Յունիս ամսոյ 29ին, մեծաշուք հանգիստաւորութեամբ (մանաւանդ Հռոմ վէական կաթողիկէ Եկեղեցւոյ մօտ, որ նկատուած է քահանայական և այլ ձեռնարկութիւն կատարելու նախապատիւ օրը): Իսկ մեր մօտ ալ միշտ միտսին տօնուած զոյգ այս առաքեալները կը տօնուին տարուան վերջին օրերուն, Ս. Մննդեան տօնը — կամ շարաթապանքը — կանխող Աւագ Տօներու շարքին: Առաջինը կոչուած է նաև «վէժ հաւատոյ», իսկ երկրորդը՝ «անօթ, ընաչ բելոյ» կամ «հիթանտոց առաքեալը»: Յունաց մօտ մեծ այդ տօնով վերջանկէտը կը դրուի Առաքելոց Պատքին, որ կը սկսի Հազիգալուստէն ութ օրեր ետք:

Ս. Պետրոս միշտ կը յիշուի գլխուք առաքելոց դասուն, գուցէ տարիքով եփրցողոցն ըլլալուն: Գալիլիացի էր և զրազուժով ձկնորս, իր կրտսեր եղբոր՝ նախակոչ Անդրէաս առաքեալի հետ: Այժմ անոնցմէ էր և, ըստ Լպօթնական աւանդութեան, ունէր դուստր մը՝ ֆեթթոնիս անունով, որ կը նշանակէ Դուստր Պետրոսի և որ անցած է Լուսին Եկեղեցւոյ սուրբերու շարքին, Մայիսի 31ը զունենալով իբրև յիշատակութեան օր:

Պետրոսի բուն անունը Սիմոն էր: Միակն էր առաքեալներէն, որ անուանու փոխութեան ենթարկուեցաւ Փրկչին կողմէ: Պետրոս (Յունարէն Պետր = վէժ) կոչուեցաւ իր հաւատքի ամրութեան հա-

ըլլալ յաւերժական կեանքի անսպառ Աշխարհի մօտ, յազննալու համար՝ հոգիներու անմահարար նեկտարով: Անոնք, ձայնակցելով Սրբազան Առաքեալին, կը կրկնեն. Տէր, որ՞նք պիտի երթանք, յաւիտենական կեանքի խօսքեր ունիս Դուն:

ՆՈՐԱՅՐ ԱՐԳԵՊՍ.

ժար: Թէև դեղեկեցաւ իր հաւատքին մէջ, ուրանալով իր Տէ՛թը Անոր գառաժարութեան ասան — ոճանք իր ուրացումը կը նկատեն դիտուՄնաւոր, որովհետեւ միայն այդ կերպով է՛ որ ան պիտի կարող ըլլար հետեւիլ դաստիարակութեան բարձր փուլերուն —, սակայն իր՝ անհնգծ զղջումին շնորհիւ ներման արժանացաւ: Միև աշտ կերտներէն աւելի զՔրիստոս սիրելուն համար ալ արժանացաւ Անոր ոչխարները հովուելու պատուարժար գառաժարանաբուճութեան (Յովհ. ԻԱ. 15 — 18):

Պետրոս նախ իր Աթոռը հաստատեց Անտիոքի մէջ (Լատինք ԶԶ Փետրուարին ք շէնն այդ գէղաքը), ուր առաջին անգամ ըլլալով՝ նոր կրօնքի նեակորդները Քրիստոսնեայ կաշուեցաւ: Յետոյ մեկնեցաւ Հռոմ, մայրաքաղաքը կայսրութեան, ուր Ներսէս կայսեր հրամանաւ հնքեց իր բողոքարդիւն կեանքը գլխիվայր խաչելութեանը, ինչպիսիք արժանի չհամարելով իր Տիրոջ նման խաչ բարձրանալ: Յետագային անոր շիրմին վրայ բարձրացած է իր անունը կրող Վատիկանի Մայր Տոճարը, որ աշխարհի բնագրանկագոյն ու փառաւորագոյն ազօթատունն է: Իսկ Հռոմի Աթոռին զահակաները (Պապերը) կը նկատուին յաջորդները Ս. Պետրոսի:

Ս. Պետրոս՝ շատ զննկեղեցիներու — բնդ՝ որն ու ոչ-պարթոյիկ — նկարներուն մէջ կ'երեւի բանալի ի ձեռին: Ակնարկութեանը կ'երթայ անշուշտ Տիրոջ անոր ըրած խոստումին: Ճաց քեզ զփականս արքայութեան երկնից (Յովհ. ԺԶ. 19), թէև Քրիստոս ուրիշ առիթով մը տասներկուքին ալ պարզեց նայապատին ու իշխանութիւնը:

Առաքելական Եկեղեցւոյ երկու մեծ հատուածներուն ժող գոյութիւնն ունի նաեւ Ա. Պետրոսի շրթայից: Կոչուած ասնը, Արեւմտեայց ժող 1 Օգոստոսին, իսկ Արեւելեայց ժող՝ 16/29 Յունուարին: Ըստ աւանդութեան, Գործք Առաքելոցի ԺԲ. գլխուն Յրդ. և Դրդ. համարներուն մէջ յիշուած շրթան, որով կապուած էր մեծ առաքելալը բանալի մէջ և որը ինկու իր ձեռքերէն ազատարար Կրեշտակի երկման ատեն, առաքելային աշակերաններուն կողմէ փոխադրուած է Հռոմ, ուր

կը Մնայ ցայտօթ և որուն շնորհիւ, ըստ մեր Յայտմաւորքին, շատ մը կրաշքներ ու բժշկութիւններ կը կատարուին:

Նոյն ցազանաբարոյ կայսեր հրամանով, նոյն վայրին ժող և նոյն թուականին (67) գլխատուած է Ս. Պողոս, Տարսուսացի նախկին Սողոսը, որ թէև առանհրկաքէն շէր և հալածած իսկ էր նորահաւատները, սակայն արժանացած է կոչուելու «13րդ առաքելալը», դարձի գունէն ետք իր կատարած աւետարանչական եղական գործին համար: Բաւ է յիշել որ նոր կտակարանի գրքերուն կէսէն աւելին իր անունը կը կրեն իրենց նակալին: Վրանագործ էր Ս. Պողոս և ամուսնի: Ամուսնացած քոյր մը ունէր Երուսաղէմի մէջ, որուն որդին՝ Բանաբաս մին էր 72 աշակերտներէն և եղաւ ամենէն մտերիմ ու նուիրեալ գործակիցը իր քեռիին: Աշակերտած էր Գամաղիէի, որ Կրեշտակի կրօնքի որուան մեծագոյն տեսարաններէն մին կը համարուէր: Հմուտ էր Յունարէն և Լատիներէն լեզուներուն և կը վայելէր Հռոմմէական հպատակութիւն:

Գամաղիսի ճամբուն վրայ նորակազմ Քրիստոսնէական Եկեղեցին հալածող ու նախազկայ Ստեփանոսի քարկոծման կամակիր Սաւուսը ևս Սողոսին նոր կրօնի մեծագոյն շտապով Պողոսի փոխակերպումը Քրիստոսնէութեան արշալային ամենէն ուշագրաւ և անկրեւադարձային քէղաքը կարելի է համարել: Լատիններ 25 Յունուարին կը ծնեն այդ գէղաքը:

Երբ կը մտածենք ձկնորսի մը և վրանագործի մը հոգեկան մեծութեամբ իրաւ գործուած պատմութեան մեծագոյն յեղաշրջումին, ինքնարորար քր տարուիք բնելու նեակեալ հարցումը: Ի՞նչ է այն, որ կը կատարուէ Պետրոս առաքելալը, ըստենք, իր դասակից Շմաւոն նաաքեալէն, կամ Յայրի մարգարէն, որինակ, Ամբակում մարգարէն, երբ գիտենք թէ երկուքն ալ նոյն շնորհը տացած են Սուրբ Հոգիին: Մեր աշակերտութեան սրբերուն, վարժարանէն ներս հաստատուած կը յաջող չրջուաներուները և Պատուով Վկայան: Նոյ՛ղ վարձատրելու գրութիւնը՝ 100 ի վրայ նուազագոյն 80 նիշ ապահոված արշակերաքը կ'արժանանար այդ պատուին:

ՄԿՐՏՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Մկրտութեան Խորհուրդը մին է Եկեղեցւոյ եօթը Խորհուրդներէն և առաջինը զոր քրիստոնեան կ'ընդունին իր աչքերը այս աշխարհի լոյսին բանալի ետք: Եւ մին այն երկուքէն, զոր շարունակեցին ընդունիլ Բողոքական շարժման հետևողներ — միւսը ըլլալով Ամուսնութիւնը — իբրև Խորհուրդ Եկեղեցւոյ:

Մկրտութեան Խորհուրդին գերազանց կարևորութիւնը կը կայանայ այն իրողութեան մէջ, որ անով է ար նորածինը, ազատագրուելով Արամական մեղքէն, կ'անդամագրուի Քրիստոսի Եկեղեցիին:

Շաւառածք ... ի մի մկրտութիւն ըսուած է Նիկիական Հաւատոյ Հանգանակին մէջ, Յաւալի է որ կարգ մը Եկեղեցիներ, անվուեր համարելով այլ Եկեղեցիներու կողմէ կատարուած մկրտութիւնը, վերամկրտութեան կ'ենթարկեն ան մուսնութեան կամ այլ պատճառներով իրեն շարողները: Հայնախոսութեան սո դարուն կ'ըստական նեղմութեան — չըսելու համար մոլեռանդութեան — արտաազին աս ցուցանիչը (որմէ յաղկեցաւ:

Ուրեմն, իբրամէ 20 թիւ տարբերութեամբ — թէև 100 ժողով 100 ճերսց աշակերտ, իբրև անստգրու հանձար, գծուար է երևակայել — յաղող աշակերտներ նմին վարձատրութիւնը կը ստանան:

Անոնք որոնք կրնան աւելի լայնօրէն բանալ իրենց հոգիին պրիմակը հազեոր իրողութիւնն է ցնցուողուած լոյսին ու ճշմարտութեան, անոնք միայն կրնան հասնիլ — և իրենց հետ ուրիշները հասնուելի, առաջնորդել — բարոյական բարձունքներու: Իսկ միւսները կը մնան աւելի խոնարհ և համեատ գիթբերու վրաց: Եթէ առաջինները ունին արեւին՝ միւսները եւնին ստաղի մը փայլն ու ջերմութիւնը: Բայց ստաղի մը կրակն ալ ունի զօրութիւնը մեր մեղքերը մոխիրի վերածելու, եթէ քաղութիւնը ունինք զանոնք բանելու անոր փառապաշտութեան գիտմաց:

ազատագրուել Հոովմէական մեծ Եկեղեցին) պահտարակելի երևոյթ է արդարև:

Միւս կողմէ, նորազանգները, Քրիստոսի մկրտութեան տարիքը (30) առաջ քշելով, կ'արգիւնեն երախաներու մկրտութիւնը մինչև չափահասութիւն: Այդպիսիները կը մոռնան թէ ոչ մէկ հանգրտութիւն կայ մեր և Յիսուսի մկրտութիւններուն միջև: Յիսուս, ըլլալով Աստուածորդի, կարիքը չուներ մեղի նման մեղքէն սրբուելու: Յովհաննէսի տուածը ջուրի մկրտութիւնն էր և ոչ թէ Հոգւոյ մկրտութիւնը: Մկրտին իսկ յայտարարութեամբ, Յիսուս ուղեց անցնիլ ձեական այդ մկրտութիւնէն, բերելու համար մեղի երկնային վկայութիւնը Աստուածորդի իր հանգամանքին, անցնելէ առաջ հոգեւոր իր առաքելութեան: Ամէն ինչով Յիսուսի նմանիլ ուղղուները արդեօք ինչո՞ւ Անոր նման իրենք գիրենք չեն եւթարակել (ու՛թորեա) թլլիտաութեան:

Գործ Առաքելոցը մեղի կը պատմէ թէ Պօղոս և միւս առաքելները երբ կը քարոզէին նոր կրօնը Ս. Երկրին մէջ և այլուր, կը հատարէին հաւ մկրտութիւն, Սրբեմն ամբողջ ընտանիքներ միահաղոյն կը մկրտուէին: Արդ, ներելի է ենթադրել թէ այդ ընտանիքները չուներին մանուկ կամ երախայ անգամներ: Իսկ երբ պաշտելուներուն օրինաւոր նկատածը և կիրարկածը կը համարեն ապօրէն, կատակած կ'արթնանայ անոնց քրիստոնեայ կողմէին իսկ մարինս:

Հին ասոն, չմկրտուած անհամար չուներ իրուսնէք Ս. Պատարագի Խորհուրդին ներկայ ըլլալու: Ատոր համար է որ Պատարագի, ընթացքին, Սրբատացութեան առաջ, Սարկակալը կը ձայնէ: ՃՄԻ սք յերախայից: Եւ:

Մեր Եկեղեցին Մկրտութեան հետ երախային կը չնորէ Եսակ Դորոճի և Հազարգութեան Խորհուրդները, զոր Հոովմէական Եկեղեցին կը չնորէ քանի մը տարիներ ետք, առանձին առանձին (նախ Հազարգութիւնը), համախոսմբ և եկեղեցական մեծաշուք հանգրտարտութեամբ:

Գե՛ՈՐԳ Ս. ՃԻՆԿԻՎԻՋԵԱՆ

Ք Ա Ռ Ե Ա Կ Ն Ե Ր

Կէս դար է անցեր այն օրէն ուր ես,
Կամօս ու սկար տղայ մը լալկան,
Պինդ բռնած ձեռքէն բարի իմ մօրկան
Կը մտնէի ես այս Մանկապարտէզ:

Ժամանակի թաթն՝ կոս, անկարեկիր,
Ռեա՛ն ծաղիկներ արեւս է ֆաղեր.
Անոնց տեղ ուրա՛ն փուլեր կան հիմա,
Ռոնք պիտ՛ խօցեն գիս մինչեւ ի մահ:

Երջանիկ եմ ես ֆանի կուրծիս տակ
Սիրսս կը տրտիտ սիրով մ'անյատակ.
Սիրսս կը տրտիտ սէրերով ուժգին,
Զիս կապող մարդոց ու տիեզերին:

Հիմ ընկերներ կը մեկնին, նորերը կու գան,
Գէթ անցեալին պէս ըլլար ապագան.
Իմ խինդն ու վիտը բաշխող մարդերուն
Սիրսս կը բանամ սիրով մը ամհուն:

Փօրերն այս խանդոտ՝ մէյմէկ վարդ թուրեան,
Կեանքին չբացուած դեռ անցիր մատեան,
Պղտուր արեւով նորէն կը նային
Օրէ՛ օր սեւցող մեր այս աշխարհին:

Վիճեսն է կուսակուեր այսօր վերստին
Մտխա ամպահոծ, թուխ հորիզոնին,
Երբ ընթացաւարս, պարսասած սարին
Չեռնն իր կ'երկարէ նոր ժամանողին:

Կու գան ու կ'երթան սարիներն անվերջ,
Բաժինն՝ անցեալի հոխ թանգարանին,
Յոյսերով նանիր, խոհերով ստերջ,
Իրենց ձեռներուն՝ մահուան գերանդին:

Քամին սրընթաց ու վիշապաձայն
Կը բերէ ցուրտ սառած ճիւղիսին,
Չմտան օրերու մոռալութեան դէմ
Սիրախանձ արտերն անգամ կը մտին:

Մտնանք անցեալը, գործ իր յուերով,
Դիմենք գալիքին՝ խրոխտ, անվեհեր.
Հինին կառչելով, նորէն վախճալով
Շահ ապահովել ցարդ ս՛վ է կրցեր:

Բոլոր անոնց՝ որոնց արտին
Վիճեսն է նստեր, թաղ նոտ Տարին
Բերէ իր բոյժն ու բալասան,
Հաւատք ամուր ու անսասան:

1988

Գ. ՃԱՐՏԱՐ



ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ԿԱՐԱՊԵՏ ԱՂԹԱՍԱՐՑԻ

(1430? - 1509?)

Գրիչ, նկարող և կազմող կարապետ Գն. Աղթամարցի ծնած է ժ. Դարու երկրորդ զատորդին սիրգրները հաւանաբար: Զօրը սնունն էր Յունանէս: Մայրը կը կոչուէր Շարմելիք, իսկ կենսակիցը՝ Ղամար խաթուն, իր սուսուցիչը եղած է Մինաս:

Աղթամարցիին ժանրանկարչական գործունէութիւնը կ'ընդգրկէ 1462-1498 տարիները: Այդ շրջանին՝ մօտ երկվի տասնեակ ձեռագիրներ նկարազարդած է շահնեակ, և արժէքաւոր պատկերներով: Այդ ձեռագիրներուն մեծագոյն մասը այժմ կը պահուի Երևանի Մատենադարանին մէջ:

1. - Աւետարան, 1462, Արճէշ: Գրիչ՝ Յովանէս քահանայ, որդի Մանգասարի, աշակերտ թուճայ վարդապետի: Մազկոզ՝ կարապետ: Ստացող՝ խօջառաւորապետ Եր. Ջեռ. Երևանի, թիւ 4778, Յիշատակարանք ժ. Դարի, Բ. Մասն, թիւ 224:

2. - Աւետարան, 1463, Դերաշանք վանք, Բշտուէիք: Գրիչ՝ Մարգարէ, յիշատակարանին մէջ կ'ըսէ. «Անձեզոյի լեռնք, դի աշտ ի լուսոյ էր պակասեր և ձեռ ի շաւշափելոյ և միտքս ի անասնելոյ»: Նկարող՝ կարապետ: Ստացող՝ Աստուածատուր ասնուտէր. - Ջեռ. Երևանի, թիւ 4837: Յիշատ. ժ. Դարի, Բ., թիւ 249:

3. - Աւետարան, 1470, Աղթամար: Գրիչ՝ Հայրապետ արեղայ, որդի Խաչատուրի: Մազկոզ՝ կարապետ քահանայ: Ստացող՝ Մկրտիչ կրօնաւոր. - Ջեռ. Երևանի, թիւ 8928: Յիշատ. ժ. Դարի, Բ., թիւ 386:

4. - Մաշտոց, 1471, Աղթամար: Գրիչ՝ Ներսէս Եպիսկոպոս, որդի Գուշիկի: Մազկոզ՝ տէր կարապետ, աշակերտ Մինասի. - Ջեռ. Երևանի, թիւ 5702: Յիշատ. ժ. Դարի, Բ., թիւ 391:

5. - Մայր Մաշտոց, 1471, Աղթամար: Գրիչ՝ Հայրապետ արեղայ, որդի Խաչատուրի: Մազկոզ՝ կարապետ քահանայ և Մուրաթ սարկաւազ. - Ջեռ. Երևանի, թիւ 4775: Յիշատ. ժ. Դարի, Բ., թիւ 393:

6. - Աւետարան, 1471, Կառարասայ վանք: Գրիչ՝ Մելքիսէդ քահանայ, աշակերտ տէր Իզնատիոսի: Նկարող՝ կարապետ: Կազմող և ստացող՝ Գրիգոր արք. Առնշիցի. - Ջեռ. Երևանի, թիւ 6767: Յիշատ. ժ. Դարի, Բ., թիւ 407:

7. - Աւետարան, 1471, Աղթամար: Գրիչ՝ Թումայ քահանայ, որդի և աշակերտ Գրիգոր քահանայի: Մազկոզ՝ կարապետ քահանայ: Ստացող՝ Մարտիրոս Բառեցի. - Ջեռ. Երևանի, թիւ 2632: Յիշատ. ժ. Դարի, Բ. թիւ 411:

8. - Աւետարան, 1472, Կոռուց Անաստ: Գրիչ՝ Յովանէս, նկարող՝ կարապետ: Ստացող՝ Խաչարեկ. - Ջեռ. Նոր Զուլայի, թիւ 68: Հմմտ. Յիշատ. ժ. Դարի, Բ., թիւ 428:

9. - Աւետարան, 1474, Հիգանայ երկիր: Գրիչ՝ Յովսէփ, որդի Յովանէս քահանայի: Նկարող՝ կարապետ: Ստացող՝ Մովսէս կրն, փխիտիփայ, որդի վարդանի. - Ջեռ. Երևանի, թիւ 5738: Յիշատ. ժ. Դարի, Բ., թիւ 464:

10. - Աւետարան, 1474, Գրիչ՝ Մարգարայ, որ ասպետ կը թագադանչէ. «Վա՛յ, որ զրոյցն դիս կու խափանէ ի գրելոյ»: Նկարող՝ կարապետ: Գառուիբառու՝ Մխիթար քարգործ, որ Աւետարանը առած է իր հոգեւոր կրթիքին: Արբանձի որդի Մկրտիչ արեղայի. - Ջեռ. Երևանի, թիւ 7835: Յիշատ. ժ. Դարի, Բ., թիւ 468:

11. - Աւետարան, 1478, Աղթամար: Գրիչ՝ Հայրապետ կրօնաւոր, որդի Խաչատուրի: Մազկոզ՝ կարապետ: Ստացող՝ երկու քարթր, Դուրդանէ և Շահապայ. - Ջեռ. Նոր Զուլայի, թիւ 527: Յիշատ. ժ. Դարի, Բ., թիւ 544:

12. - Աւետարան, 1484, Աղթամար: Գրիչ՝ Յակոբ կրօնաւոր, որդի Յովսէփի: Մազկոզ՝ տէր կարապետ: Գառուիբառու՝ խօջառաւոր. - Ջեռ. Երևանի, թիւ 9233: Յիշատ. ժ. Դարի, Գ. Մասն, թիւ 68:

13. — Աւետարան, 1490, Աղթամարի Գրին՝ Հայրապետ արքայ, որդի Խաչատուրի: Մաղկոզ՝ Կարապետ քահանայ: Մասնող՝ Թովմաս խաթուն. — Ձեռ. Երեւանի, թիւ 7585: Յիշա. ԺԵ. Դարի, Գ., թիւ 197:

14. — Մաշտոց, 1492, Աղթամարի Գրին, ժողկոզ և կաղձոզ՝ Կարապետ քահանայ, կենսահիջը՝ Դամար խաթուն: Պատուիրատու՝ Պապոս Կրտս. — Ձեռ. Երեւանի, թիւ 4201: Յիշա. ԺԵ. Դարի, Գ., թիւ 245:

15. — Աւետարան, 1498: Գրին՝ Յովսէփ, որդի Վարդաշախի: Մաղկոզ՝ Կարապետ քին: Աղթամարցի: Մասնող՝ Թովմաս Ժիւղեաց. — Ձեռ. Երեւանի, թիւ 4955: Յիշա. ԺԵ. Դարի, Գ., թիւ 358:

16. — Մաշտոց, 1498, Աղթամարի Գրին՝ Կարապետ քահանայ, որդի Յովսէփի: Կաղձոզ՝ Մկրտիչ: Պատուիրատու՝ Դիւղազ խաթուն. — Ձեռ. Երեւանի, թիւ 5181:

17. — Աւետարան, Նկարող՝ Կարապետ. — Ձեռ. Երեւանի, թիւ 10128: Յիշա. ԺԵ. Դարի, Գ., թիւ 712:

ԵՐԲ Կ՛ԱՊՐԷՐ ՄՈՎԱԷՍ ՔԵՐԿՈՂ

Մովսէս Գերբոզ ծանօթ է առաւելապէս իր Պիտոյից Գրեքով: Իր մասին կենսագրական հաստատ անգեղութիւններ չկան: Իր ապրած ժամանակը հիշելու համար հարկ է գրիմել անոր աշակերտներուն, որոնցմէ յիշուած են երեքը: Այդ երեքն են Կրկունքը կը բերին շափաւոր նպատակ մը մեր առաջագրած հարցին պարզարանման: Ակնարկելով աշակերտներն են,

Ա. — Քէտուրոս, յիշուած Պիտոյից Գրեքի վերջը գտնուող յարգարական խրատադասութեան մէջ, որ ուսուցչէն ուղղուած է աշակերտին: Այդ դրութեան մէջ ժամանակագրական արեւ տակու չկայ:

Բ. — Եղբայր Անգեղացի: Ասոր մասին ունինք հետեւեալ յիշատակութիւնները:

1. — Ասեփանոս Աստղիկ, Պատմութիւն, Տպ. Պետերբուրգ, 1885, էջ 82: Կրկնակի գինի տեսան Գրիտապետի յատուրս յայտարարի կկոց հայրապետ Հայոց սուրբն Դեանգ ի գաւառէն Ասերբանէս

ի գեղջէն փոքր Աւետու՝ ամս իս: Եւ ապա զկնի Վարդ Պատրիկայ, հիշորն վահանայ, մարդպետք պարտիկ տիրեցին Հայոց ամս ծա: Յարուժ ժամանակի Եղբայր Անգեղացի, աշակերտ ճարտասանին Մովսէսի եպիսկոպոսի Բագրեանդ գաւառի, զգառ ճարտասանին քաղմացուցանէրն:

Այստեղ ունինք իբրև ժամանակագրական տակու Դեանգ Երատեցիի կաթողիկոսութեան շրջանը, 545-548, և Վարդ Մարդպետի պաշտօնավարութիւնը, 505-509 — ըստ Օրմանեանի — որոնք կը ժամանան շին մեղի վեցերորդ դարու առաջին կէտը, երբ Եղբայր Անգեղացի կ'աւանդէր ճարտասանութեան գասեր:


2. — Սամուէլ Անցի, Շիթ թուակաշնով ունի հետեւեալ տողերը. շեքրաս Անգեղացի, աշակերտ Մովսէսի Եպիսկոպոսի Բագրեանդայ. զգառ ճարտասանին քաղմացոյց» (էջ 73):

Այս թուականը, 529, համաձայն է Աստղիկի յիշած ժամանակաշրջանին հետ: Հետևաբար, այս երկու տակուները կ'ոճ ունենալով, Եղբայր ուսուցչական գործունէութեան շրջանը կրնանք համարել 520-550, ճատաւորապէս: Իսկ իր ուսուցչին, Մովսէս Գերբոզի, կեանքը հարկ կ'ըլլայ զետեղել, հնթագրարար, 470-530 տարիներուն:

Գ. — Պետրոս Եպո. Սիւնեաց, քերական, աշակերտ Մովսէս քերականի, ըստ Մեհիտեան Օրբէյեանի (Տպ. Փարիզ, Ա. Հատոր, էջ 79, 131): Սա ժամանակած է Դուինի Բ. ժողովին (554): Իր եպիսկոպոսական պաշտօնավարութիւնը կը գրուի 548-557: Ըստ այժմ նա իր ուսուցչի շրջանը ապրած պիտի ըլլած չ. 470-530 ին:

Ուստի, ամփոփելով մեր նկատողութիւնները, կը հասնինք այն եզրակացութեան թէ Մովսէս Գերբոզ, եպիսկոպոս Բագրեանդայ, ապրած պիտի ըլլայ Եղբայր Անգեղացի գէտէն մինչև Ձ. դարու առաջին կէտը տարածուող շրջանին, 470-530 տարիներուն ճատաւորապէս:

Ն. ԱՐԲ. ՄՈՎԱԷՍ



ՀԵՅ ՆԿԵՐՈՂՆԵՐ

ՅՈՎԱՆԷՍ ՂԱՐԻԷՑԻ

(1610?-1666?)

Գրիչ եւ ծաղկող Յովանէս Ղարէցի ծնած է ժէ. Դարու սկիզբները ենթադրաբար: Որդին էր տէր Յովանէսի եւ Եահուժի: Աշակերտած է Հիզանցի Յովանէսին, զոր իր հոգեւոր հայրը կը կոչէ եւ կ'աւելցնէ. «Քազում աշխատանք ունի ի վերս մեղաւոր որդւոյս, թէ ի գիր եւ ի ծաղիկ ուսուցանել, թէ ի շարական եւ ի ծայնաւորը պաշտանցընելոյ (Յուսցակ Ձեռ. Ս. Յակոբեանց, Ը. Հատոր, էջ 282): Յովանէս ամուսնացած էր. կենակիցը կը կոչուէր Եահուժ. Իր գրչական գործունէութեան կարճ մէկ շրջանը ծանօթ է, 1636էն 1647: Այդ միջոցին արտադրած է հետեւեալ գործերը:

1. — Աւետարան, 1638, Սուրբ գիւղ: Գրիչ՝ Յոհաննայ: Ծաղկող՝ Յովանէս Ղարէցի, աշակերտ Հիզանցի Յովանէսի. — Ձեռ. Երեւանի, թիւ 5849: Յիշտ. ժէ. Դարի, Բ. Հատոր, թիւ 1083:

2. — Աւետարան, 1640, Աւրզանց գիւղ: Գրիչ՝ Կիրակոս, որդի Մուսէսի: Ծաղկող՝ Յովանէս Ղարէցի, որդի տէր Յովանէսի եւ Եահուժի: Մտացող՝ Սիմէոն Վրդ. Ապարանցի. — Ձեռ. Ս. Գ. Թ. 2870: Յիշտ. ժէ. Դարի, Բ. Հատոր, թիւ 1271:

3. — Եարական, 1644, Աւրզանց գիւղ: Գրիչ՝ Աւետիս: Ծաղկող՝ Յովանէս Ղարէցի: Մտացող՝ Ստեփանոս Էջրպետ — Ձեռ. Ս. Գ. թիւ 1659: Յիշտ. ժէ. Դարի, Գ. Հատոր, թիւ 280:

4. — Եարական, 1645, Աւրզանց գիւղ: Գրիչ՝ Աւետիս: Ծաղկող՝ Յովակ Ղարէցի: Մտացող՝ տէր Մախարիոս. — Ձեռ. Ս. Գ. թիւ 1639: Յիշտ. ժէ. Դարի, Գ. Հատոր, թիւ 316:

5. — Եարական, 1646, Աւրզանց գիւղ: Գրիչ՝ Աւետիս, որդի Վարդան քահանայի, աշակերտ տէր Կիրակոսի: Ծաղկող՝ Յովանէս Ղարէցի: Մտացող՝ Սիմէոն Վրդ. Ապարանցի. — Ձեռ. Երեւանի, թիւ 8454: Յիշտ. ժէ. Դարի, Գ. Հատոր, թիւ 366:

6. — Աւետարան, 1647: Գրիչ եւ ծաղկող՝ Յովանէս Ղարէցի: Մտացող՝ Սիմէոն

Վրդ. Ապարանցի. — Ձեռ. Երեւանի, թիւ 5634: Յիշտ. ժէ. Դարի, Գ. Հատոր, թիւ 426:

ՄԱՐԿՈՍ ԳԱՏԿԵՐԱԶԱՆ

(1615?-1676)

Ժէ. Դարու երրորդ քառորդին Կ. Պոլսոյ մէջ Նշանաւոր մանրանկարիչ մըն էր Մարկոս, որ ընդհանրապէս կը յիշուի իբրեւ ծաղկարար կամ պատկերահան: Ծնած է ժէ. Դարու սկիզբները ենթադրաբար: Հայրը կը կոչուէր Քարաղամ: Մարկոս ամուսնացեալ էր, եւ իր որդին՝ Գարրիէլ Դպիր հետեւեցաւ հորնական արուեստին, եւ իր կարգին ճանդիսացաւ անուակի նկարիչ մը:

Մարկոս վախճանած է 1676ին, Կ. Պոլիս, եւ թաղուած Պալազոյի Հայոց գերեզմանատունը: Իր ծաղկած եւ նկարագրած ձեռագիրներէն կրնանք լիջել հետեւեալները:

1. — Աւետարան, գրուած Կ. Պոլիս, 1651ին, Լեմցի Տիրացու Յակոբ գրչի ձեռքով, Կեսարացի նաչատուր Երէցի համար: Նկարագրողած է Մարկոս ծաղկարար. — Ձեռ. Ս. Գ., թիւ 1970:

2. — Աստուածաշունչ, օրինակուած 1654—1660 տարիներուն, Կ. Պոլսոյ մէջ, Ակնեցի Քամուր գրչի ձեռքով, Երեմիա Չէլէպիի մօրեղբոր՝ Սահտեօս Ամրակուսի պատուէրով, ի վայելում Յակոբայ կաթողիկոսի: Ծաղկած է Մարկոս պատկերահան. — Ձեռ. Երեւանի, թիւ 948:

3. — Աստուածաշունչ, օրինակուած է Կ. Պոլսոյ մէջ, 1654—1661 թուականներուն, գրութեամբ Մելիտոն Երէցի, Եղիայի եւ Ագարիայի, Ղրիմեցի Մարտիրոս վարդապետի համար: Նկարագրողումը կատարած է Մարկոս պատկերահան: Ձեռնային նաւարկութեան մը պատճառաւ գիրքը կը փնտրուի եւ ծաղկներուն ու զարդերուն մէկ մասը արուելով կը տգեղեայ: Ղրիմեցի քանի մը տարի ետք կը դիմէ Մարկոս նկարչին եւ վերստին նորոգել կու տայ եղծուած խորաններն ու ծաղկները: Մտացողին ընդարձակ յիշատակարանը կը կրէ 1670 թուականը, ուր ցաւած արտով կը պատմէ Ղրիմեցիի իր տասնեւփոյցամեայ վշտակութիւնը. — Ձեռ. Ս. Գ., թ. 2561:

4. — Մեկնութիւն Երզնց Երզոյն՝ Գրիչ

գորի Նարեկացւոյ, ընդօրինակուած Յովհաննէս երէցի ձեռքով, 1657ին, Կ. Պոլսոյ մէջ, Սարգիս արեղայի համար: Նկարները գծած է պատկերահան Մարկոս. — Զեռ. Ս. Ե., թիւ 1652:

5. — Աւետարան, գրած եւ ծաղկած է Կ. Պոլսոյ մէջ, 1671ին, Վանեցի խօջայ Պօղոսի համար, ստանալով 200 դոշ: — Զեռ. Վենետիկի, թիւ 1987: Բազմավէպ, 1950, էջ 277-278:

6. — Աստուածաշունչ, օրինակուած Կ. Պոլսոյ մէջ, 1676(?)ին, Քէթիրտաղցի Սարգիսի համար: Գրիչ Նահապետ Ուրփայեցի? Ծաղկումը՝ մասամբ Մարկոս պատկերահանի ձեռքով. — Զեռ. Երեւանի, թիւ 346:

7. — Խորհրդատետր, օրինակուած Տիրատուր գրչի ձեռքով, Կ. Պոլսոյ մէջ: Պատկերազարդող՝ Մարկոս պատկերահան. — Զեռ. Ս. Ե., թիւ 227Ծ:

8. — Խորհրդատետր, օրինակուած Տիրատուր գրչի ձեռքով, Կ. Պոլսոյ մէջ, Խաչատուր երէցի համար: Ծաղկող՝ Մարկոս պատկերահան. — Զեռ. Ս. Ե. Թ. 22է9:

Այս երկու վերջիններուն թուականները չեն նշանակուած. յայտնի չէ թէ իր մահէն քանի տարի առաջ նկարազարդած է գանոնը:

Մ Ո Ւ Ր Ա Տ Բ Ե Ր Ի Ա Ս Ի

(1620 ? - 1676 ?)

Վ Գրիչ եւ ծաղկող Մուրատ Բերիացի, հետագային Մկրտիչ քահանայ, մնած է Ժէ. Դարու առաջին քառորդին վերջերը հաւանաբար: Որդին էր Զէյթունցի Ղազար քահանայի եւ Մարիամի: Աշակերտած է իր հօրը՝ քաջ քարտուղար Ղազար քահանայի: Ամուսնացած էր, ունէր որդի մը՝ Եղիա: Ապրած եւ աշխատած է Հայէպի մէջ: Իր գրչական եւ մանրանկարչական գործունէութիւնը տեւած է երկու տասնամեակ (1639 - 1668): Այդ շրջանի աշխատութիւններէն ծանօթ են հետեւեալները:

1. — Յայմաւուրբ, 1639, Հայէպ: Գրիչը՝ Մուրատ եւ եղբայրը Պաղտասար: Ծաղկող՝ Ղազար քահանայ: Ստացող՝ մահտեսի Ասֆար. — Զեռ. Հայէպի, Թ. 148: Յիշատակարանին մէջ կը կարդանք. «Խորհրդութեան եւ սղայանաց գրիս անմեղադիր լերուք, զի կար մանկութեան մերոյ

այս էր. զի դեռեւս տխմար գոյով չեմք արժանի այսմ պատուելի արհեստիս». — Յուցակ Զեռ. Հայէպի, էջ 278-279:

2. — Աւետարան, 1640, Հայէպ: Գրիչ՝ Ղազար քահանայ, որուն որդիները՝ Մուրատ, Պաղտասար եւ Սարգիս, բազում աշխատութեամբ աշխատած են «ի կոկնչն եւ ի գրելն»: Ստացող՝ մահտեսի Խաչեր. — Զեռ. Հայէպի, թիւ 34: Յիշտ. Ժէ. Դարի, Բ. Հատոր, թիւ 1215:

3. — Մաշտոց, 1642, Հայէպ: Գրիչ՝ Մուրատ, որդի եւ աշակերտ Ղազար քահանայի: Ստացող՝ Աստուածատուր քահանայ. — Զեռ. Հայէպի, թիւ 74: Յիշտ. Ժէ. Դարի, Գ., էջ 140:

Յիշատակարանին մէջ կը կարդանք. «Աղայեմ յիշել ի Տէր զՂազար քահանայն, որ է հայրն իմ եւ ուսուցիչ, որ զամենայն աշխատանօք ուսոյց ինձ զպատուական արհեստս» (Յուցակ Զեռ. Հայէպի, էջ 164):

4. — Աւետարան, 1652, Հայէպ: Գրիչ եւ ծաղկող՝ Մուրատ, որդի Ղազար քահանայի: Ստացող՝ Գրիգոր սարկաւազ. — Զեռ. Հայէպի, թիւ 40: Յիշտ. Ժէ. Դարի, Բ., էջ 823 ծ. :

Յուցակագրողին համածայն շնորհները բացառապէս յաջող են:

5. — Սաղմոս, 1654, Հայէպ: Գրիչ՝ Մուրատ, որդի Ղազար քահանայի եւ Մարիամի: Ստացող՝ վարպետ Սուլէյման (Սողոմոն) որդի Մահթուխի. — Զեռ. Հայէպի, թիւ 61:

6. — Աւետարան, 2. 1655, Հայմպ: Ծաղկող՝ Մուրատ Մկրտիչ քահանայ (1655). — Զեռ. Երեւանի, թիւ 7293:

7. — Աւետարան, 1658, Հայէպ: Գրիչ՝ Մկրտիչ քահանայ, որդի տէր Ղազար քաջ քարտուղարի: Ստացող՝ Գրիգոր քահանայ. — Զեռ. Հայէպի, թիւ 27:

Մ Վ Ի Տ Ի Չ Ե Ի Դ Ո Վ Ի Ա Ս Ի

(1620 ? - 1680 ?)

Եւզոկիացի Մկրտիչ քահանան յայտնի գրիչ եւ ծաղկող մրն էր Եւզոկիոյ մէջ Ժէ. Դարու երկրորդ կիսուն: Ծնած է Նոյն դարուն սկիզբները մոտաւորապէս: Յախ յիշուած է որպէս ջահրնկալ (1656): Իրրեւ քահանայ յիշատակութեան կը հանդիպինք 1668ին: Մկրտիչ քահանան ունէր որդի մը՝

Աստուածատուր գրիչ (1686-1703): Եւզոկիացի Մկրտիչ քահանայի քառորդ դարու (1656-1680) գրչական աշխատանքներէն ծանօթ են հետեւեալները: Կր դասաւորենք ժամանակագրական կարգով:

1. - Յայսմաւուրք, 1656, Եւզոկիա: Գրիչ եւ ծաղկող՝ Մկրտիչ քահանայ: Պատուիրատու՝ մահտեսի Կիրակոս խոջայ. - Զեռ. Երեւանի, թիւ 10355:

2. - Աւետարան, գրիչ եւ ծաղկող՝ Մկրտիչ: Ստացող՝ Յովանէս չէլէպի. - Զեռ. Երեւանի, թիւ 10369:

3. - Աւետարան, 1661, Եւզոկիա: Գրիչ եւ ծաղկող՝ Մկրտիչ քահանայ: Պատուիրատու՝ մահտեսի Բարսեղ խոջայ. - Զեռ. Երեւանի, թիւ 10365:

4. - Պատմութիւն Հայոց Մ. Խորենացու, 1665, Եւզոկիա: Կրած է Մկրտիչ երէց առ ի վայելու՞ն Դրմեցի Մարտիրոս վարդապետինս. - Զեռ. Ս. Յ. թիւ 1075:

5. - Ծառոց, 1679, Եւզոկիա: Գրիչ եւ ծաղկող՝ Մկրտիչ երէց (արդ.): Կազմող՝ գրչի որդին Աստուածատուր: Պատուիրատու՝ մահտեսի Կիրակոս. - Զեռ. Երեւանի, թիւ 10356:

6. - Աւետարան, 1680, Եւզոկիա: Գրիչ՝ Մկրտում Եօռցցի: Ծաղկող՝ Մկրտիչ քարտուզար քահանայ Եւզոկիցի: Ստացող՝ Պետրոս, որդի Քորոսի. - Յուցակ Զեռագրաց, որ ի Հանդէս Ամսօրիայ. էջ 102-3:

Հ Ա Յ Ր Ա Պ Յ Տ Զ Ո Ւ Ղ Ա Յ Յ Յ Թ

(1620 ? - 1691 ?)

ԺԵ. Դարու Հայ մշակոյթի բազմազան գործիչներէն մին է Հայրապետ Գպիր: Ծնած է մօտաւորապէս 1620 թուին: Ամուսնացած էր Աննայի հետ եւ ունէր երկու որդիներ՝ Աղաջան եւ Սարգիս: Ունեցած է նաեւ աշակերտներ, ինչպէս Նահապետ եւ Յակոբ: Իր գործունէութիւնը կը տարածուի աւելի քան կէս դար տեւող ժամանակամիջոցի մը վրայ (1639 - 1691): Ան աշխատած է Նոր Զուղայի մէջ, առաւելապէս իբրեւ ծաղկող քան գրիչ: Իր գործերուն թիւը երեք տասնեակէն աւելի է: Ստորեւ կրնե՞րկայացնենք ընտրովի շարք մը:

1. - Աւետարան մը, գրուած 1416ին, Նորգաւած է 1639ին, Բարդասար Կրդ. Զուղայեցիի կողմէ. այդ առթիւ Հայրա-

պետ նկարիչ կատարած է ծաղկումը. - Զեռ. Երեւանի, թիւ 7224:

2. - 1642, Մեկնութիւն Մատթէի եւ Յովհաննոսի՝ Գր. Տաթեւացիի: Գրիչը՝ Անտոն Զուղայեցի եւ Մարգարէ: Ծաղկող՝ Հայրապետ: Ստացող՝ Պալտասար վարդապետ. - Զեռ. Երեւանի, թիւ 1260:

3. - 1642-1645, Աստուածաշունչ: Գրիչ՝ Աստուածատուր Դպիր: Նկարիչ՝ Հայրապետ Դպիր: Ստացող՝ Զօհրապ Երեւանցի. - Զեռ. Ս. Յ., թիւ 1933:

4. - 1643-1646, Աստուածաշունչ: Գրիչ՝ Ստեփանոս, որդի Մարտիրոսի: Ուղղիչ՝ Գրիգոր քահանայ: Ծաղկող՝ Հայրապետ, ըստ երեւոյթին: Ստացող՝ Սաֆար Ամիրասաթենց. - Զեռ. Ս. Յ., թիւ 1934:

5. - Խորհրդատետր, 1647: Գրիչ՝ Աստուածատուր: Ծաղկող՝ Հայրապետ Զուղայեցի: Ստացող՝ Սնոփրիոս կրօնաւոր. - Զեռ. Երեւանի, թիւ 309:

6. - Աստուածաշունչ, 1648: Գրիչ՝ Ղազար: Ծաղկող՝ Հայրապետ: Ստացող՝ խոջայ Պետրոս. - Զեռ. Երեւանի, թ. 2567:

7. - Աստուածաշունչ, 1648: Գրիչը՝ Գասպար երէց եւ Յովհաննէս: Ծաղկող՝ Հայրապետ: Զեռ. Վենետիկի, թիւ 3:

8. - Աստուածաշունչ, 1649: Գրիչը՝ Գասպար երէց եւ Յովսէփ Դպիր: Ծաղկող՝ Հէրապետ: Ստացող՝ խոջայ Նազարէթ. - Զեռ. Երեւանի, թիւ 189:

9. - Յայսմաւուրք, շ. 1655: Գրիչը՝ Մկրտում եւ Մալին: Ծաղկող՝ Հայրապետ: Ստացող՝ Պետրոս, որդի Մարգարի. - Զեռ. Նոր Զուղայի, թիւ 261:

10. - Աւետարան, 1655: Գրիչ՝ Յակոբ Դպիր: Ծաղկող՝ Հայրապետ: Ծաղկումին համար Ծաղիկ խաթուն վճարած է 10 ոսկի: Ստացող՝ Գրիգոր քհն. Խոջայեցի. - Զեռ. Զեսաբի Բիտտի, թիւ 578:

Ընտիր օրինակ մը 17րդ դարուն Նոր Զուղայի մէջ կատարուած աշխատանքի:

11. - Աստուածաշունչ, 1660: Գրիչ՝ Աստուածատուր քահանայ: Ծաղկող՝ Հայրապետ, վարպետաց վարպետ: Ստացող՝ Զաքարիա վարդապետ. - Զեռ. Երեւանի, թիւ 201:

12. - Աւետարան, 1691: Գրիչ՝ Կիրակոս երէց: Ծաղկող՝ Հայրապետ: Ստացող՝ Ղազար Քարիզեցի. - Զեռ. Երեւանի, թիւ 247:

ՍԱՐԳԻՍ ԴՊԻՐ ԱՏԱՆԱՑԻ

(1625?-1678?)

ՅՈՒՇԱՊԱՏՈՒՍ

Սարգիս քահանայի եւ Սառնայի որդին էր Սարգիս Դպիր, որ գրիչ եւ նկարող էր միանգամայն: Ծնած է ժէ. Դարու երրորդ տասնամեակին ենթադրաբար: Կինը կը կոչուէր Պաղտատ. Ապրած եւ աշխատած է ընդհանրապէս Ատանայի մէջ: Իր որդին Ղարլան յայտնի էր անդ իրրեւ ոսկերիչ եւ գրագիր: Սարգիսի գրչական եւ մանրանկարչական գործունէութեան շրջանը կ'ընդգրկէ 1661-1674 տարիները: Այդ միջոցին իր արտադրած երկերէն կրնանք յիշել հետեւեալները:

1. - Եարական, 1661, Ատանա: Գրիչ, նկարող եւ ստացող՝ Սարգիս Դպիր Ատանացի, որդի Սարգիս քահանայի եւ Ատառայի, հայր՝ Ղարլան գրագրի. - Ձեռ. Ս. Յ. Թիւ 1230:

Սարգիս իր Եարակնոցը զարդարած է տէրունական նկարներով, որոնք կը թուին քաւական յաջող ընդօրինակութիւններն ըլլալ ժ.Կ. Դարու վերջին կիսուն պատկանող նախատիպարներու:

2. - Աւետարան, 1667, Ալաշխան (Ատանայի մօտ հովոց մը՝ Պուլղար լեռան վրայ): Գրիչ՝ Սարգիս Դպիր Ատանացի, որդի Սարգիս քահանայի եւ Սառնայի: Ստացողը՝ Փանոս եւ Պուտախ. - Ձեռ. Անթիլիսահ, Թիւ 156:

3. - Աւետարան, 1672, Ատանա: Գրիչ՝ Սարգիս Դպիր Ատանացի, որդի Սարգիս քահանայի. - Ձեռ. Ս. Յ., Թիւ 3069:

4. - Սաղմոսարան, 1674, Ատանա: Գրիչ՝ Սարգիս Ատանացի: Պատուիրատու՝ Ձիլինկիրի որդի վարպետ Անդրէաս. - Յուլյակ Ձեռ. Ձմառի, Բ. Հատոր, էջ 293, Թիւ 26: Ձեռ. Evanstonի:

Ն. ԱՐԲ. ՄՈՎԱԿԱՆ

(Մեծացալը յաջորդի՝ 14)



Հակառակ վանի նահանգապետ Արամ Մանուկեանի խիստ հրահանգին, որ հեռաւոր շրջաններէն ուշացած գաղթողները շննա քաղաքին մէջ, այլ շարունակեան իրենց ճամբան դէպի կովկաս, եկողներէն մօտ մը կը շարունակէր դեռ վան մնալ, որովհետեւ Երեւան տանող ճամբան փակուած էր Քիւրտերու կողմէն, Թուսական բանակի առժամեայ նահանջին հետեւանքով:

Վանի Այգեօտանը ժամանային իր հասուն երազին մէջն էր: Պաղտայ լուսակաթ ողկոյցներ իրենց մարգարտաշար ճութերէն էին կախեր աստղատեր որթատունկերէն, կամ դիզեր հողին՝ կաթուի աղուր հակիթներու նման: Արեւագոյն ծիրանը, գեղծն ու սալորը, մեղրի կաթիլներու հանգոյն, լոյսին մէջ կը շողային: Երկինքը կարծես հալեր, կաթիլ կաթիլ իր օրհնութիւնը կը ցօղէր Այգեօտանի պառլամենտով ակադեմիան ծառերուն վերեւ: Լիճը, երկրի եւ երկնքի սիրազեղումներէն յիշ, իր ամբարը կը ծծէր միանուագ, իսկ մտապիտիկ եղեգնուտին մէջ եղէգները մամբուր պէս կը վառէին: Արշալոյսին հարիզոնը կը նառազունէր եւ կաթնաթոյր ամպերը կը ներկուէին վարդի երանգներով: Հեռուն, լեռները արեւապաշտ քուրմերու պէս հագած ծիրանի, կը կանգնէին արեւին դէմ:

Վանը աշխարհի ամենահին քաղաքներէն մէկն էր: Հոյաստանի գեղեցիկագոյն վայրերէն է: Ո՞վ կրնայ գայն Երեւան, եթէ անգամ մը տեսած էր այդ հրաշք քեղեցիկութիւնը: Ան գեղեցիկ է Աստղիկ գիւցուհիի նման, բուրմնաւէտ՝ բոլոր դժբախտներու համախումբ քաղցրութեամբ: Վանայ ծովի կապուտագեղ եւ զուլալ բերեղը, սարերէն իջնող անդի սարաւաններէն փոքրօք, իր ծալքերուն խորը կը պահէ հէքիաթը մեր անցեալին: Իսկ իր հողերուն՝ փորուած գերեզմանները բազմաթիւ հին ու նոր ցեղերուն, որոնց հազնեաքերը ասկաւին փորագրուած կը մնան

հսկայ քարածառերուն վրայ: Աչքով զայն պարագրիւս համար, պէտք է պար բռնել իր շուրջը թեւոյ վարագի, Առնոսի, Գրգուռի և Սիփանի հետ:

Ասանք սր կարգացրեք են Անգլիացի Ֆէլքթըն Հիւնչի նկարագրութիւնը վանայ ծովուն և անոր շուրջի լեռներուն, գիտաւած նեմրութի գագաթէն, կրնան գիտնայ թէ օտար ճամբորդները ինչ հիացուածով նայեր են վանի անհամեմատելի գեղեցկութեան: Վանեցիի իրաւունք ունի խորհելու թէ նրբամական դրախտը վասպուրականի բոլորտիքը եղած է: Վանը Հայաստանի սիրտն է, հայ հոգիի ամենամեծ ապաստաններէն մին: Հոն է որ քան ամենէն աւելի եղած է ինքզինքը ու բերած անհուն նպաստը հայ յղացքին: Անոր բնական գեղեցկութիւնները, հայրենիքին գրեթէ կեդրոն ըլլալով՝ գինքը մասնաւոր գաւառի հանգամանքէն կը դադարեցնեն, ընդհանրական կնիք մը տալով իրեն: Իր ժողովուրդն ալ լուս ու գէշ օրերուն՝ միշտ ամենածանր թեւերը վերցուցեր է՝ ազգը պահելու, յառաջացնելու աշխատանքին մէջ:

Սր վարագայ սարէն ծագող արեւը կը բարձրանայ, շուրջի լեռներն ու հովիտները կապոյտ, թափանցիկ շշտաշով մը կը ծածկուին, վարագայ բարձունքէն արեղակը իր բացավառ ալիքներով՝ հրաշագեղ կալի մը կը վերածէ երկինքը: Ծովն ալ նսրածագ արեւի շողերուն ներքեւ գոյն կը փոխէ, իսկ ալիքները ակնախտիզ, փոլիփիլ կը սկսին, ձփացող ծովու ձիրանի կուրծքին վրայ: Լոյսը հեղիկ քայլերով ձորերը կ'իջնէ և անզգայիթէն վեր կը բարձրացնէ կապոյտ շշտաշը, որու ծոցէն փաղգուն ագամանդներ կ'անձրեւեն ծաղիկներուն և դալարիքին վրայ և եօթներանգ համրոյրներ կը դրածոնն ժայռերու սիրտէն կախուած արծաթափայլ ջրվէճներուն:

«Առաւուծաշուշուշը դրոխտը մեր երկրին մէջ կը գնէ: Այդ ի՞նչ բուռական է պր մեծ չարցնենք մեր արցունքները և պարծենանք իբր ընտրեալ երկրի մը կը դաւակնեմք: Առանց այդ գիտաբանութիւն՝ Հայաստանի նիւթական հարստութիւնը, բնական գեղեցկութիւնները, իւր է մեղր

ժայթող անոր արօտները բնականաբար իրենց պիտի վերագահէին դրախտ անունը: Վանեցիի օովոր է բաւ — ակնարկելով երկրի առատ բերքին — ճնդի ցանեա՛ կը բռնախո: Կանայք չի մեռնի հոն: Ելգլուն ջուրերը, ծաղիկները, առանց ձեռքի հպուժի ձեւաւորուող բուսական առատութիւնը, որ կը լեցնէ ջրբարբի այդ լեռներն ու հովիտները, անսնց բուրումն ու զովութիւնը, ամէն անկիւնէ խուճող բնական գեղեցկութեանց սքանչելի դաշնաւորումը, կը վերացնէ գիտազը, ակամայ անկէ խելով դրախտ բառը:

Հօկառակ այս փոռքին սր կը պարուրէ վանն ու Այդեատունը, ամայի էր ամէն կողմ: Չկային այդ դրախտին բնակիչները. ամիս մը առաջ գաղթած կովկաս: Լուծ էին երգերու և պարերու ձայները: Ուշացողները կ'անդրադառնային այս վիճակին և կը լեցուէին մտք զգացումներով: Լիճին շորս գին, ասկաւին ամիս մը առաջ այնքան անուշ յուշերով լի, ամայութիւն էր, ոչ ձկնարաններ, ոչ ալ թեկուր թեւը ճերմակ կտաններուն: Զարագոյժ վնուկ մը իր մագական գաւազանով կարծես մահ էր սփռեր այս դրախտին շուրջ:

Պանի մը օրեր յետոյ, ուշացող գաղթողները քով-քովի եկան, մասնելու իրենց կացութեան մասին: Այս վճռական վայրկեանին, երբ ամէն մարդ սահմակած կը մտածէր անորոշ գալիքին, առաջ կուր անկուկ կամքի տէր մարդ մը, Փաս կանգի Քոշմէր անուանով, որ յանտի այս կարգի քաղաքագրական վայրկեաններուն ծագվուողի ծոցէն կը ծնին, իբրև տեսիլք և յայտնութիւն մարդոց ցաւին ու երազին:

Տարիներով փնտաւած եմ այս աննման ներսը մեր յեղափոխական տարեգրութիւններու մէջ, բայց չեմ հանդիպած անոր անունին, որուն շնորհիւ մօտ 2500 անձեր պիտի փրկուէին: Առտու մը երբ արեւը իր ժամաք թեւերն էր բացեր, Քոշմէրի ղեկավարութեան տակ, ուշացողներու կարուսանը ճամբոյ կ'իյնար գէպի Սալմասա: Բոլորն ալ կը զգային հաշեկան անբացատրելի ախրութիւն մը,

որ կու գար այն մեծ զրկանքէն, որ գինն էր իրենց հազարամեակներու հաւատքին և արեան յեղումին: Ի վերջոյ հայրենիքը քնակելի հողամաս մը չէ ժրամն, այլ անմեռ զգացում մը, անհուն կախօրդանքը հոգիները առինքնող, ամենազօր արսփը հողին, անմեռ երազը սերունդներուն, կարմիր իղձը ողջերուն և մեռելներուն: Գաղթողներու խումբին մէջ կար նաև քուսանայ մը, որ ուշքերը յառած Սիփոանի ձիւնափառ կոնին, կը մրմնջէր, ը Սիփոան, Սիփոան, գուն շատ բան ես տեսած, հազարամեակներ առաջ քեզի են նայեր մեր նախահայր Ուրարտացիները, քնզի է պաշտեր Ասորի Ծամիրամը, երբ իր այգիներն է հաստատեր այս ծաղկուն հովտին մէջը:

Հայն դաշտի մը մէջէն և գետակի մը փոփոյ կը շարժէր կարուսանը: Արեւն իր հուրն ու լոյսը կը թափէր մեկնողներու աչքերուն մէջ: Արեգալը յետոյ անակրնկալօրէն վար կ'իջնէր, երկնքին կէսը սղոցելով ծիրանի գոյնով, վերջալոյսի վարագոյրը կը սահէր և կ'իյնար հորիզոնի ետին և աակալ նուազող լուսինը կը կախուէր լեռներու սե պատէր: Խոշմէրը հորմանին շուրջ կը ձիւղարէր, երբեմն սիկզըր կ'երեւար, երբեմն ալ ուշացողներու հետ կը մնար: Մէջքին՝ ունէր զոյգ ատրճանակներ և թամբին՝ հրացանը: Կը ջանար լու արամագրութիւն ստեղծել իրեն յատուկ նւարքներով:

Լեռնայաբը աակալ կը ցածնար և ձամբան կ'անցնէր օարալանջէ մը: Ոչինչ կ'երեւար բացի պարապ երկինքէ: Սուկայն յանկործ սարալանջի կատարէն կը բացուէր տեսարան մը որ կարծես աշխարհառտեղծման ընթացքի պարզարտնութիւնն էր, շատ աւելի լայն և հեռու, որքան կարող էր ընդգրկել անզէն աչքը: Մշուշալոյսին մէջ փուսէր էր զոգահովիտը, որուն շորս կողմերէն լեռներ էին կախուած: Մարգագետնի խորէն կարուսանին կը ժօտենար սե կէտերէ կազմըւած երկարաձիգ շերտ մը մարդերու հեռուէն կը նշմարուէին անոնց փոթթոցներու և լայն գօտիներու գոյնզգոյն երանգները:

Խոշմէր այժմ կանգնած էր դառիթափի

եզրին՝ և կը նայէր հեռուն, ուր մթնշաղի մէջէն կ'երեւար արակատար բարձր ժայռ մը երկնքի կուրծքը մխուած: Ժայռին շուրջ կը նշմարուէին մարդեր, աստղերն ըզգտուած սեւցող երկնքին ներքև: Գիւրտեր էին, որոնք հեռուօր ժայռերու փէշին ապաստանած կը դիտէին գաղթողներու ժօտեցող կարուսանը: Խոշմէր անձայն կը շըլէր քաղաքութեան մէջ և զէնք ունեցողները ժողովուրդին շուրջը կը շարէր: Իր մօտ իրարու սեղմուած կը դիզուէր ժողովուրդը, գայլերէ հետապնդուած ոչխարներու նման: Գիշեր էր արդէն, Խոշմէրը ուշադրութեամբ գետակին կը նայէր, որուն հայելիին մէջ կը ցոլային աակալ ժօտեցող Գիւրտերու սիւնութիւնները: Այժմ գիտեր ան թէ ուր էին կեցած անոնք: Կարուսանի կը շարունակէր իր երթը մշուշի մէջէն: Բայց ո՞վ կարժանք, Խոշմէրի երիվարը յանկարծ վեր կը անկէր իր վիզը և կը վրնջէր անսովոր: Գիշերը ամէն ինչի գիժակ էր անցուցեր, բայց մութին մէջէն կ'երեւային հրազեններէն արձակուող գնդակներու բացած ափսոսերը: Կուսողները երկուստեք կ'իյնային մահուան հովէն: Գետակի ափին ծուռկի եկած երիտասարդ մը ողորձայն մեղեդի մը կ'եղանակէր, գուցէ դամբանակալն իր մէկ սիրելիին Տարիներ անցած են, սակայն այդ ձայնը կը մնայ գեռ մէջը, եղբականօրէն: Թէ որքան տեւեց համազարկը՝ զժուար է ըսել: Առաւօտը կը բացուէր վերջապէս: Առաւելան մշուշին մէջէն այժմ կ'երեւար ելքը դաշտաովայրին, որ արքայական դարպասի մը նման զէպի դիմացի լեռը կը բացուէր: Այդ բացուածքէն, Խոշմէրի հրամանով, ժողովուրդը դիմացի լեռը կը բարձրանար: Կարճ մարդահամարէ մը յետոյ կը ճշգուէր թէ մեծ չէր եղած մեռնողներու թիւը: Ինչպէս կը թուէր, Գիւրտերը կողպուտի համար մօտեցած էին գաղթողներուն, և իրենց աւարը առած՝ հեռացած էին սաժամարար:

Հեռը գտնուուողի մը նման կը կենար հովիտին դիմաց: Խոշմէր հաւաքած երիտասարդները, քորերով պատուէչ մը կը բարձրանայէր, անոր ետեւը ի հարկին պաշտպանուելու համար: Կէսօրուան մօտ

Քիւրտերը ձիերով սկսան լեռը բարձրանալ: Խոշմէրը պատնէշին ետե հաւաքած զէնք ունեցողները կը սպասէր: Քիւրտերը երիվարներով լեռնէն վեր կը բարձրանային: Երբ բաւական մը ժամ էին գիրքին, Խոշմէրի հրահանգով կը պայթէին հրազէնները: Թշնամիները անակընկալի եկած, իրարու ետեւէն կ'իյնային, իսկ անոնց ետեւէն եկողները խուճապահար ետ կը գառնային:

Օրը իր վախճանին կը մօտենար: Ժողովուրդը, զրկուած իր ինչ տերէս, ուտելիքի կարիք ունէր: Խոշմէր մարդիկ զբրկեց, լեռնէն վար, ճամբան որոնելու համար: Անոնք վերադարձան յայտնելու թէ լեռան ստքին՝ տարածուող դաշտին մէջ ճամբու հետքեր կային: Անոնք իրենց հետ բերած էին ցորենի խուրցեր: Խոշմէր պողտեւի տոււաւ բերուած հասկերը և փաթիկ ունեցող ընտանիքներուն բաժնեց: Կէս գիշերէն վերջ կարուաւնը լեռնէն իջած, դաշտին մէջէն շարունակեց իր ճամբան: Առաւուսն զէմ հրացանի ձայներ լսուեցան: Ծածրու եզրին կին մը սպաննուած էր, իսկ քովը, հազիւ մէկ ու կէս տարու մասն մը դեռ նոր մեռած մօրը գիրկ նստած, անոր օտինքէն էր կախուածը: Հեռուն քանի մը Քիւրտեր, գէպի հազիւ երևցող գիւղը կը փայտէին: Խոշմէր չուզեց զանոնք նետադնդել, միայն պզտիկը ուռին և ժողովուրդը շարունակեց իր ճամբան:

Երկու օրեր յետոյ Սալմաստի դաշտը կը պարզուէր կարուանին զէմ: Հեռուէն կարելի էր նշմարել տուններէն բարձրացող ծուխը: Բուլոբին ու բախութիւնը շափ չունէր: արցունքստ աչքերով կը նայէին երևցող գիւղերուն և փառք կու առային Աստուծոյ: Ժողովուրդը Խոշմէրի առաջնորդութեամբ Հաֆթըան գիւղը կը հասնէր, որ Սալմաստ դաւառակի մանձամեծ և առաջնորդանիստ վայրն էր: Տարուած աշխատանքներու շնորհիւ, գաղթականներու ցրուածի, տեղաւորման և յանձանման մարմին մը կը կազմուէր. մեզի բաժին ինկաւ Սառնա գիւղը: Հայրս անմիջապէս ծառայութեան մտաւ գիւղին ամենէն հարուստ Պր. Միքայէլին մօտ: Գաղթողներէն մաս մը Սալմաստ մնաց մինչե

1916ի գարունը, իսկ շատերը վրասին վան գարձան: Հայրս այս վերջիններուն հետ էր: Ծամբան տմայի էր, սահայն կային կայաններ, Ռուսերու կողմէն հաստատուած, որոնք սիրալիր կերպով կը դիմաւորէին վան վերադարձող գաղթականները: Առանց այդ զօրակայաններուն, շատ դժուար պիտի ըլլար վերադարձը: Քանի մը օրեր յետոյ կը հասնէինք վան: Արշալոյսը նորէն հրդեհուած էր քաղաքին վրայ: Լիճը լեցուած էր հալածողիմնով: Սիփանի ձիւնը կը պսպղար պայծառօրէն, վանի բերդը գերեզմանի նման կը ցցուէր երկնքին զէմ:

Քաղաքը կարծես սմայի էր, փողոցի երկու կողմերուն վրայ քանդուած տուներ սարսփառողու տեսք մը ունէին: Մեզի առաջնորդեցին Քաղաքային Միութեան գրասենեակը, ուր կը մնար քաղաքի լիազօր կոստի Համբարձումեանը: Ես ամբողջովին աչք կտրած՝ իրեն կը նայէի: Կոստի Համբարձումեանը յետոյ նայեցու իր շուրջը կեցողներուն, և ըսաւ. սվանի ընտկիչներ, դուք անա վերադարձած էք ձեր հայրենի քաղաքը, որ արբօրէն կը դիմաւորէ ձեզ, ինչպէս կը տեսնէք, երկրային դրախտը յիշեցնող քաղաքի առուները անգամ ցամքած են, այգիները՝ չորցած, տուները՝ քանդուած: Զեզմէ շատեր կորսնցուցած են իրենց հարազատները: Սահայն հիմա մենք բոլորս հարազատներ ենք իրարու: Միզի ոչինչ չէ մնացեր բացի մեր կեանքէն: Եկած ենք հոս պայքարելու մահուան զէմ: Տխրութեան ծանր քարը հանենք մեր սիրտէն, դարձնելու դրան մեր քանդուած տուներուն հիմաւաքարը: Վերաշինութեան աշխատանքները սկսած ենք, դուք ալ պէտք է օգնէք մեզի որ կարենանք տեղաւորել նախ վերադարձողները, և յետոյ մտածել անհրաժեշտի մասին: Պարսկաստանի եւ Թիֆլիսի մէջ ստեղծուած են արդէն ընկերութիւններ, կապուած երկրի վերաշինութեան:

(Շար.՝ 2)

Ե.



Ա Ղ Թ Ա Մ Ա Ր

Ն Ա Խ Ա Լ Ա Կ Ն

Հայ ժողովուրդը իր բազմազարեան պատմութեան ընթացքին ստեղծած է վեհաշուք կոթողներ, որոնք իրենց առանձնայատուկ տեղը ունին համամարդկային պատմութեան մէջ: Սակայն դժբախտաբար հայ դասական ճարտարապետութենէն քիչ յուշարձաններ պահպանուած են, և ա՛յլ տակի քիչ է այն կառոյցներու թիւը, որոնք մեղի հասած են կանգուն վիճակի մէջ, առանց իսկական վերափոխումներու և վերակառուցումներու:

Անգնահատելի է այս կարգի շէնքերու արժէքը: Անոնք կարծես առանձնաշատուկ ուղեւորներ ըլլան հայ ճարտարապետութեան զարգացման ամբողջ ճանապարհին: Ենտեղեք, որոնցմէ ելլելով կարելի է յատկացնել կառուցողական արուեստի շարք մը չլուսարանուած կարեւոր հարցեր: Նժան եզակի յուշարձաններէն մին է Աղթամարը, որուն ե՛ւ ճարտարապետական յորինուածքները, ե՛ւ յատկապէս բարձրաքանդակները իրաւամբ կը դասուին միջնադարեան քանդակագործութեան ամենանշանաւոր գործերու շարքին:

Հայն շրջաններուն Աղթամարը յայտնի է իր նշանաւոր տաճարով: Սակայն Արծրունեանց թագաւորութեան ժայռաքանդակի միջնաբերդը կ'ընդգրկէ շարք մը այլ կառոյցներ, որոնք թէև մեզի չեն հասած, սակայն ժամանակակից պատմիչներու նկարագրութիւնները կարելիութիւն կը տան ակնյայտօրէն պատկերացնելու անոնց ուրայն ձևերը, որոնք մէկ ամբողջական միաւորութիւն մը կը կազմէին Գագիկ Արծրունիի պալատին և տաճարին հետ:

Աղթամարը կը պատկանի այս յուշարձաններու շարքին, որոնք տեւականօրէն գտնուելով ուսումնասիրողներու հետաքրքրութեանց շրջանակներու մէջ, առիթ տուին նորանոր հետազոտութիւններու, նորանոր պրպտումներու:

Սակայն այդքան հարուստ, այդքան ուրոյն և տաղանդի այնպիսի ոյժով է իրականացած համալիրը՝ միջնաբերդի պալատը, եզակի նաւահանգիստը և տաճարը, որ ամէն մէկ հետազոտող նոր երանգներ կը գտնէ այնտեղ, նոր մեկնարանութեամբ կոռոյցները և յատկապէս տաճարի քանդակներու պատկերագրական համակարգը:

Անշուշտ պատահական չէ, Աղթամարի մէջ կարծես կեդրոնացած, բիրեղացած է ճարտարապետական միաքը, հայկական քանդակի նախորդ դարերու պատմութիւնը, և յուշարձանը վեր կեր բարձրացած է որպէս մի ուղեւորչ հայ ճարտարապետութեան և հայ քանդակագործութեան ամբողջ պատմութեան: Շատ յուշարձաններ չկան, որտեղ հայ ժողովուրդի կառուցողական միաքը և գեղարուեստական մտածողութիւնը հանդէս եկած ըլլայ այսպիսի արտակարգ միաւորութեամբ:

Այդպիսիք են Ջուարթնոցը վաղ միջնադարի և Անիի մայր տաճարը Աղթամարէն յետոյ: Մեծ ճարտարապետներու այդ գործերը, ամբողջացնելով իրենց մէջ նախորդ դարաշրջաններու փորձն ու աւանդները, քանդակագործական արուեստի անցած ուղին, միաժամանակ բուռն պտտիկում են անդամագործական տաղանդի: Այս հանգամանքը անոնց կը դարձնէ լուսաւոյդ ժողովրդի իրենց շրջապատի յուշարձաններու շարքին, անհասանելի գագաթներ՝ ժողովուրդի գեղարուեստական մշակոյթի խորքին մէջ:

Միջնադարեան հայկական ճարտարապետութեան և արուեստի զարգացումը զգալիօրէն խափանեցին պարսկական արշաւանքները, և միայն 9րդ դարուն ժողովուրդը թօթափեց օտար բռնակալութեան լուծը: Սակայն դեռևս մինչև 10րդ դարու առաջին քառորդը կը շարունակուէին յամառ մտրտերը, թէև այն անհասներուն մէջ, որտեղ սպասարգութեամբ տակի շուտով եկաւ, ժողովուրդի կենսա-

կան, ստեղծագործական ուժերը գրեթէ անմիջապէս իրենց գրականութեամբ գտան կոթողական արուեստի մէջ: Երկրի աւատակետական բաժանումը իր որոշակի կնիքը դրաւ ճարտարագիտութեան և արուեստի զարգացման վրայ, և առանձին թագաւորութիւններու և իշխանութիւններու մէջ՝ Վասպուրական, Անի, Շիրակ, Սիւնիք, ձեւաւորուեցան իւրայատուկ գեղարուեստական դպրոցներ: Զեւաւորուելով որոշակի պատմական պայմաններու տակ, իրենց մէջ համախմբելով կոթողական արուեստի փոքրեր բնագաւառներու նշանաւոր գործիչները, այդ դպրոցները շատ անգամ կանխորոշէին առեւտրի նահանգի կամ երկրամասի եւ ճարտարագիտական, և քանակագործական և մանրանկարչական օճական ուղղութիւններն ու բնորոշ գիծերը:

Ան այդպիսի դպրոց մըն ալ կազմաւորուեցաւ Վասպուրականի մէջ, երկրի այս ընդարձակ ու բերրի նահանգին մէջ, որտեղ գաւթերէ ի վեր կ'իշխէին Արծրունիները: Վասպուրականի պատմութեան մասին շատ արժեքաւոր տեղեկութիւններ կ'ազդարարէ Քովմա Արծրունի և անոր պատմութիւնը շարունակող Անանուսի պատմիչը: Թերևս նոյնպէս Արծրունեաց տան մէկ ներկայացուցիչը:

Քովմա Արծրունին իր պատմութիւնը կը սկսի հնագոյն ժամանակներէն և կը հասցնէ մինչև ՉՅԾ թուականը, որմէ ետք զայն կը շարունակէ Անանուսի պատմիչը: Իսկ ամբողջ գործը կ'աւարտի 14րդ դարուն կառարուած լրացումներով: Ամբողջ հայ պատմութեան մէջ, և ոչ մէկ պատմիչի մօտ չենք գտներ ճարտարագիտական յաշարմաններու այնպիսի հանգամանալից նկարագրութիւն, ինչպէս Արծրունեաց Տան այս պատմիչներու մօտ: Անոնք մանրամասն կը ներկայացնեն Արծրունեաց Տան կառուցողական գործունեութիւնը քաղաքներու. — Սասանի, Աղիճամարի՝ հիմնադրման պատմութիւնը և կոչ տան անոնց ընդհանուր նկարագիրը: Գաղիկ արքայի կառուցած ամրոցներն ու օրորդական տնակները և վերջապէս Աղիճամար քաղաքն ամբողջութեամբ, անոր նաւահանգիստը, պալատն ու տաճարը իր

բարձրաքանդակներով և որմանկարներով հանդերձ:

Վասպուրականի մէջ կազմաւորուած այս գեղարուեստական դպրոցի հիմքը թագային ինքնագիտակցութեան այս մեծ թռիչքն էր, որ այնքան ցայտուն կերպով դրսևարուեցաւ երկրի պատագրումէն և սեփական պետութիւն ստեղծուելէն յետոյ:

Պատահական չէ, որ «Ստանոյ Մուր» եկոյնը վերջնականապէս կազմաւորուեցաւ այստեղ՝ Վասպուրականի մէջ: Ժողովրդական բանահիւտութեան այս հոյասկապ յուշարձանը դրոհւորումն է ժողովուրդի պատագրական պայքարին, որտեղ կարծես մէկտեղ են համախմբուած անոր բոլոր յոյզերը, պատմ և երջանիկ կեանքի երազանքը: Վասպուրականի մէջ բուռն զարգացումը կ'ապրի մանրանկարչութիւնը, Այստեղ է ստեղծուած հայկական գրքարուեստի ամենանշանաւոր յուշարձաններէն մէկը՝ «Մէքէթագուհիի Աւետարանը»: Տարիներ յետոյ այստեղ աշխատած է հայ միջնագործական ամենանշանաւոր քանարերու Գրիգոր Նարեկացին: Ան այդպիսի գեղարուեստական միջավայրի մէջ էր, որ բուռն զարգացում ապրեցան երկրի ճարտարագիտութիւնը և քանակագործութիւնը, որմնակարգութիւնը, քանակաւորներ՝ որտեղ Վասպուրականի վարպետներն ու նկարիչները ստեղծեցին անխախտաց արժեքներ: ..

Աղիճամար քաղաքէն, անոր կառուցներէն, ցուցք մեզի հասած է միայն նշանաւոր ճարտարագիտ և քանակագործ Մանուէլի կառուցած Թաւարը: Դարեր յետոյ այս կառուցին կցուած են այլեւայլ շէնքեր (մասուններ, զանգակատուն, Գաւրիթ), որոնք, սակայն, իրենց գեղարուեստական արժանիքով չեն կրնար համեմատուիլ այս նշանաւոր յուշարձանի հետ և փաստօրէն կը դժուարացնեն անոր հետազոտութիւնը, ծածկեցով կառուցի սրտ մասեր և անտեսանելի գործնելով որոշ քանակներ: Առաւել մեծ կարևոր է այս տուժով 18րդ դարուն հարաւային ճակատի առանցքով դանդաղակալ կառուցման առնչութեամբ Գաղիկ արքայի վերնայարկը տանող հանդիսաւոր աստիճաններու հետազոտումն էր, որը եղակի և

բիւսյթ էր և իր զուգահեռ չունէր ամբողջ միջնագարեան հայկական ճարտարապետութեան մէջ:

Արժուանեաց պատմիչներու նկարագրած պալատէն և առանձնագրտէն ոչինչ պահպանուած է, և վերջինս, ինչպէս իրաւացիօրէն կ'ենթադրէ Յ. Օրբելին, լիճի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրամասն եղած է:

Աղթամարի ասեւրը և յատկապէս անոր պատկերազարկան համալիրը ուսումնասիրողներու ուշադրութիւնը գրաւեցին զեռեւն անցեալ դարու կէտերուն: Կզդի առջեւից Միջագետքի հին մշակոյթի նշանաւոր նետազատողներէն մէկը, Ա. Լաշարքը, որը փաստօրէն առաջին անգամ զիտակոն շրջանառութեան մէջ գրու անոր պատկերաքանդակները, ասոնց մէջ տեսնելով ասորական քանդակագործութեան հետաւոր արձագանգներ: Այդ թիզերը տմբողջովին բաժնեց Խ. Լիւշը Հայաստանի տեղագրութեան նուիրուած իր երկնատոր աշխատութեան մէջ: Այս թիզերը այնքան կենտուկ էին որ, անցնելով աշխատութեանէն աշխատութիւն, լայն սեղ գտաւ Սերսպոցի գիտնականներու գործերուն մէջ: Այս կորգի գործերէն առաւել հարեւորութիւն կը ներկայացնէ Վ. Բախմանի սուրունասիրութիւնը, ուր առաջին անգամ հրատարակուեցաւ ասեւրի չափազանցան, գծագիրները և բոլոր ճակատներու լուսանկարները:

Հայկական տեղագրական ազրիւրներու մէջ Աղթամարը գեռեւս կը յիշատակուի անցեալ դարու կէտերուն, թէևս սկզբնական շրջանին այդ հրապարակումները չէին անցներ թաւաքի նկարագրութիւններու շրջանակներէն: Այս շարքէն կ'առանձնանան Ծ. Լալայեանի աշխատութիւնները, ուր ներկայացուած են ասեւրի պատմութիւնը և անոր պատկերաքանդակներու մանրամասն նկարագրուած թիւերը:

Բոլոր այս աշխատութիւնները ամփոփուեցան Ի. Ստեբիգովսկիի հայկական միջնագարեան ճարտարապետութեան պատմութեան նուիրուած երկնատոր աշխատութեան մէջ, ուր հանգամանօրէն վերլուծուած է յուշարձանը և կը փորձուի

բացայայտել պատկերազարկան համակարգը ամբողջութեամբ: Ի. Ստեբիգովսկին ասեւրի պատկերաքանդակները կը գիտէ որպէս վաղ քրիտոնէական պատկերաքանդակներու յիշատակը գրեւորում, եզրակացնելով, որ այստեղ հիմնական նիւթը Գագիկ Արժուանիի Գրիտոստիս ուղղուած ազօթքն է: ՎՓրկէ ինծի այնպէս ինչպէս վրկեցիք նախահօրը, Յոթանիւն, Իսահակին, Դանիէլին, Երեք մանկանց ... և: Միւս կողմէն՝ պատկերազարկան նիւթերու ակունքները ան կը կապէ հելլենիստական Միջագետքի հետ և աւելի ուշ շրջանէն կ'որոշ Ռարուէլի աւետարանի նիւթերուն հետ:

Տարիներ յետոյ լոյս տեսան նշանաւոր բիւզանդագէտ, Հայ Միջնագարեան արուեստի մասնագէտ Սիրարքի Տէր Ներսէսեանի գործերը, որոնցմէ յատուկ տեղ ունի Աղթամարին նուիրուած մենագրութիւնը: Այս նշանաւոր գործը յիշուի մեծ ներդրում էր հայ արուեստի պատմութեան մէջ, Փաստօրէն առաջին անգամ զիտակոն շրջանառութեան մէջ մասն Աղթամարի ոչ միայն պատկերաքանդակները, այլև գործէ անյայտ սրճանկարները: Քայլ առ քայլ ան կը նետազատէ պատկերաքանդակներու ոճն ու պատկերազարկութիւնը, ցոյց կ'ու տայ անոնց ակունքներն ու գեղարուեստական առանձնայատկութիւնները: Անոր՝ կործինքով, ասեւրի պատկերազարկան համակարգի հիմնական առանցքը կը կազմեն աստուածանշական նիւթերը, որոնք կը բնորոշեն զլիսուսը գտտի իմաստարանական ամբողջ էութիւնը: Հետեւելով Ստեբիգովսկիին, ան եւս պատկերաքանդակները կը գիտէ որպէս վաղ քրիտոնէական գործերու արձագանք, ընդ որում անոնց հատարման ձևերուն մէջ տեսնելով պարսկական և յատկապէս Սասանեան քանդակի ազդեցութիւնը: Նշելով վաղ Միջնագարեան քանդակի վերահանգանցման գրեւորումը, ան Աղթամարի պատկերազարկագրի հիմքը կը համարի կրօնական, պաշտամունքային նիւթերը, որոնց, առանձին գէպերուն միայն, կ'աւելցուին տեղական սուրբերու և աշխարհիկ մարդոց քանդակները: Ան մեծ հմտութեամբ կը

բացայայտե՛լ տաճարի արեւելեան ճակատի պատկերաքրտկան համակարգը, անոր կարծիքով, սեղ է դառած քրիստոնէութիւնը Հայաստանի մէջ տարածելու մասին եղած աւանգութիւնը: Սակայն անոր հետ միասին անգուհուն նիւթերը, անոր կարծիքով, երկրորդական նշանակութիւն ունին և բնաւ չեն փոխեր վաղ քրիստոնէական կոնստանդանոս շորքերու կրկնութեան միտումը:

Աղթամարի նուիրուած յաջորդ նշանակւից գործը Յ. Օրբելիի մենագրութիւնն է, որտեղ ան հանգամանօրէն կը վերլուծէ տաճարի ճարտարապետական առանձնայատկութիւնները եւ պատկերազրական ամբողջ համակարգը: Խնդրին այն է, որ մինչև այդ հետազոտողները հիմնական ուշադրութիւնը կը դարձնէին միայն տաճարի գլխաւոր գոտիին և անոր առարկայական էութեան բացայայտման շատ հարցեր պարզապէս գուրս կը մնային անոնց ուշադրութենէն: Յ. Օրբելին Աղթամարի հետազոտութիւնը սկսած է դեռ ևս 1912ին, երբ ան իր վայրին մէջ հանգամանօրէն, պատկերաքանդակ առ պատկերաքանդակ նկարագրած, հետազոտած էր տաճարի բոլոր քանդակազարդ գոտիները: Սակայն ձեռնարկուած գործը փաստօրէն մնաց կիսաւարտ, և ան ուղագային էլ Աղթամարին կրցաւ անդրադառնալ առանձին առիթներով միայն: Պատահական չէ, որ աշխատութիւնը լոյս տեսաւ անոր մահէն յետոյ միայն, և այնտեղ կը բացակայի

վերջին գլուխը եղբարեակիչ: Յ. Օրբելիի աշխատութիւնը արժանապէս կը տարբերի մինչև այլ լոյս տեսած բոլոր գործերէն. և այստեղ ունի յայտօրէն կը զգացուի Նիկոզայոս Մուռի՝ Անիի պեղումներու ընթացքին մշակած հետազոտական մեթոտի ազդեցութիւնը: Ուսումնասիրութեան առաւել բնորոշ կողմն է այն սերտ, անքակելի կապը, որ կը տեսնէ Յ Օրբելին տաճարի պատկերազրական ժամակարգի և այն պատմաքաղաքական իրադրութեան մէջ, որը պայմանաւորուած էր արուեստի այս գործի ստեղծումը: Ամէն մէկ քանդակազարդ գոտի ան՝ կը նկարագրէ, կը դիտէ ժամանակի, շրջապատի, պատմական երեւոյթներու այն խորքի վրայ, ընդարձակ համեմատութիւններ և զուգահեռներ կ'ընէ, երբեք չկոտրելով Մանուէլի ստեղծած կերպարները այն ժողովուրդի արուեստին, այն միջավայրին, որտեղ ստեղծուած են անոնք: Յ. Օրբելին յատկապէս կը նշէ աշխարհիկ նիւթերու արտակարգ մեծ տեղը տաճարի վերին գոտիներուն մէջ, կապելով անոնք պատմական կառօյններու զեղարուեստական ձեւաւորման նիւթերու հետ:

Աղթամարն իր արժանի տեղն ունի հայկական արուեստին նուիրուած բոլոր գործերուն մէջ: Այդ միանգամայն արժանաբանական է և հասկնալի, ընդ որում, ան կը վերաբերի և ճարտարապետական և արուեստարանական աշխատութիւններուն:

ՄՏԵՓՈՆ ՄՆԱՅԱԿԱՆԵԱՆ
(Շարունակելի՛ 1)

Արեւմտահայերեցի վերածեց՝
ՊԵՏՐՈՍ ՍՐԿ. ԱՍՈՂԵԱՆ



ԳՐԱԴԱՐԱՆ

ԵՍԱՑԻ ՆՉԵՑԻՆ

Ե Ի

ԳԼԱԶՈՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ

Փրոֆ. Լևոն Գ. Խաչերեան նոր և առևարհատոր ժը ևս կ'ընծայէ Հայ Բանասիրութեան՝ Եսայի Նշեցին և Գլաւորի Համալսարանը (1988):

Հասորը կը բացուի Տաթև Արքեպոս. Սարգիսեանի ԵԻՐԿՆ Խօսքում (էջ 9-12), որուն կը յաջորդեն «Լեզրինակի կողմից» վերնագրուած էջերը (13-21):

Սոյն աշխատասիրութիւնը Լեզրինակին առթարկան աւարտածուն է՝ ՎՐԲԱՆՈՒԹ 1968 ին:

Ընդարձակ շնորհագրութիւնք կը տեսնուի յաջորդ էջերուն վրայ (25-36):

Գիրքը ունի ասանձէկ գլուխներ, ուր նետզնեմէ կը ներկայացուին շնորհագրութիւնքն և Աղբերգ վանքը (էջ 37-60), «Եսայի Նշեցին և Գլաւորի Համալսարանը» (61-92), «Գլաւորի Համալսարանին Գոյառումը» (93-134), «Գլաւորի Համալսարանի Հոգաբարձուները» (135-160), «Գլաւորի Համալսարանի Տակաւորութիւնքը» (151-158), «Գլաւորի Համալսարանի Գոյառումական կողմը» (159-212), «Ուսումնառութիւնը և Ուսումնառութեան Երջանքը» (213-220), «Հետախուզութիւնք Գլաւորի Համալսարանի Գոյառումները և Գոյառումները» (221-266), «Գլաւորի Համալսարանի Գոյառումները» (267-302), ուր առանձին բաժիններով կը խօսուի Եսայի և Քառեակ Ուսումնառութիւնքի վրայ: Ուսումնառութեան Աստիճանագրութիւնքը՝ Գլաւորի Համալսարանում (303-326), «Գլաւորի Համալսարանի Գոյառումը Ունիթագրութեան Երջանքը» (327-366):

Ինչպէս կը տեսնուի, յարգելի Լեզրինակը իր ձեռք առած նիւթը ուսումնասիրած է ամէն ուղղութեամբ և ջանք չէ խնայած լուսարանելու Գլաւորի Համալսարանին հետ կապուած բազմազան և կարեւոր խնդիրներ:

Հասորոս իբրև «Յաւելուած» ունի «Գլաւորի Համալսարանի Չեռագրատան Գրչագրերի Համառոտ Նկարագրութիւնը» (367-416), ուր նկարագրուած են 72 ձեռագիրներ:

Յաջորդ էջերը (419-440) յատկացուած են սոյն գործին Անգլերէն համառոտութեան, «Synopsis» տնտան տակ:

Օգտագործուած Մատենագրութեան Յանկը կը գրուէ 441-445 էջերը: Մաշտոցի անունն Մատենադարանի ձեռագիրներէն 68 հատը կը գտնուին սկզբնաղբիւրներու կարգին:

Այսպիսի ժանրամասն և լայնածաւալ ուսումնասիրութիւն ժը, նուիրուած կընտան և խրթին նիւթի ժը, ի հարկէ չէր կրնոր անվրէպ ըլլալ ըստ ամենայնի: Հետեւաբար հարկ կը զգտնք այստեղ արձանագրելի կարգ ժը նկատողութիւնները:

1. — էջ 167, տող 6. «գծողը կրկամք հոգւոյ»: Ուղղելի՛ գծողը:

2. — էջ 122, տող վերէն 25. «զշահաւէտ գանձից»: Ուղղելի՛ գանձից, ինչպէս տպուած է էջ 168:

3. — էջ 168, տող վարէն 11. «Եսայի եոր և ուսուցչի առն»: Եջարէն է. «Եսայի եոր և ուսուցչի վերասացեալ առն»:

4. — էջ 181, տող վարէն 11. «եզրակացուցցոս Ուղղելի՛ երգնկացուցցոս»:

5. — էջ 188. + 3. Մեհիթաւ ՍԱՆՆԵՑԻ Ապա անմիջապէս կը յաջորդեն տեղեկութիւններ Երգնկացի Միսիթարի մասին: Մասնեցի կամ կերմանեցի Միսիթար նշանաւոր վարդապետին վրայ արուելիք տեղեկութիւնները կը տակաւնուին:

6. — էջ 204, տող վերէն 4. «Բարսեղ խաթուն»: Ուղղելի՛ Բարսեղ:

7. — էջ 205 կը կարգանք. «Եթէ 1314 թուականին Տարսնացին 17-18 տարեկան ուսումնական էր, ապա նրա ծնունդը պէտք է ենթադրել 1296-97 թուականներին: Տարսնացին ստեղծագործել է չուրջ չորս տասնամեակներ (1307-1346 թթ.): Ըստ այսմ Տարսնացին ստեղծագործելու սկսած կ'ըլլայ երբ զեռ 11 տարեկան էր, Տարսնացիի ծննդեան ենթադրեալ թուականը ճիշդ չի թուիր, քանի որ 1314 թուականին ան կը ներկայացուի շրջառումնայն իմաստութեամբ, ևս առաւել գրականութեամբ և ծաղիկութեամբ»:

8. — էջ 250, առ վարէն 1. «Հայոց թագաւորը: Ուղղելի՛ Ղուսնոց թագաւորը: 9. — էջ 254, առ վարէն 15. «Եւ առ որս գրոցն»: Ուղղելի՛ Առ որս գրոցն: 10. — էջ 372, սիւնակ 1, առ վերէն 20. «Չոր կամաւորս կծեցի»: Ուղղելի՛ գործեցի:

11. — էջ 374, առ վերէն 16. «1287»: 1298: Տոյ 29. «որ»: Ոք: Տոյ վարէն 7. «Ոչ»: Որ: Տոյ 5. «1288»: 1298 = Չնէ:

12. — էջ 377, թիւ 15, Յիշատակարան. «Հրամանաւ . . . պատարագին»: կը ներկայացնէ կրկնակի վարդանի գրած յիշատակարանին միջին մասը, որ կը գտնուի էջ 375, թիւ 11, ք:

13. — էջ 379, սիւնակ 1, առ վերէն 6. «Կաթողիկոսեաց»: Ուղղելի՛՝ կաթողիկոսաց: Նոյն էջ, սիւնակ 2, առ վերէն 1. «Որ ասոց է Ած սա Դաւթի»: Ուղղելի՛՝ Որ ասոցած է սա Դաւթի:

14. — էջ 380, առ վերէն 15. «Է քս կաստանգէ զնվաս կայիսկոպոսէ»: Նվաս: Նոյն էջ, առջ 20. «չպիսկոպոսն Դուզկունն»: Գուզկունն:

15. — էջ 384-5, թիւ 24, Հմմտ. էջ 382. թիւ 21, Մատենադարանի թիւ 1311 ձեռագրէն առնուած յիշատակարանը ունի պակաս կամ աւելի. ձեռագրու խառնուած թուեր, և այլ վրիպակներ:

16. — էջ 409, առ վերէն 21-22. «առնա առեւիցոց . . . կոր ուսուցիչ. վերասացեալ աննն . . . կիրոնի»: Ուղղելի՛՝ առեւիցաց, ուսուցչի, աննն, կիրոնի: Նոյն էջ, առ վարէն 2.՝ «տեսուիքիւնս Պղզելի՛ օրնուգինս Տոյ 19. «Երզնկա»: Ուղղելի՛՝ Երզնկի: 14

17. — էջ 427, առ վարէն 22. «Ast-Yology»: Ուղղելի՛՝ Astronomy: Նոյնպէն էջ 433, երկրո: Յաջորդ էջին վրայ ալ չորս անգամ:

Կ'որով յիշելի՛ որ՝ զիրքը կը պարունակէ բազմաթիւ նկարներ, որոնք Վէկ կողմէն կը զարգարեն հասարէ և միւս կողմէն՝ կ'ընդարձակեն՝ ընթերցողներուն ծանօթութիւնները ներկայացուած նիւթերուն շուրջ:

Եսայի Նշեցիի զննարարած Ուսումնարանը նշանակելի երևոյթ է մեր պատմութեան մէջ. զոյն արժանուար կերպով



ՄԱՀՈՒԱՆ ԴԱՐԱԴԱՐՁ
ՁՈՅԳ ՎԻՊԱՍԱՆՆԵՐՈՒ

Վէպը մին է գրական բազմաթիւ սեւերէն: Ու մին՝ կարեորագոյններէն, որ իր փառքի զագաթնակէտին հասաւ անցնող դարուն ու իր սխրագին նուաճումները արձուագրեց թալարայի, Հիւսիսի և նմաններու գրչով: Եւ կ'պատմական վէպը ունեցաւ իր ուրոյն դիրքն ու կարեւորութիւնը թէ՛ Արեւելի (բաւին ետին տեսնել Ռուսիան ու Ռուսահայաստան անունով ծանօթ մասը մեր քնաշխարհին) և թէ՛ Արեւմուտքի (Եւրոպայի ու Տանկահայաստանի) մէջ: Մեր մէջ Ռաֆֆի (Յակոբ Մելիք Յակոբեան) և Մերկնց (Տաթ. Յովսէփ Շիրմանեան), մեր մասնաւոր բնօրրանի հեղադիր թեւերէն, եղան ասպետները (Ըլլայէ ետք հիմնադիրները) հայ պատմական վէպին: Ծակառագիբը ուղեց որ կրկնուցն ալ նոյն թուականին (1888) փակեմ իրենց հաշիւը մեր ասպետախա աշխարհին հետ: Առաջինը, աւելի բազմադէպ, կարելի է նկատել վաղմէն (53 էր ասորիքը): Երկրորդը քննէ իր ծերութեան օրնունի (86):

— Ռաֆֆի տան մը եղած է մեր ամենէն սիրուած — ու քննադատելի՛ կարգ զացուած — հեղինակներէն մէկը: Իր «Երաթ թէպը», «Սոկի Աքաղաղը», «Եւմուռայի Մելիքութիւնները», «Եննթըն և այլ գործերը մենք սիրած ենք ու գտած

ներկայացնելու համար Լ. Գ. Կաշերեանի թագած հիշք զնպատակի է մեծապէս: Ծառ բանեք պարզուած և լուսարանուած են իր գրչով, որքան որ թայլ կու տային արժագրելի արտադրները: Փրոֆ. Լ. Գ. Կաշերեան ժառանգարական իր հարգաւոր վաստակին վրայ արժէքուար յաւելուած մը ևս կ'իրագործէ իր աչք բազմաշխատ երկովը

Ն. ԱՐՔ. ԵՈՎԱԿԱՆ

մեր դասագրքերու կողքին: Ծերենցն ալ («Թէոզոսոս Ռշաունի», «Թորոս Լեոնի», «Երկունք Թ. Գորոս») հիւրընկալուած է Պարոտգականի մեր պայուսակներու (Արարող ժը ետք փոխուած են մեր նախասիրութիւններն ու մասյնութիւնները: Զակառը պիտի համբուրէի այսօրուան հայ պատանիին, որ իր դասագիրքին հետ ու ջով իր պայուսակին մէջ ունենար գրական երկ ժը:)

Թալաթոյով («Գառերազմ եւ իտաղու-թիւն»), Տասթոյեքով («Ֆարամազով Նղթարները», «Ոտեր եւ Գառիժ») եւ Վիթթօր Հրկայոյով («Թշուառները», բազմահատոր, մին աշխարհի ամենածաւառն վէպերէն) իր սովետարը սպրտած պատմական վէպը նման կամ նուազ յաջողութիւններ արձանագրեց նաև նոյն եւ տարբեր Սերպուկան երկիրներու մէջ (Ռուսիան ալ կը գտնեմ առնց շարքին. հակառակ որ իր ժարմին մեծագոյն մտքը կ'իյնայ Ասիոյ մէջ, իր սեղեղին ցոլքերն ու սրտին տրտիքը կու գան Սերպուկէն): Ճլօպէրի («Մտտով Գովարի», Շրաւսա), Տիբրէզի («Տէյվիտ Քօփրրֆիտ», «Երկու Քաղաքներու Գառմութիւնը», Անգլիա), Սերգանդէտի («Տօն Բիշօթ», Սպանիա), երկերը արձագանգ գտան Գերմանիոյ (Կէթէ), Իտալիոյ (Ալպէրթօ Մօրալի), դարձան Ռուսիոյ (Փաշչիին) եւ աւելի ուշ իրլանտայի (ձ. Ճօյ) եւ Ամերիկայի մէջ (Հէմինգուէյ): Նոյնտես դարձեր պատմ են գծուարմարս գառնայ այսօր:

Մեր մէջ, Օշականէն բացի («Ստեփանն Սիւնեցի», «Մնացորդ») կ'արժէ յիշել Խորհրդայնացումէն ետք հրատարակ իջած «Վարդանանք»ը (Դերենիկ Դեմիրճեան), «Գող Թագաւոր»ը (Ստ. Զօրեան) եւ «Միտթար Սպարապետ»ը (Սերո Սանգազան): Վերջերս, Սուրբ Քաղաքի մէջ: Հրատի Նազգաշան փորձեց իր «Երաւամասն Կ'երթայ Անյառ Բերպընով վերսկեցողանցնէ փառասուր էլ ժը մեր արիւննադիբ պատմութիւնէն: Կ

Զոփազանցած շեմ ըլլաք կը խորհիմ եթէ ըսեմ թէ հայ միտքը — գրական գեանի զրոյց տնչուչաւ — եզրած է աշխարհի ամենէն թնչուններ(եւ, զէթ. իր արտաս դրութիւն, քափակի սեռակէտն, մանա-

ւանդ երբ մեր փոքր թիւին հետ նկատի առնենք գծախային այն պայմանները որոնց մէջ(լին ե որոնց ի հեռուիչ ստեղծագործած է իր պատմութեան եւ հոկաւ-տազրին նման իր հոգեկան կառոյցով ալ բացատրիկ այս ժողովուրդը, բերելով իր մտքի ու հոգիի սակին իր վերջերսն ու վիշտերուն գիծաց կուզող ու անկարեկից կեցող մեր աշխարհին:

Այս սրենակները նպատակ չունին ընթերցողի մտքին բաժուլ կեանքի ծաւ-քերը խնդրոյ առարկայ վէպի մեր վարպետներուն: Միջուկին քաղցրութիւնը իր լեզուին րակ սենեցողին համար փոյթ չէ կեղեկին գոյնն ու փայլը: Մեր մշակոյթի երախտուորները արգար նիւջը կը խռովի այն առնն միայն, երբ մեր նորանա սերունդը իր գրական ծարաւը — բաւը կ'արձանագրեմ առանց դոյզն վարանումի: Մեր ծարաւները բազմաթիւ են, երկարելով ամենէն թնականէն (որ է ջուրի ծարաւ) ե հասնելով ամենէն անձ մարդկայինին (արեան ծարաւը) — յազեցընելու համար կը գիմենք տարր՝ այլ մտանաւնդ պղտար աղբիւրներու, մեր գրական ճաշակն ու նկարագրիքը խաթարելու կոչուած: Գ. Գուրեանը յիշելով՝ երբ անխնայօրէն թողունք որ թառամի անոնց պայծառ յիշատակը:

Բարի՛քը պատմական վէպին: Գառմութեան դասագրքի սեղծ էջերուն մեղի առջ չկրցածն է անչուչա, պատմութեան որսը գէմքեր, գէպքեր կամ շրջաններ կենդանագրելով մեր իմացողութեան, համագրական արտոգութեամբ, դարձնելով զանոնք առինքնող ու քարտխուն:

Գառմութիւնը պէտք է վերադիպել հարսպատարէն, մաքրուած իր դիրքէն ու խեչեքանքէն:

Գիտի ուղեիքը քիչ ժը աւելի տարածուի: Բայց չժողանանք որ պարտքին տակն ենք շարժելու ոչաքին տակը ժանդ ու ժյառ ժամանակին: Մեր րտքերը երկարելու ենք արտոգովը մեր վերմակին, ինչպէս սիրած է ըսել նաև մեր գծարտա — ու ինչու չէ՞ իմաստուն — ժողովուրդը:

Փ. ՃԱՐՏԱՐ՝

ՅԻՍՈՒՆ ՏԱՐԻ ԱՌԱՋ

ԱՄՍՕՐԵԱՅ ԼՈՒՐԵՐ

18 Սեպտեմբեր, Կիրակի կէսօրէ ետք
 Ժամը 4.30 ին, Աժեն. Ս. Գառիբարբ Հօր
 Գարգազութեամբ և նախազանութեամբ
 կատարուեցաւ ժամուար Հակոբի արարո-
 զութիւն Աշխարհի խաղաղութեան հա-
 մարչ, Քարոզից Աժեն. Տ. Քարգոմ Ս.
 Գառիբարբ Հայրը, բնաբան առնելով
 ՎՏԷՐ, դու ստեղծեք, մի՛ կորուսաներ
 Սողոմոնի խօսքը: Կտրն բայց խիտ խօսու
 քերով պատկերացուց անաւար վասնզը,
 որ իր մղձաւանջը նորէն տնո կախեր է
 ժարգկութեան գլխուն: Անոր համար է
 որ ամէնուե արթար երկինք է ուղղուած
 տնա: Ամէնքը կը նային յոյսի այն Ժա-
 պաւէնին, որ Հաւազայթի մը պէս միտ-
 յոսք աշխարհի երկու մեծ ոտանները՝
 Հսոստանն ու Պէրլինը: Կոչ ուղղի ամէ-
 նուն աղօթել ի խորաց որտի, հայլն:

(Խարտուիկ յոյսեր) Տարի մը չափ
 ցո՛ւ պայթած էր արդէն մօտ Յ արքիներ
 տեւոյ Բ. Աշխարհամարտը, երբ ոչ է
 էր պերճարարաւ Գառիբարբը - Մ. Խ.:

{Սիոն, 1933, Ժ.Ռ. Յարի, Հոկտեմբեր,
 (Թիւ 10, էջ 330):

Ուրախութեամբ կ'արձանագրենք այն
 բարի յուրերը, զորս հնազանդ կը ստա-
 նանք հովտական պաշտօնով Ս. Աթուէս
 մեկնով մեր Երթասարգ Միաբաններուն
 մասին: Առ այժմ վերջինները եղան Տ.
 Յրբան և Տ. Սիոն վարդապետները: Ա-
 նոնցմէ վերջինը, ար մեկնեցաւ Սրբաւա-
 մէն 15 Յունիսին (այժմ Արքեպոս.՝ կը
 մնայ Ս. էլմիոմէին - Մ. Խ.), Եւրպայի
 քանի մը կարեւոր վարչերը ևս շրջան մը
 ընելէ ետք, Օգոստոս 11ին հասած է
 Հիւս. Ամերիկայի Փրովիտէնս քաղաքը,
 որուն Հոգեւոր Հովիւ էր հրաւիրուած
 Ամերիկայի Առաջնորդարանէն: Իսկ ա-
 ուաջինը (այժմ Արքեպոս.՝ կը մնայ Նիս
 Երբ - Մ. Խ.), իրեն օգնական Փարիզի
 Առաջնորդ Գերը: Տ. Վաւազապու Սըր-
 բազանին, 2 Օգոստոսին մեկնելով Երու-

սաղէմէն, և երկու շաբաթի չափ Հալէպ
 իր ոգւար արթար և պարագայից մօտ
 անցընելէ վերջ, նոյն ամսոյն 28ին հա-
 սած է Տրանսայի ստանը՝ Փարիզ: Եր-
 կուքն ալ ընդունուած են սրտաջերմ ու-
 դեորութեամբ:

{Սիոն, 1938, Ժ.Ռ. Յարի, Նոյեմբեր,
 թիւ 11, էջ 350):



Հոկտ. 25, Գշ. - Հսելով որ Աժեն.
 Ս. Գառիբարբ Հայրը վաղը պիտի մեկնի
 Երկաթաւ, երեկոյան ժամը 7ին ամբողջ
 Միաբանութիւնը հաւաքուեցաւ ի Գառ-
 րիբարբան, ուր յանուն Միաբանութեան
 Հուարարարպետ Տ. Միսրոպ Արքեպիսկ-
 արի երթ և ողջամբ վերադարձ մաղթից
 Ս. Գառիբարբ Հօր: Կօտեցաւ Նորին
 Ամենապատուութիւնը, թէ բժիշկներու
 յանձնարարութեամբ անհրաժեշտ նկատ-
 սեցաւ առջ յուրերու բուժուսին ենթար-
 կել ֆլաստուած ոտքը: Հետևարար սկա-
 մայ, պարագաներէ ստիպուած կը մեկնի
 բուժուելու և կազդուրուելու համար:

Իսկ ժամը 7.30ին, օւսանողութիւնը,
 Տեսուչ Տ. Եղիշէ Վրթի գլխավորու-
 թեամբ, գնաց Գառիբարբարան, ողջերթ
 մաղթելու իր հոգեւոր ծնազին: Ս. Գառ-
 րիբարբ - Իրով ընդունեց տանիք ալ բարի
 մաղթանք և յորգութից որ տեղի ևս
 աշխատին և յառաջդիմեն: Թէ ինք ինչ-
 պէս մօտէն նայնպէս հեռուէն պիտի հե-
 առքըբուի իրենցմով:

Թաղորդ սասաւ ժամը 8.30ին, Սրբ-
 Գառիբարբ Հայրը իջաւ Կեղեցիք, ուր
 աղօթից Ս. Գլխապիբ: Ապա եկաւ վանքի
 մեծ դուռը, ուր ամբողջ Միաբանութիւնը,
 օւսանողութիւնը և պաշտօնէութիւնը
 հաւաքուած էին բարի ձեռնադարձ մաղ-
 թելու համար Ն. Ամենապատուութեան:
 Մինչև Լիւտի կայարան, Նորին Ամենա-
 պատուութեան ընկերացու Տ. Միսրոպ
 Արքեպոս., իսկ ամբողջ համարագութեան
 ընթացքին Ս. Գառիբարբ Հօր պիտի ըն-
 կերանան Տ. Գոսի (Թումայեան) և Տ.
 Ենտրէ (Գալուստեան) վարդապետները
 (վերջինը այժմ Գառիբարբ Գոլաս):

{Նոյն, էջ 359):

ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՁԵՌՆԱԴՐՈՒԹԻՒՆ

Ինչպես ՎՊԻՆՉԻ ընթերցողները կը յիշեն, 1983 բուսականի Սեպտեմբեր ամսուն, Ս. Արոսոյս Միաբանական Ժողովը Եկեղեցւոյ Խխանաւորի բարձր ասիմանին յարեալ նկատած էր Միաբանութեան բազմադիւն Հայրեւելէ՝ Հոգե. Տ. Վաղարշ Վրդ. Խաչատուրեանին, Հոգե. Տ. Վահան Վրդ. Թօփալեանին եւ Հոգե. Տ. Սեւան Վրդ. Ղարեպեանին:

Պարագաները սակայն չբոլորեցին որ իրականութեան վերածուի առնուած այդ որոշումը: Կարգ մը քիւրիմացութիւններու հարբումը, ուրախ ենք ըսելու, առիթը ընծայեց որ տարւոյս Նոյեմբերի 13ի Կիրակի օրը յիշեալ երեք Հոգեւորն Հայրեր, Ս. Էջմիածնի գաւառուոր եւ նուիրական կամարներուն ներքեւ եւ ձեռամբ ազգիս սիրեցեալ Վեհափառ Տ. Տ. Վազգէն Ա. Հայրապետին սատանն եպիսկոպոսական ձեռնադրութիւն եւ օծում:

Ամեն. Ս. Պատրիարք Հայր, եպիսկոպոսոցաներով միասին, 4 Նոյեմբերի Ուրբաթ օրը ճամբայ խլաւ Ս. Քաղաքէն դէպի Մար Լա բնակի: Ձեռնադրութեան վաղորդայնին, երեքն ալ Հայոց մայրաքաղաքի օտարեր եկեղեցիներուն մէջ մատուցին իրենց եպիսկոպոսական անգրանիկ պատարագները եւ Հինգօրբքի, 17 Նոյեմբերի երեկոյեան վերադարձան Երուսաղէմ (բացի երկրորդէն, որ դարձաւ իր պատեօսավայրը):

Ստորեւ՝ կենսագրական հակիրճ գիծերը նորապսակ Մրբազաններուն. —

ԳԵՐՇ. Տ. ՎԱՂԱՐՇ ԵՊՍ. ԵԱԶԱՏՈՒՐԵԱՆ, աւագանի անուցով Մկրտիչ, ծնած է Այն-Արուս (Հրաւ. Սուրբա)՝ 1941ին: Իբր Ժառանգաւոր ասե՛ Յրուսաղէմ եկած է 1956ին: Ասե՛ն մը ծառայած է Մրբաեղեաց մէջ: 1961 Հոկտ. 1ին Ամեն. Ս. Պատրիարք կողմէ ձեռնադրուած է կուսակրօն քահանայ: 1971էն ի վեր կը վարէ Ս. Յաւուրեան համաբարստիական Ցանաթի Տեսչութեան բարձր եւ պատասխանատու պատեօրը:

ԳԵՐՇ. Տ. ՎԱՀԱՆ ԵՊՍ. ԹՕՓԱԼԵԱՆ, աւագանի անուցով Հայրապետ, ծնած է Պէյրութ՝ 1940ին. 1957ին Երուսաղէմ գալով, կ'աւակերթի Ժառ. Վարժարանին եւ ապա Ընծայարանին: 21 Յուլիս 1963ին ձեռնադրուած է կուսակրօն քահանայ՝ ձեռամբ Ամեն. Ս. Պատրիարք Լօր: Ասե՛ն մը հովուած է Վալանսի (Յրտեսա) գաղութը: Ս. Արոսոն ներս կարճ ատեն մը վարել է եւ Աւագ Քարգանսի պատեօնը 1978ին ղրկուած է Աման, իբր Հոգեւոր Հովիւ Յորդանանի Հայ Համայնքին եւ Տեսուչ (եւ ուսուցիչ) Իւզպաեան - Կիւլպէնկեան Վարժարանին:

ԳԵՐՇ. Տ. ՍԻՒԱՆ ԵՊՍ. ՂԱՐԻՊԵԱՆ, աւագանի անուցով Յովնանէս, ճոյպէս ծնած է Պէյրութ՝ դարձեալ 1940ին: Մարտական կեանքին հրածեօ տալէ ետք ժամանակ մը հեծելած է տրեհոթի: Երուսաղէմ գալով 1965ին, աւակերած է Ս. Արոսոյս Ընծայարանին: Արեղայ ձեռնադրուած է 28 Յուլիս 1968ին, Ամեն. Ս. Պատրիարք Լօրմէ: Դատաւանգած է երկու օտարիներ Ժառ. Վարժարանէն ներս եւ ատեն մըն ալ Ս. Քարգանսեաց Վարժարանէն ներս: 1975էն ի վեր կը վարէ Ս. Էրեսակոպետաց վանքի Տեսչութեան պատեօնը (որ է Հոգեւոր Հովուութիւնը տեղացի Հայ Համայնքին), իսկ 1982էն ի վեր նաեւ Աւագ Քարգանսի փափուկ պատեօնը: Վարած է նաեւ Ս. Աւատածածմայ Ցանաթի Տեսչութեան եւ Մատակարարի պատեօնները, իսկ 1977էն սկսեալ՝ Լուսահանի պատեօնը:

«ՎՊԻՆՉ» օրագիտն կը ընդհանուրէ նորընծայ Մրբազանները, մաղթելով անոնց երկար եւ բազմադիւն պատեօնավարութիւն:

Նոյն օրը, եպիսկոպոսական օծումը ընդունած են նաեւ Ս. Էջմիածնի Մայր Արոսոյ Միաբաններէն Տ. Տիրան Վրդ. Կիրեղեանը, Տ. Աստիկ Վրդ. Արիստակեսեանը եւ Տ. Պարզեւ Վրդ. Մարտիրոսեանը:

ՀԱՆԴԻՍԱԻՈՐ ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՇԵՐՈՒ ՅԻՇԱՏԱԿԻՆ

Յարգելու համար յիշատակը 7 Դեկտեմբերի Զարեհաբերի օրը Մայր Հայրենիքի հիւսիս-արեւմտեան օրջաններուն մէջ պատահած անհուր երկրաշարժի օսանեակ հազարաւոր զոհերուն, Կիրակի, 11 Դեկտեմբերի առաւօտուն, հանդիսաւոր Սուրբ Պատարագ մատուցուեցաւ Ս. Յակոբեանց Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ: Ժամարարն էր Գեորգ Տ. Սեւան Եպս. Լարիպեան, իսկ քարոզը խօսեցաւ ու հանգստեան կարգերուն նախագահեց Լուսաւորապետ Գեորգ Տ. Գարեգին Արեւպա. Գաղանձեանը:

Հինգօրեքի օր (8 Դեկտ.), երկրաշարժի օխուր եւ ցնչիչ լուրը ստացուելուն պէս, Պատրիարքարանի վրայ կրտսանող պառօղակեցաւ սեւ կրօս մը, իսկ վանի ակազ մուտքը եւ Պատրիարքարանի սանդղակներու ստորոք սեւ օղորտներով երկզուեցան: Գրօքը մնաց իր տեղը 40 օրեր օտուեցաւ:

Իր խօսքի ընթացքին, որուն Անգլիերէն թարգմանութիւնը կարդաց յետոյ, Սրբազմ. Յիւն աշխարհ լեցուեցան եւ ծայրը եղաւ բուռ ու յուզումնահար: Ան զօրհանգիտութիւն յայտնեց բոլոր անոնց՝ որոնք իրենց ձեռքերը երկաթեղին մեր վեհերը դարմանելու եւ մեր տեղունը սրբելու համար: Կիտեց անունները Սրբազան Յովնի, Խուստց Պատրիարքին, Խորայրի կառավարութեան եւ այլոց: Ըսաւ քի մխիթարուած կը զգանք որ այս անգամ առանձին չմնացինք մեր սուրբն ու վիթիւն հեռ, իճնչպէ՛ս 1015Ի Մեծ Սղեակին, այլ աւջակից սեւ օտակից քարեկաններ անդադկաւ եղան մտէն ու հեռուէն:

Ս. Պատարագի ակարսին, Մայրավանի մեծ զանգը սկսաւ իր նպաստն ղօղանջը, մինչ Միաբանութեան անդամներուն հետ օտար հոգեւորական հիւրեր եւս անցան ասեան, մասնակցելու համար հոգեհանգստեան հանդիսաւոր պատասմունքին:

Այդ հիւրերէն յիշեմք Յունաց Պատր. Փոխանորդ Տ. Վարդիթոս եւ Ս. Յարութեան Տաճարի Տեսուչ Տ. Դանիէլ Սրբազաններ, Տրանսխպեանց Կիւրոսոսի Փոխանորդ Հայր Զուսթօ Արզարագ, Ասորաց եւ Հայկեաց

եպիսկոպոսները, Անգլիական Եպս. ի Երկրայացուցիչը, Հայ-Կարօլիի համայնապետ Տ. Յովսէփ Մ. Վրդ. Ռուպեան, Մարտնիրքեան Հովիւր եւայլն: Իսկ առաջահայտններէն՝ Քաղաքապետ Քեօր Քոլլէք, Կրօնից եւ Ներքին Գործոց Նախարարութեան Երկրայացուցիչներ, Սովետ Միութեան մէջ նախապետ արգելափակուած Նաքան Շարանքի եւ ռւրթօ օտտեր: Ներկայ էին նախագահ Զիւլպատոսները Ամերիկայի, Անգլիոյ, Տրանսայի, Թաւրիոյ, Սպանիոյ եւ Յունաստանի:

Արարողութեան յետոյ, Լուսաւորապետ Սրբազանը անցաւ զուլիւր երկարածիկ բաւ. փորթի մը որ, Ակտիբ 24ի օտուան նման, օւզուեցաւ Ս. Քրչիչ ազգ. գերեզմանատունը: Այգլուէն երիտասարդներ ձեռամբաւ կը քանկին աներակեալ Մայր Հայաստանի կտուեայ նկար մը: Արարայի Նահասակաց Յուսարմանին առջեւ նա կատարուեցաւ հանգստեան պալատի լարը:

Կատր անցած էր երբ սպակի բազմութիւնը — սուտար մեծամասնութիւնը Սարգիսեանի գաղութին՝ Առաքելակոս եւ Կարողիկէ — զլիւր կողմ վերադարձաւ յուզախօսն այս արարողութեան:

Յաշորդ օրերուն, Պատրիարքան ցաւակցութեան եկան բազմաթիւ օտար — Իսլամ, Հրեայ, Քրիստոնեայ — դէմքեր եւ կազմակերպութեանց Երկրայացուցիչներ, մտուաղէմէն եւ արզակայէն: Ամեն Սրբազան Պատրիարք Հայրը, որ քանի մը օրեր վերջ վերադարձած էր արօտաանմանէն, ընդունեց բոլորը Պատրիարքարանի զանկիւնին մէջ, ի ներկայութեան Միաբանութեան առաջաւոր անգամներուն: Այդ դէմքերէն յիշեմք մասնաւորաբար Յունաց եւ Լատինաց Ամեն Պատրիարքները, Թարախի Փոխ-Վատ. յապետ, Բանուորական Կուսակցութեան պետ եւ Առաքին Գործոց Նախարար Վանք. Շիմօն Փերէս եւ Կրօնից Նախարար Վանք. Զեպուլաւն Համբ, որոնք գրաւոր կերպով ալ ցաւակցութիւն յայտնեցին եւ ըրին դրամական նուիրատուութիւն:



Հոգեհանգստեան պահը Ս. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ :
Դեկտեմբեր 11, 1988



Հոգեհանգիստ Ս. Փրկչի զերեզմանասան մէջ
Արարայի Յուշարձանին առջեւ : Դեկտ. 11, 1988



Քափօրը կ'ուղղուի դէպի Ս. Փրկիչ գերեզմանասոն
Դեկտեմբեր 11, 1988

Ս. ՅԱՎՈՐԻ ԿՆԵՐՍԷՆ

Հ Ե Ռ Ա Գ Ի Ի Ր

Ամենայն Հայոց Հայրապետի Օծման տարեգարծի առիթով, հետևեալ հեռագիրը յղուած է Մայր Աթոռ. —

Ծրուսպէմ, 2 Հոկտեմբեր 1988

Ձեր Մերութեան գահակալութեան եւ օծման 33րդ տարեդարձին ուրախ առիթով, հանցեղէ բնուենիլ մեր, Ս. Յակոբեանց Միաբանութեան եւ Սալիմանյ համայնի ցերեպին ընդհանուրութիւնները, երկար ու երջանիկ օրերու լուսազոյն բարեմարտութիւններով հանդերձ:

ԵՂՐԵՃ ԱՐՔԻՊՍ. ՏԵՐՏԷՐԻԱՆ
Պատրիարք Հայ Ծրուսպէմի

Ե Կ Ե Ղ Ե Տ Ր Ա Կ Ա Ն Ք - Ի Բ Ե Մ Ա Կ Ա Ն Ք

● Եր. 1 Հոկտ. — Տօն Խաչի: Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ս. Նշան վերնամտարան մէջ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Կամիրաս Վրգ. Երպէթեան:

● Կիր. 2 Հոկտ. — Բարեկեցան Վարազայ Ս. Խաչի պանոց և ԼԳ. Տարեդարձ Օծման Տ. Յ. Վազգէն Ա. Կարգիկոսի Ամենայն Հայոց: Ս. Պատարագը մատուցուեցաւ Ի Ս. Յարութիւն, մեր վերնատան մտարան մէջ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Անուշաւան Վրգ. Զյլանեան:

● Ուր. 7 Հոկտ. — Նախատեսակը պաշտուեցաւ Հղատաց Ս. Գեորգ եկեղեցւոյ մէջ: Հանգիստակեան էր Հոգշ. Տ. Սեան Վրգ.:

● Եր. 8 Հոկտ. — Ս. Գեորգյ գորավարին: Ս. Պատարագը մատուցուեցաւ Ի Ս. Գեորգ (Հղատաց): Ժամարարն էր Հոգշ. Տ. Կամիրաս Վրգ. Երպէթեան: Երթ ուղարթի Թափօրները գլխաւորեց Հոգշ. Տ. Սեան Վրգ. Հարիպեան: Պատուատրութիւն եղաւ Հղատաց Տեղէն:

— Պէտքէ ետք, Լուսարարպետ Սրբ. Հօր գլխաւորութեամբ, Միաբանութիւնը շարժափառով մուտք դարձեց Ս. Յարութեան Տաճար, ուր պաշտուեցան ժամերգութիւնն ու նախատեսակը մեր վերնամտարան մէջ: Ապա կատարուեցաւ Տնօրինական Սրբատեղեաց այցելութեան կանգիստաւ Թափօր Տաճարէն ներս: Թափօրակեան էր Հոգշ. Տ. Կամիրաս Վրգ.:

● Կիր. 9 Հոկտ. — Տօն Վարազայ Ա. Խաչի (660): Գիշերային և առաւտեան ժամերգութիւնները պաշտուեցան Ի Ս. Յարութիւն, մեր վերնամտարան մէջ: Ապա կանգիստաւ Սաւր Պատարագ մատուցուեցաւ Քրիստոսի Ս. Գեորգեմանի վրայ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Անուշաւան Վրգ. Զյլանեան: Լուսարարպետ Գեորշ. Տ. Գարեգին Արքեպօ. Նախագահեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Տ. Տ. Վազգէն Ա. Ի Օծման 33րդ տարեդարձին առիթու կատարուած շարժափառակեան Մաղթանքին:

● Եր. 15 Հոկտ. — 72 աւակերացն Քրիստոսի: Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի ներքին գահիթը՝ Ս. Գեորգյ սեղանին վրայ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Վանիկ Վրգ.:

● Կիր. 16 Հոկտ. — Այսօր կատարուեցաւ Թեմէի Ս. Գեորգյ վանուց տարեկան աւատակեցութիւնը: Ժամարարն էր Հոգշ. Տ. Գուսան Արք. Քարղեց Գեորշ. Տ. Արարիկ Սարգիս, ներկայացնելով քրտան ուրբը իբրև արկարք քրիստոնէական անվերաբանն ու անմեղատութեան: Հակառակ քաղաքական անապահով վիճակին, բաւական ժողովուրդ եղան Եւ Սրբատեղէնէ, Մաֆայէն և Հայֆայէն:

● Ուր. 21 Հոկտ. — Նախատեսակին Ի Ս. Յակոբ Նախագահեց Լուսարարպետ Գեորշ. Տ. Գարեգին Արքեպօ.:

● Եր. 22 Հոկտ. — Ս. Քարգանջաց վարդապետաց մերոց (Տօն զազային եւ եկեղեցական): Ըստ սովորութեան, Մայր Տաճարի Աւագ Սեղանին

Իսկ Քարգանջաց մեզ աղեկեաներուն Ի նպաստ նուիրահաւաճութեան մը ձեռնարկուեցաւ, որուն իր մասնակցութիւնը բերաւ իւրաքանչիւր հայ ընտանիք, Ծրուսաղեմէն եւ օրդակային, գրեթէ առանց բացառութեան: Եւ այժմ՝ հսկայական երկրին մեզ տիրող բազմազան անկայուն կացութեան պատճառաւ ստեղծուած ճեղքակալ զգուսպիկ: Իսկ անոնք որոնք թուեալ միջոցին այս կամ այն պատճառով չկրցան ներկայաւ-

նալ Քարգանջաց, բոլիս ստով ու մեծաբայ քաղկեանով ընդունեցին այդ նպատակաւ կազմուած մասնուոր Ցածնախումբի մը այցը իրենց յարկերէն ներս: Օտար կազմակերպութիւններ եւ անհասներ, Հայոց կարգին, նուիրեցին Յասն հազուսեղէն, դեղօրայի եւ այլ անհրաժեշտ պիտոյններ՝ աղեկէն հարուածեալներու հասցիքն, որոնք բոլորին կը յայնենք մեր զգաճուած ընդհակալութիւնը:

վրայ Ս. Գատարազը մատուցց Ս. Թարգմանչաց Երկ: Վարժարանի բազմամեայ Տեսուչ Գերշ. Տ. Կիւրեղ Եպիսկոպոս: Գարիկեանէ Կիւլպէնկեան գերբաւտանի հոգիներուն համար կատարուած տարեկան հոգեհանգիստին նախագահեց Ղարշ. Տ. Սեւան Վրդ. Զարիպեան:

● Կիր. 23 Հոկտ. — Ս. Գատարազը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր վերնամատարան մէջ: Ժամարարն էր Ղարշ. Տ. Սեւան Վրդ.:

● Եր. 29 Հոկտ. — Ս. շորից Անտարանցոցն: Ս. Գատարազը մատուցուեցաւ Ս. Յարութեան Տաճարի դասիին վրայ բացուող Ս. Յովհաննէս Աւետարանչի մատարան մէջ: Ժամարարն էր Ղարշ. Տ. Ռուբէն Վրդ. Յովակիմեան:

● Կիր. 30 Հոկտ. — Ս. Գատարազը մատուցուեցաւ ի Ս. Յակոբ: Ժամարարն էր Ղարշ. Տ. Գուսան Արդ. Այնտեան:

● Բշ. 31 Հոկտ. — Ս. Յովսէփայ Ասուածամորն: Ս. Գատարազը մատուցուեցաւ Գեթնեմանիի Ս. Ասուածամանայ Տաճարին մէջ, Հայր Յովնէփի գերեզմանին վրայ: Ժամարարն էր, ըստ սովորութեան, Տաճարին Տեսուչը՝ Ղարշ. Տ. Հայրիկ Վրդ. Գալայանեան:

● Եր. 5 Նոյմ. — Երկուսամ վարդապետցն: Ս. Գատարազը մատուցուեցաւ ի Ս. Գլխադիր: Ժամարարն էր Ղարշ. Տ. Վանիկ Վրդ.:

— Գեորգի ետք, Լուսարարպետ Գերշ. Տ. Գարեգին Արքեպոսի գլխաւորութեամբ, Միտաւանութիւնը շարունակուով մուտք գործեց Ս. Յարութեան Տաճար: Ս. Գերեզմանի և Խաչկիտի այրի ուխտերէն ետք, վերջնայ Կից՝ Ս. Գր. Լուսարարի եկեղեցւոյ մէջ պաշտուեցան ժամերգութիւնը և նախատանակը: Այս կատարուեցաւ Տեօփնեական Սրբատեղիներու այցելութեան հանդիսաւոր Թափօր Տաճարէն ներս: Թափօրապետն էր Ղարշ. Տ. Անուշաւան Վրդ. Ջշղանեան:

● Կիր. 6 Նոյմ. — Գրիս Խաչ (326): Գրշեթալին և առաւօտեան ժամերգութիւնները պաշտուեցան և Ս. Գատարազը մատուցուեցաւ ի Ս. Լուսարարի: Ժամարարն էր Ղարշ. Տ. Անուշաւան Վրդ. Ջշղանեան: Այս կատարուեցաւ ետագարմ մեծականդէն Թափօր Գրիտաթի Ս. Գերեզմանին և Գատարապետի շուրջ: Թափօրապետն էր Լուսարարպետ Գերշ. Տ. Գարեգին Արքեպոս., որ ամպստանիի ներքե և Ս. Խաչկիտայի մասունքն ի ձեռին, կ'որհնէր ժողովուրդը: Վեալի քա Գրիտաթի հոգեցուցանմանէն ետք, սրբազուրթիւնները աւարտեցան Ս. Լուսարարի եկեղեցւոյ մէջ:

● Եր. 12 Նոյմ. — Ս. Յովհաննէս Ոսկեբերանին: Ս. Գատարազը մատուցուեցաւ ի Ս. Գլխադիր: Ժամարարն էր Ղարշ. Տ. Կոմիտաս Վրդ.:

● Կիր. 13 Նոյմ. — Ս. Գատարազը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր վերնամատարան մէջ: Ժամարարն էր Ղարշ. Տ. Ռուբէն Վրդ. Յովակիմեան:

● Եր. 19 Նոյմ. — Ս. Լրեօսիպետեացն Կարիէլի եւ Միխայիլի: Ս. Լրեշտակապետաց եկեղեց

ցին նորգութեան մէջ ըլլալուն, Ս. Գատարազը մատուցուեցաւ ի Ս. Գլխադիր: Ժամարարն էր Ղարշ. Տ. Գուսան Արդ. Այնտեան: Թարեբարակի Աղաւնի ձէվակիրեանի և պարագայից չաճար կատարուած հանգստեան կարգին նախագահեց Գերշ. Տ. Սեւան Սպոս:

● Կիր. 20 Նոյմ. — Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ եպիսկոպոսական իր անդրանիկ Ս. Գատարազը մատուց և քարոզեց Գերշ. Տ. Սեւան Սպոս. Զարիպեան:

● Եր. 26 Նոյմ. — Պատկեցոց Անդրէի եւ Փիլիպոսի: Ս. Գատարազը մատուցուեցաւ ի Ս. Գլխադիր: Ժամարարն էր Ղարշ. Տ. Ռուբէն Վրդ. Յովակիմեան:

● Կիր. 27 Նոյմ. — Ս. Գատարազը մատուցուեցաւ ի Ս. Յարութեան, մեր վերնամատարան մէջ: Ժամարարն էր Ղարշ. Տ. Անուշաւան Վրդ.:

● Եր. 3 Գեկտ. — Տօն Անեցայն Սրբոց: Ս. Գատարազը մատուցուեցաւ ի Ս. Գլխադիր: Ժամարարն էր Ղարշ. Տ. Վանիկ Վրդ.:

— Նախատանակին ի/Ս. Յակոբ նախագահեց Գերշ. Տ. Վարդաշ Սպոս. Խաչատարեան:

● Կիր. 4 Գեկտ. — Բարեկենդան Տիմակի պահոց և Հնծայսմն ս. Ասուածամորն: Առաւօտան, Գերշ. Տ. Վարդաշ Սպոսի գլխաւորութեամբ, Միտաւան Լայրեր ինքնաշարժով մեկնեցան Գեթնեմանիի ձորը ու շերտաժամուով մուտք գործեցին Ս. Ասուածամանայ Տաճար, ուր Տիրամօր Ս. Գերեզմանին վրայ որուան հանդիսաւոր Ս. Գատարազը մատուց (իր եպիսկոպոսական անդրանիկ Գատարազը) Գերշ. Լանդիտապետ Սրբապետը: Կիւլպէնկեանի եկեղեցիների և գերբաւտանի նախարար կատարուած հանգստեան կարգին նախագահեց Ղարշ. Տ. Անուշաւան Վրդ. Ջշղանեան:

● Եր. 10 Գեկտ. — Գրիգորի Սեմեյիպօրծին: Ս. Գատարազը մատուցուեցաւ ի Ս. Գլխադիր: Ժամարարն էր Ղարշ. Տ. Գուսան Արդ.:

● Կիր. 11 Գեկտ. — Տեսնել աստ. էջ 196:

● Ուր. 16 Գեկտ. — Նախատանակին ի Ս. Յակոբ նախագահեց Գերշ. Տ. Սեւան Սպոսկոպոս:

● Եր. 17 Գեկտ. — Ս. Թաղտաի եւ Բարեկենդանի առակեցոց: Ս. Գատարազը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ս. Գլխադիր: Ժամարարն էր Ղարշ. Տ. Ռուբէն Վրդ.:

● Կիր. 18 Գեկտ. — Ս. Գատարազը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, մեր վերնամատարան մէջ: Ժամարարն էր Ղարշ. Տ. Անուշաւան Վրդ. Ջշղանեան:

● Դշ. 21 Գեկտ. — Նախատանակը պաշտուեցաւ Մայր Տաճարին մէջ: Լանդիտապետն էր Գերշ. Տ. Սեւան Սպոս. Զարիպեան:

● Եր. 22 Գեկտ. — Տիւրքի Ս. Ասուածամորն: Առաւօտան, Գերշ. Տ. Սեւան Սպոսի գլխաւորութեամբ, Միտաւան Լայրեր ինքնաշարժով մեկնեցան Գեթնեմանիի ձորը ու շերտաժամուով մուտք գործեցին Ս. Ասուածամանայ Տաճար, ուր Տիրամօր Ս. Գերեզմանին վրայ



Ս. ԱՍՏՈՒԱԾ ԼՆՐԱՅ ՏՎԱԾՐԻՆ ԵՂԱԾ ՆՈՒԻՐԱՏՈՒՈՒԹԻՒՆՆԵՐ

Տէր և Տիկին Գրիգոր Յակոբեաններէ՛ փոքր կանթեղ ժը:

Օր. Աննիկ Մինասեանէ՛ ծածկոցներ շեթուծի, Առաքելոց և Ընծայման խորաններուն:

Օր. Պայծառ Գուլումեանէ՛ երկու ճերմակ ծածկոցներ շայր Յովսէփի գերեզմանին:

Գիւս Գօաւոյ տօնի հոգեհանգստեան առթիւ հղած նուիրումաւթիւններ

Երուսաղէմէն

Տիար Ստեփան Գարագաշեան	100	Շէքէ	(Իմ Սուրբ) Մէրէզեան	20	Շէքէ
Տիար Յակոբ Մէնէշեան	50	>	Տիկին Աննա Կարապետեան	30	Տոլար
Տիկին Սիրարփի Գարլանեան	50	>	Նազգաշեան Ընտանիք	10	Տիւար
Տիար Եղիա Տիգրանեան	50	>	Օր. Ալիծ Քէշիշեան	10	>
Տիկին Մարի Մոմենեան	50	>	Տիկին Սիրուն Տ. Վարդապետեան	10	>
Տիար Միքայէլ Թումայեան	50	>	Տիկին Ալին Պալեան	10	>
Տիար Յակոբ Մնացականեան	40	>	Տիկին Յամիկ Գուլումեան	10	>
Տիար Արշակ Ռանոյեան	20	>	Տիար Յակոբ Սէմէրենեան	5	>
Տիար Գրիգոր Դորաթեան	20	>	ՏԿ. Եսթեր Մաղաքեան (Եսֆա)	100	Տճլար

Նուիրատուութիւններ Ամերիկայէն

Տ. Թարգոմ Արք. Մանուկեան	100	Տոլար	Սարգիս Սէմէրենեան	100	Տոլար
Լեան Մաղաքեան	100	>	Արտաշէս Կարապետեան	100	>

Նուիրատուութիւններ Ֆրանսայէն

Խուժը ժը Մարսիլահայեր	650	Ֆրանք	Մաքրուհի Գալիպոզեան	100	Ֆրանք
	և 15	Տոլար	Ղազարոս Տէմիրենեան	100	>
Եսթեր Գուրբան	300	Ֆրանք	ՀԱՅՐԻԿ ՎՐԳ. ԳԱԼԱՅՃԱՆ		
Ումիտեան Ընտանիք	300	>	Յեանչ Ս. Անուամտմանայ Յամար		

որում անգիտաւոր Ս. Պատարազը մասոյց Գերշ. Հանգիստեան Սրբազնու:

● Եր. 24 Դեկտ. — Նիկողայոսի սեպեղիազորին: Ս. Պատարազը մասուցուեցաւ Մայր Տանարի Ս. Մակարայ մատարն մէջ, շորս օր առաջուան շարքն եղիպատեաց տանին առիթով: Ժամարարն էր շոգը. Տ. Գուսան Յրեղայ: Վերաբերուող կատարուեցաւ ներքին դաւթի Ս. Նիկողայոսի սեղանին վրայէն:

— Այսօր ըլլաւով Եսֆայի վանքի անուան տանախմբութեան օրը, Լուսարարապետ Գերշ. Տ. Գարեգին Արքեպիսկ. մեկնեցաւ Կոն, ուր շոգը. Տ. շայրիկ Վրգ. Գալայեանի կողմէ մասուցուած Ս. Պատարազի ընթացքին ջարդեց և ապա նախագանց կայրենական երկրաշարժի զներուսն կամար կատարուած

հանգստեան պաշտամունքին: Ներկայ էր նաև կարեւոր մաս ժը շայրայի շո գաղութէն: Սրբաշանն ու շոգը, շայրերը կերտարուեցան ապա Պր. Ս. Եսթիկեանի քնակարանը:

● Գիր. 25 Դեկտ. — Կարեկեղան Ս. Յակոբայ պահոց: Ս. Պատարազը մասուցուեցաւ ի Ս. Յակոբ. ժամարարն էր շոգը. Տ. Անուշուան Վրգ. Ջղշանեան:

● Ուր. 30 Դեկտ. — Նախատանկին ի Ս. Յակոբ նախագանց Գերշ. Տ. Գրեգը Եղս:

● Եր. 31 Դեկտ. — Ս. Յակոբայ Մծրնայ ճայրայեան: Ս. Պատարազը մասուցուեցաւ ի Ս. Գլխագիր: Ժամարարն էր շոգը. Տ. Գամատա Վրգ. Շէրլէթեան: Վերաբերուող կատարուեցաւ դասին մէջ Սուրբին նկարով հաստատուած սեղանին վրայէն:

Պ Ա Շ Տ Օ Ն Ա Յ Ա Ն Ք

● Գշ. 11 Նոյեմ. — Ամերիկայից բազմամեայ Առաջնորդ և Ս. Ուիլյամս Միաբան Գերշ. Տ. Քարգամ Արքեպոս. Մանուկան ժամանակ Ս. Աթոս, ուր մնաց երեք օրեր: Հինգշաբթի օր. Սրբազանը ուիլյամս Ս. Գասարացի մասնաց Գեթեմանիի Ս. Առաքածածնայ Տաճարին մէջ և կատարեց օծումը Ս. Յովսէփ Աստուածակօր նկարին, որո՞՛՛ Սաղիմանայ արուեղատափէս Յարութիւն Հալէպիւեանի:

● Գշ. 12 Նոյեմ. — Երեկոյեան, Սպանիոյ ազգային տանին առիթով, Սպանական Ընդհ. Հիւպատոսին կողմէ, Հիպատոսարանի մէջ տրուած ընդունելութեան ներկայ գտնուեցան Գասար. Փոխ. Գերշ. Տ. Կիրակոս Եպոս., Նոյեմ. Տ. Սեւակ Կրդ. և Տիար Գեորգ Հինգիւեան:

● Եր. 15 Նոյեմ. — Անթիլիասի մէջ վաղը տեղի ունենալիք Միւսանորնէքի առիթով, Գերշ. Տ. Կիրակոս Եպոս. մեկնեցաւ Հիբանան, ուր մնաց չոր օրեր:

● Բշ. 17 Նոյեմ. — Նախագահ Հայիմ Ներսիսի Ծրանոս մեկնումին առիթով, Նոյեմ. Տ. Անուշաւան Կրդ. Զղշանեան ոչլէրթի գնաց Գնէնէթի գիմացի պարտէզը:

— Ժամօրինոյ Նոյեմ. Տ. Ռուբեն Կրդ. Յովսէփիման աարիքի յերուսով կրտարան Ռուլովի իր պաշտանէն (ինչպէս նաև Տպարանի Տեսչութեան) իր տեղը տնցաւ Նոյեմ. Տ. Անուշաւան Կրդ. Զղշանեան:

● Գշ. 18 Նոյեմ. — Զոր օրեր առաջ ինքնաշարժի արկածի զոհ դացած Ռուսմանական Եկեղեցւոյ Նովիւին և իր օգնականին իրենց Եկեղեցւոյ մէջ կատարուած յազարկաւորութեան ներկայ եղան Առաքարապետ Գերշ. Տ. Գարեգին Արքեպոս. և Նոյեմ. Տ. Հայրիկ Կրդ.:

● Գշ. 19 Նոյեմ. — Ծրանոսական նոր Հիւպատոսը իր առաջին պաշտանական այցելութիւնը տուաւ Ամեն. Ս. Գասարիարք Նոր:

● Եր. 22 Նոյեմ. — Կէսօրէ առաջ, Նոյեմ. Տ. Մովսէսի կողմէ, Ն. Ս. Յովսէփիման-Պոլսոյ Տ. Գաղի Գահակալութեան տանամանակն առիթով, Գաղական Նուիրակին կողմէ մասուցուած հանդիսուար Ս. Գասարագին և Մաղթաբեան, և յաջորդող ընդունելութեան ներկայ եղան Առաքարապետ Գերշ. Տ. Գարեգին Արքեպոս. և Նոյեմ. Տ. Հայրիկ Կրդ.:

● Բշ. 24 Նոյեմ. — Այսօր վերաբացուեցաւ Ժառանգ. Վարժարանն ու Ընծայաբանը: Բացումը յազարկեցաւ նոր սաներուն ուղ ժամանումին պատահաւաւ:

● Բշ. 31 Նոյեմ. — Երեկոյեան, Լուսերակնեան Եկեղեցւոյ մէջ Reformation Dayի առիթով կատարուած արարողութեան և յաջորդող ընդունելութեան ներկայ գտնուեցան Առաքարապետ Գերշ. Տ. Գարեգին Արքեպոս. և Աւագ Քարգամ Նոյեմ. Տ. Սեւակ Կրդ.:

● Գշ. 1 Նոյեմ. — Մեծն Բրիտանիոյ Զրոսւորչիկութեան Նախարարը այցելեց Ամեն. Ս. Գասարիարք Նոր:

● Գշ. 16 Նոյեմ. — Գեղեթայի Գասարին Ա. Քաղաքի ծննդեան տարեգարծի առիթու, Երեկոյեան, Գեղեթական Ընդհ. Հիւպատոսին կողմէ, Հիւպատոսարանի մէջ տրուած ընդունելութեան ներկայ եղան Գերշ. Տ. Կիրակոս Եպոս., Նոյեմ. Տ. Վանիկ Կրդ. Մանկատարան (որ երկսկսուածացած Տ. Սեւակ Կրդ. ի տեղ նշանակուեցաւ առժամ. Աւագ Քարգամ) և Տիար Գ. Հինգիւեան:

● Գշ. 30 Նոյեմ. — Երեկոյեան, St. Andrews Dayի առիթով (Ազգային Տօն Սիզմոնիոյ), Սիզմոնիական Եկեղեցւոյ մէջ կատարուած արարողութեան ներկայ եղաւ Նոյեմ. Տ. Գասարին Արքեպոս., որ մենեղրդեց Երանելի սուրբ առաքելալը: Իսկ Քաղաքի սրահին մէջ տրուած ընդունելութեան ներկայ եղան Նաև Նոյեմ. Տ. Անուշաւան Կրդ. և Տիար Գեորգ Հինգիւեան, որոնք նախապէս ներկայ եղած էին Հին Քաղաքի Նամակատան նորարան առիթու Cardoի մէջ. Գաղաքապետ Վեմ. Թէաի Քալլէքի ներկայութեամբ կատարուած հանդիսութեան:

● Եր. 8 Դեկտ. — Երեկոյեան, Հրէից Իսնուկայի տանին առիթու, Քաղաքապետ Վեմ. Թէաի Քալլէքի կողմէ Քաղաքայնետարանի սրահին մէջ տրուած ընդունելութեան ներկայ եղան Գերշ. Տ. Կիրակոս Եպոս., Նոյեմ. Տ. Վանիկ Կրդ. և Տիար Գեորգ Հինգիւեան:

● Կիր. 18 Դեկտ. — Ասորւոյ ձեզիրէի Եպիսկոպոսի կողմէ Նոյեմ. Տ. Յարութեան Տանուկ իրենց մտարանի մէջ կայացած քրտանական կատարուած պաշտամունքին ներկայ եղաւ Նոյեմ. Տ. Բարսեղ Կրդ. Գաղեմապետ:

● Եր. 20 Դեկտ. — Տարեփակի առիթով, Իսրայէլի Գեղարկութեան Նախագահ Վեմ. Հայիմ Հէրցոկի պատարանին մէջ կայացած քրտանական կամայնքապետներու աւանդական ընդունելութեան ներկայ գտնուեցան Ամեն. Ս. Գասարիարք Նոյեմ. Տ. Գերշ. Տ. Կիրակոս և Տ. Սեւակ Սրբազաններ և Տիար Գ. Հինգիւեան:

Տ Ա Ր Ե Կ Ա Ն Տ Ե Ղ Ե Կ Ա Գ Ի Ի

Ե Ր ՈՒ Ս Ա Ղ Ե Ս Ի Կ Ի Լ Պ Ե Ն Կ Ե Ա Ն Մ Ա Տ Ե Ն Ա Դ Ա Ր Ա Ն Ի

1 9 8 8

Ա) Ելեմուտներ

	Նոր Շեֆի
1. — Նոր գիրքերու և թերթերու գնում	4,101.51
2. — «Սիոն»-ին՝ փոխանակուած թերթերու հաշուոյն	120 00
3. — Գիրքերու և թերթերու կազմին	840.00
4. — Ամսականք	3,000.00
5. — Աշխատավարձք	250.00
6. — Գրենական պիտոյք	349.46
7. — Ընթացիկ ծախքեր և առանին պիտոյք	990.10
8. — Դրոշմաթուղթ և թղթատար	1,222.00
9. — Հեռախոս	240.10
10. — Մանր նորոգութիւններ	175.00
Գումար՝	11,978.17

Բ) Նոր գիրքեր և թերթեր

	Գնուած	Նուր ստացուած	Գումար
1. — Հայերէն	65	178	243
2. — Անգլերէն	122	129	251
3. — Ֆրանսերէն	22	25	47
4. — Գերմաներէն	11	21	32
5. — Իտալերէն		3	3
6. — Սպաներէն		3	3
7. — Ռուսերէն		3	3
8. — Շուէտերէն		1	1
9. — Արաբերէն	13	4	17
10. — Եբրայերէն	1		1
	234	367	601

Ս Ա Հ Ա Կ Գ Ա Լ Ա Յ Ճ Յ Ա Ն
Ք Ի Մ Ր Ո Ւ Կ Ա Ր



Ս Ի Ո Ն

ՑԱՆԿ ՆԻՒԹՈՅ 1988 ՏԱՐԻՈՅ

Բ Ա Ն Ա Ս Ի Ր Ա Կ Ա Ն . —

Ն. ԱՐՔ. ԾՈՎԱԿԱՆ. — Մանրապատում 26	
Կարապետ Աղբաբաբյանի	178
Խրթ կ'ապրեի Մովսես Քերզոզ	179
ՄԱՐՏԻՐՈՅ ՄԻՆԱՍԵԱՆ. — Նորայր Ն.	
Բիզանդացու անօրվա «Հասարակ»	
Տաղարանը	27, 78
«Ծրգեր ձեռամբ»	117
ԳԵՈՐԳ ԱՐԳԱՐՅԱՆ. — Հետեւե՛նք	
ճախենաց պատկերանշաններին	32, 81, 124

Բ Ա Ն Ա Ս Տ Ե Ղ Մ Ա Կ Ա Ն . —

ԵՂԻՎԱՐԳ. — Զկայիր դուռն	22
Գ. ՃԱՐՏԱՐ. — Քառասնակներ	24,
	77, 116, 176
Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ (բզմ.). — Հնչեցե՛ք,	
խօլ զանգակներ ...	26

Գ Ր Ա Խ Յ Ս Ա Կ Ա Ն . —

Ն. ԱՐՔ. ԾՈՎԱԿԱՆ. — 'Yovhannes	
Tikurantsi	50
La Chaine Arménienne sur les	
Épîtres de Pierre	94
ՆԵՐՍԻՍ ԾՈՐԻՅԱՅԻ	141
Եսայի Նչեցին եւ Պաճորի Հա-	
մալաբանը	191
Գ. ՃԱՐՏԱՐ. — «Արցունք-ժպիտ»	
(Զաւեն Եկեղեցու)	51
«Սա Սեւ Եմ ... Բայց Գեղեցիկ»	
(Արամ Սեփեքեանի)	95
«Տպաւորութիւններ Սփիւռաճառի Գրա-»	
կանութիւններ (Ա. Ծափունեանի)	142

Գ Ր Ա Կ Ա Ն . —

Գ. ՃԱՐՏԱՐ. — Մահուան դարադարձ	
զոյգ վիպասաններու	192
Խ Մ Բ Ա Գ Ր Ա Կ Ա Ն . —	
ԳԱՐԵԳԻՆ Բ. ԿԱՔՈՂԻԿՈՍ. — Ուղերձ	
առ Զարեհ Կարողիկոս	15
Գ. Ճ. — Յիսնամեակ մահուան Տ. Տ.	
Խորեն Կարողիկոսի	73
Գ. Ա. Գ. — Ղարաբաղ	110
Ե. — Գոյժ եւ մխրթարանք	158

Կ Ր Օ Ն Ա Կ Ա Ն . —

ԳԵՈՐԳ Ս. ՃԻՆԻՎԻՋԵԱՆ. — Խօսք	
եւ գործ	20
Սկեպեցական աւանդութիւն	21
«Մեծացուցե՛ք»	75
Մ. Յովհաննէս Մկրտիչ	76
«Օրհնեալք ի կանայս»	113
Պատկերասրահներ.	115
Ս. Պետրոս եւ Ս. Պողոս	173
Մկրտիքեան Խորհուրդը	175
ՆՈՐԱՅՐ ԱՐՔԵՊՍ. — Կեանքի խօսք	172

Հ Ա Յ Ն Կ Ա Ր Ո Ղ Ն Ե Ր . —

Ն. ԱՐՔ. ԾՈՎԱԿԱՆ. — ԺԶ. — ԺԵ.	
Գարեհու Հայ Նկարողներ	36,
	85, 128, 180

Մ Ա Տ Ե Ն Ա Գ Ր Ա Կ Ա Ն . —

Ն. ԱՐՔ. ԾՈՎԱԿԱՆ. — Գրեգոր Վրդ.	
Մարտեցի	40
Մովսես Քերզոզ եւ Փիլոն	123

Պ Ա Տ Մ Ա Կ Ա Ն. —		Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ս. Ծննդեան ֆառոզը	5	
Ն. ԱՐՔ. ԾՈՎԱԿԱՆ. — Կեսկեսներ	89	Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ս. Զատիկի ֆառոզը	66	
ՅԻՍՈՒՆ ՏԱՐԻ ԱՌԱՋ. —		Ամեն. Ս. Պատրիարք Հոր Ծննդեան պատգամը Բեթղեհեմի Ս. Այրեն	7	
Ամեն. Ս. Պատրիարք Հոր առողջական վիճակը	53, 99	Շնորհաւորական զիր՝ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետեն	10, 68	
Ամսօրեայ լուրեր	54, 99, 194	Շնորհաւորական զիր՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսարանեն	11, 69	
Լուրեր արասահմանի Ծրուսադեմական վարդապետներեն	144, 194	Շնորհաւորական զիր՝ Քենքըրպըրիի Արքեպիսկոպոսեն	12, 70	
Քահանայական ձեռնադրութիւն	144	Շնորհաւորական զիր՝ Ռուսաց Պիսկե Պատրիարքեն	13, 71	
Ս. ՅԱԿՈԲԻ ՆՆՐՍԷՆ. —		Շնորհաւորական զիր՝ Վասիկանեն	70	
Յուն. — Մարտ	Ամսօրեայ լուրեր	57	Շնորհաւորական հեռագիրներ՝ յլուած Ս. Արտուէն	14, 72
Ապրիլ — Յունիս	»	102	Հաղորդագրութիւն Մայր Արտուէն	54
Յուլիս — Սեպտ.	»	149	Ամանորի Հանդես Ժուռ. Վարժարանի եւ Հնձայարանի	57
Հոկտ. — Դեկտ.	»	197	Ստեփանոսական ձեռնադրութիւն Մօնս. Միշկ Ստեփան՝ Լասինաց նոր Պատրիարքը	62
Ա Յ Լ Ե Ի Ա Յ Լ Ք. —			73րդ Տարեգարծ Ապրիլեան Եղեռնի Տարեկան հանդիսութիւնի Ս. Քարգահանչաց Երկր. Վարժարանի	100
ԶԱՐԵՂ ՊՏՈՒԿԱՆ. — Արաւոտեան Հարսուտեան Դրամները	41		Ամենայն Հայոց Կաթողիկոսի ֆառոզը Ս. Էջմիածնի Մայր Տանարեն	162
ԱՐԱՄ ՊԷԼԵԱՆ (թղթ.). — Թուրք բժիշկներու դերը Հայոց ջարդին մէջ	47, 91		Մ. Յ. Կիլիկիոյ Կաթողիկոսի ֆառոզը Ս. Էջմիածնի Մայր Տանարեն	165
Տրանց Վերձեկ	138		Ե. Կիլիկիոսական ձեռնադրութիւն	195
Գ. — Եկեղեցիներու միութեան եօթնեակը Ծրուսադեմի մէջ	55		Հանդիսաւոր հոգեհանգիստ՝ երկրաւ տարծի զոհերու հիշատակին	196
Նօրք եւ նիւթ	97		Ցանկ՝ Կիլիկիական Մասեմադարանի կողմէ ստացուած զրեւու	63, 106, 152
Ե. — Յուսակասում	134, 183			
Գ. Հ. — Հազարամեակի հանդիսութիւններ Ռուս Պաւլուսեան Եկեղեցւոյ	145			
ՍՅՏՓԱՆ ՄՆԱՅԱԿԱՆՆԱՆ. — Աղբամար	187			
ՍԱՀԱԿ ԳԱԼԱՅԻԱՆ. — Տեղեկագիր Կիլիկիական Մասեմադարանի	201			
Կոնդակ Մ. Յ. Կիլիկիոյ Կաթողիկոսեն	2			



Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ Ո Ի Թ Ի Ի Ն

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

– Գոյժ եւ միախառնում	Ե.	158
Վեհափառ Հայրապետի քառորդ Ս. Էջմիածնի Մայր Տաճարէն		162
Մեծի Տանն Կիլիկիոյ Հայրապետի քառորդ Ս. Էջմիածնի Մայր Տաճարէն		165

ԿՐՕՆԱԿԱՆ

– Կեանքի խօսքեր	ՆՈՐԱՅՐ ԱՐՔԵՊՍ.	172
– Ս. Պետրոս եւ Ս. Պողոս	ԳԷՈՐԳ Ս. ՃԻՆԻՎԻՋԵԱՆ	173
– Մկրտիչեան Խորհուրդը	» » »	175

ԲԱՆԱՍՏԵՂՆԱԿԱՆ

– Քառեակներ	Գ. ՃԱՐՏԱՐ	176
-------------	-----------	-----

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

– Կտակաւոր Աղբամարցի	Ն. ԱՐՔ. ՄՈՎԱԿԱՆ	178
– Մ'ըբ կ'ապրէր Մովսէս Քերզոզ	» » »	179

ՀԱՅ ՆԿԱՐԱՂՆԵՐ

– Հայ Նկարչուհի Ժ.Ա. - Ժ.Է. Գաբրիել	» » »	180
-------------------------------------	-------	-----

Յուշապատում

Աղբամար	Ե.	183
	ՍՏԵՓԱՆ ՄՆԱՏԱԿԱՆԻԱՆ	187

ԳՐԱԽՅԱԿԱՆ

– Սաայի Նշեցիմ եւ Գլածորի համալսարանը	Ն. ԱՐՔ. ՄՈՎԱԿԱՆ	191
---------------------------------------	-----------------	-----

ԳՐԱԿԱՆ

– Մահուան դառաղարձ գոյգ վիպածառներու	Գ. ՃԱՐՏԱՐ	192
--------------------------------------	-----------	-----

ՅԻՄՈՒՆ ՑԱՐԻ ԱԹԱՋ

– Ամսօրեայ լուրեր		194
-------------------	--	-----

Սպիտակագոսական ձեռնագրութիւն

Հանդիսաւոր հոգեհանգիստ երկրաօտրժի զոհերու		196
-------------------------------------------	--	-----

Ս. ՑԱԿՐԻ ՆԵՐՍԷՆ

– Հեռագիր		197
– Ծկեղեցականք – Բեմականք		197
– Պատճենականք		200

Յարեկան Տեղիկագիր Կիւլլեկեկեան Մտտեճաղարանի	ՍԱՀԱԿ ԳԱՂԱՅՃԵԱՆ	201
---------------------------------------------	-----------------	-----

Յանկ Երիւրոյ 1988 օտուոյ		202
--------------------------	--	-----